

ԱՐՄԵՆ ՏՕՆՈՑԵԱՆ

ՀԵՂՈՍԱՄԱՐՏԵՆԵՐ

ՎԱՆ

ՄՈՒՍԱ ԼԵԹ

ԾԱՊԻՆ ԳԱՐԱՀԻՍԱՐ

ՏԱՐՈՆ

ՈՒՐՖԱ.

ԱՐԴԱՐԱՀԱՏՈՅՑ

«ՆԱԽԱՆԱՐԴ»-ի ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ



ԱՐՄԵՆ ՏՕՆՈՑԵԱՆ

ՀԵՌՈՍԱՄԱՐՏԵՐ



ԱՐԴԱՐԱՀԱՏՈՅՑ

«ՆԱԽԱՍԱՐԴ»-Ի ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ



Copyright © 1991 Armen Donoyan

*All rights reserved. No part of this book may be
reproduced or transmitted in any manner whatsoever
without written permission from the author.*

Published by:

NAVASART Publishing House
204 E. Chevy Chase, Suite 6
Glendale, California 91205 - U.S.A.

Tel: (818) 241-5933
Fax: (818) 241-6515

First Edition 1985
Second Edition 1991

ARMEN DONOYAN

ARMENIAN HEROIC BATTLES



In The Name of Justice

“NAVASART” PUBLISHING HOUSE

ԱՆԴՐԱՆԻԿ Ն. ԹՈՒՎՈՒՄՃԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

ՅԻՇԱՏԱԿԻՆ

Plataforma de ensino superior da UFSCar é aprovada para o ensino à distância

The goal is to create a single, high-quality image from thousands.

ՏԵՐ ԵՎ ՏԻԿԻՒՆ ՆԵՐԱԷՆ ԵՎ ՎԵՐՈՇԻՔԱ ԹՌՈՎՈՄՆԵԱՆ ԵՎ ԻՐԵՆԸ ՉՎԱԼԿԱՆԵՐՐ

Տեր և Տիկին Վարուժան Թուղթոմճեան և զաւակունք

ՏԵՐ և ՏԻԿԻՆ Վարդգես Թուղթմնեան և զաւակունք

ԱՐԱՐՈՎՈՅ ԽՈԲԲԵՐՆ

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՐԵՎԱՏՅԱՆ ՀԱՅ ԱՌԱՋ

Ա Ճ ՈՒ Վ Խ Ա Ր Հ Ա Ր Ա Յ Ա Տ Ա Ր Ա Յ Ա Տ

0.00 0.4 51-08364-0

ՄԱՀՈՒԱՆ ԴԵՄ ՄԱՔԱՌՈՒՄՆԵՐ

Տորցած էր հայոց օդը, սառած հայոց դարաւոր շոնչը, ամպերը արին կը ծորէին, արեւը կը փախչէր հորիզոնէ հորիզոն։ Լոած էին վանքերու Տէր Ողորմեաները, դադրած էին մահասփիու դողանջները։

Սհաւոր մահուան սարսուո մը հայ գաւառները վերածած էր արեան հսկայական ճահիճներու։

Դժոխքի էր վերածուած Հայաստան երկիր դրախտավայրը։

Կանգ առած էր կարծէք ազգի մը դարաւոր ընթացքը։

Փուլ եկած էին դարերն իրար զօղող մեր երդիքներու կամարները, քանդուած էին սինները մեր գոյութեան և մոխիրը տիրապետած էր հայ օճախներուն։

Խոցուած էին մեր աշքերուն ժպիտները։

Պայթած էր մայր պատմութեան երակը։

Դարաւոր ժողովուրդ մը դարձած էր անօթեան, հողազորկ, անպատսպար՝ հողմերէն հայածուած։

Արին կու լային գետերը հայոց, կրակ կը ժայթքէին լեռները հայոց։

Կը դդրդար երկինքը, և զայրոյթի շիթեր կ'իջնէին մեզ կիզող անպատներու աւագներուն վրայ։

Կը զայրանար մթնոլորտը, աղօթքները կմախացած շրթներէն՝ կ'իջնային աստ ու անդ, կը բախէին ժայռային խիդներուն։

Եւ մահագնացութեան այս ահաւորութեան մէջ, կը կատարուէր հրաշքը մեռնելով ապրելու, կամ ապրելով մեռնելու։

Մահուան, անէացման և խաւարի ուժերուն դէմ կը ծառանային կարգ մը հայքաղաքներու հերոսական փաղանգները։

Եւ արհաւիրքի, կոտորածներու սև թուականին մէջ կ'արձանագըր-ուէին դիցազնական խիզախումներու առասպելական էջեր։

Հայութեան բնաջնջման դէմ բողոքելով, բնաջնջուիլ մերժելով, ստրկային մահը արհամարհելով՝ մոխիրներու տակէն զինու հաւատքով յարութին առին վճռակամութեամբ զինուած ոխտեալներու բանակներ։

Եւ, ազատագրական պայքարի բննկած կայծերը սկսան բոցավառել հայ մարտիկներու սրտերը, կորսուած, լկուած, հրկիզուած օճախներէն մինչեւ սարտարապատեան փարդահեղեղ արշալոյսը։

Թուրքին դէմ բոռնցք դարձան Վանը, Ուրֆան, Շապին Գարանի-սարը, Մուսա Լեռը և Տարօնը։

Արձանագրուեցան հերոսամարտներ, որոնց պատմութեան 70-ամեայ այս անդրադարձը և հայ նահատակութեան արդարահատոյցը, թող ըլլայ մեր դատին անկորնչելիութեան գրաւականը։

ԱՐՄԷՆ ՏՕՆՈՑԵԱՆ

ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՒ ՕՐԸ^(*)

Գրեց՝ Յ. ՕՇԱԿԱՆ

Հա՛յ ժողովուրդ,

Ամբողջ քսան դար, քու պատմիչներդ ու քու սրբազան մատենագիրներդ անփառունակ բախտը ունեցած են քու պարտութիւններդ, քու յուսաբեկումդ պատմելու, որը քնարերգօրէն, որը լրջութեամբ, որն ալ անմխիթար հաւատքով մը երկինք նետուելով։

Ամբողջ քսան դար, առասպելական փառքերու միամիտ պահապանը եղար դուն, ու քու զօրութիւնդ փորձերուն ամէնէն վտանգաւորը զիմաւորեց, երբ քու մայր հայրենիքէդ դուրս ինկած, լեռներու եւ ձորերու նոր երկրի մը մէջ, հազար զրկանքով ու հազար քաջութիւններով դուն ոտքդ տուիր բարձր սարերուն ու ծո՛վը տեսար, ծո՛վը։

Բայց այդ ճիգիդ համապատասխան երգիչը չեկաւ։ Մեր վերջին հարստութենէն, անոր բոլոր արքունիքէն ու պատերազմներէն գերի սուր մը եւ հալածական տապանաքարը կը մնան։ Մեր զրականութիւնը քրոնիկներ միայն յատկացուց քու այդ հսկայ ոգորումիդ իբր յիշատակ։

Բայց ի՛նչ մոայլ նոյնութիւնով մը մեր ճակատագիրը այս անգամ ալ կը կրկնէ ինքզինքը։

Այսօր ալ, մեր ժողովուրդը անպատմելի ճիգերով, հերոսութեամբ մը որ իր լքումովն իսկ սրտառուչ կը դառնայ, կը վերագտնէ իր հարստութիւններէն մէկը, դարձեալ մորթուած հայրենիքի մը վրայ, արիւն ու մոխիրին մէջտեղէն, երբ զինքը գերեզմանի անգամ արժանի չէին սեպած։

(*) Պոլսոյ «Ճակատամարտ»-ը 1920 Մայիս 28

Հա՛յ ժողովուրդ,

Դուն մարդկութեան տարեգրութեանց յանձնեցիր Ոճիր մը, որուն համար բոլոր ազգերու բառերը, չեմ կարծեր, ունենան արդար որակում մը. դուն ապրեցար անանկ դժոխք մը, որուն քով բանաստեղծներուն երեւակայութիւնը կ'աղօտի մեռնող լուսնկայի մը նման. դուն մտար անանկ գերեզման մը, ուր բոլոր տարրերը կանչեց թշնամին քու տարբաղադրութիւնդ անգամ արտաքին աշխարհէն ծածկելու համար:

Այսօ՞ր . . .

Այսօր կա՛ս դուն նորէն: Կա՛ս դուն նորէն թերեւս ամենէն աւելի անոնց հոգիին մէջ, որոնք աւազներու ովկէան մը լողալով կտրելու հրաշքը գործեցին, որոնք գերեզմաններու կափարիչը իրենց մեռելութիւնով խորտակեցին:

Կա՛ս դուն: Փա՛ռք քեզի ու բոլոր ապրողներուն:

Փա՛ռք քեզի, վասնցի անո՛նք որ քու շղթայումդ բզկտեցին, անո՛նք որ պատեհապաշտ քարոզներուն եղանակէն տարրեր բանով մը, արիւնով ու մահով քու վերջին խորասուզումդ կասեցուցին, անո՛նք այսօր կը տօնեն իրենց յաղթանակը, այնքան սո՞ւղ, այնքան սո՞ւղ, բայց ատոր համար իսկ անհունապէս ոգեւորիչ, ատոր համար կուռքէ մը աւելի հզօր՝ մեր սերունդներուն հիացումին առջեւ:

Ո՞վ պիտի երգէ աստուածային արժանիքը, իսկական մեծութիւնը քու յաղթանակներուդ, ո՞վ:

Պարտութիւններուդ ամէն մէկին կ'ընկերանայ գրեթէ միշտ քաղցր յաղթանակ մը, զոր չեն տեսած քու պատմողներդ:

Ամէն դար որ քեզմէ կերաւ քու հարստութիւնդ եւ մատաղ որդիներուդ կուսութիւնն ու գեղեցկութիւնը, աւելցուցած է, այս անգամ խորհրդաւոր ճամբայով, առաքինութիւն մը քու հոգիիդ սրբարանէն ներս:

Ո՞ւր է մեծ տեսանողը, դարերուն սիրտը իր նայուածքովը լուսաւորող, հասկցող ու վերարտադրող երկնային աչքը:

Ո՞ւր է մեր բանաստեղծը որ կարենար մեզի բացատրել Քուչակին հրաշքը, երբ զայն կանխող ու անոր հետեւող դարերուն մէջ մեր ժողովուրդը իր գլուխին համար որջերն անգամ գրաւուած կը գտնէ:

Ո՞ւր է խորհողը որ կարենար անճառելի անուշութիւն ըմբըռնել նոր օրերու մեր արուեստին, որ մեծ խենդեցող մը քաղեց

գեղացիին շրթներէն, երբ ասիկա դաշտերէն շարունակ դիակներ կրեց ու իր ցորենը տուաւ ամբարիչտ ձեռքերու:

Ո՞ւր է գիւցազներգուն, որ վայել լրջութեամբ, համապատասխան կրակով մը մօտենար նոր օրերու ուրիշ մէկ հրաշքին, մեր ազատութեանը յաղթերգանքին:

Եւ սակայն պէտք է քեզի այդ մեծ, այդ սրտապնդող օրհներգութիւնը:

Պէտք է քեզի մեծ արուեստով մը երկրորդուած հպարտութեան հսկայ տաղը որ մինակը դիմաւորէր դարերուն մեռելերգութիւնը ու վկայաբանութեանց երկնաքարչ ոգին, որ քեզի պոռար անլուր փառերգութեան մը մէջ իսկական գեղեցկութիւնը որ քու արժանիքդ շինեց վերջին գօտեմարտութեան մէջ, քու ամենէն ահաւոր ոսոխիդ հետ:

Քեզի թո'ղ ըսեն, անոնք, որ սրբազան կրակն ու անոր շնորհը ունին, քեզի թո'ղ ըսեն քու յաղթանակներուդ փառաբանութիւնը, քու մարտնչումիդ եղերական մեծ վայելչութիւնը, վասնզի՝

Նոր օրեր կը սկսին,

Վասնզի՝

Պատմութեան նոր դուռ մը կը բանան քեզի:

Ու նորէն երկրին մէջ, ո'վ մեր ժողովուրդը, դուն պիտի մըտնես բոլոր ծանրութիւնովը քու փառքերուդ քնարերգութեան: Դուն պիտի թողուս դարերուն կտակը կազմող կորաքամակ կամ երկնապիշ գնացքը գերութիւններուդ:

Քու կողերէդ սուրը կ'ուզենք որ կախուի, կախուի ու չքակուի:

Մեղաւոր են բոլոր անոնք, որ մեր պատմութիւնը սողացող եւ մեր նոր հարստութիւնը բախտաշնորհ կը դաւանեն:

Մեղաւոր են բոլոր անոնք որոնք քու զաւակներուդ մէկ պզտիկ մասին վրայ՝ ընդհանրացումներու կը տարուին եւ ոսկիով վարակուած սիրտերուն վրայ մեր մարտիկներուն պողպատէ սիրտերը կը բեմադրեն:

Մեղաւոր են բոլոր անոնք որ մեր բազուկներուն իրագործած յաղթանակը ստուերել կը ջանան:

Ի'նչ որ ունեցաւ մեր ցեղը ամենէն բարձր ձեւով մը ինքնածին, անիկա իր բանակն է:

Ու մեր ժողովուրդը պէտք է արժանի ըլլայ բոլոր այդ տղոց որոնք, ամէն պայմաններու հալածականներ, գիտցան իրենց առ-

նութիւնը, պէտք եղած ատեն իրենց մահը դրօշել թշնամիին դէմ:
Անիկա խորհուրդն է մեր յաղթանակին:

Տօնը մեր բոլոր յաղթանակներուն:

Քեզի համար քիչ են ողջերուն բերաննե՛րը, ու քեզի համար օտար պէտք չէ գան բոլոր այն բերանները, որոնք դարերու գերեզմանումէն կը քակուին այսօր ու մենք ստուերներու լուռ եւ հսկայ երգին մէջ քեզ կը տօնենք, ո՛վ մեր պատմութեան ամենէն շքեղ օրը, յաղթութեանց կարմիր օրը:

Թող մեր աչքերը ըլլան այնքան ամփոփ ու խորահայեաց որ կարենան տեսնել մեր ամէնուս ներսէն փրթող մեր հին հերոսները, իրենց ուժին ու բարութեան աղեղին նման կոր ու գեղեցիկ, մեր թագաւորները իրենց դեռ ծխացող վրէժին ու նախատուած թագերուն ատելավառ կարմրութեամբը ծիրանաւոր, մեր թագուհիները, իրենց գեղեցկութեան սրբազնուած բաժակումովը, դեռ պահելով գարշանքը որով գերեզման ինկան:

Ու ըլլանք մենք երկիւղած, տեսնելու համար կարաւանը մեր բոլոր սուրբերուն, որոնք տարագեղ ծաղիկներու նման մեր երկիրը շուշանեցին բոլոր գոյներով ու բոլոր կոկոնումներովը, առասպելական հեռաւորութենէ մը շարունակուող ու մշտաթարմ պսակի մը վերածելով այն հողը ուր ճակատագիրը մոլեգնութիւնը պահեց մահասփիւռ խորշակներուն:

Յաղթանակի 0'ր,

Արժանի ըրէ մեր ցեղին բոլոր զաւակները քու ճերմակ հաղորդութեանդ:

Բոլոր զրկուածները, որոնք դեռ անապատին մէջ իրենց հայութիւնովը կը խաշին ու անձկութեամբ ու դողով մեր սարերուն ձիւնին վրայ իրենց երազները կը բանան:

Բոլոր գերիները որոնք թշնամիին ախոռը կամ աւելի պիղծ անկողինը կը կիսեն, աւանդական սիրոյ մը դէպի գրգանքը տարուած իրենց յուշքերով:

Բոլոր որբերը որոնք տարիներով քարերուն բարութիւնը սորվեցան ու իրենց քունին մէջ եաթաղաններէ հալածուեցան:

Բոլոր այրիները որոնք իրենց աչքին տակ մորթուած մարդեռուն պտտող գերեզմանները կը մնան:

Բոլոր երջանիկները որոնք նահատակութեան տարիներուն քեզ ուրացան ու քեզի համար ամչցան:

Բոլոր ամբարիշտները որոնք մինչեւ այսօր քու ծոցէդ սնած՝ անխիղճ կը գտնուին քու վէրքերուդ թիւին առջեւ ու կը հեգնեն քու հակայ երկունքդ:

Բոլոր մեր մեռելները որոնք յոգնեցան երազի ճամբուն վրայ եւ ծիածաններով անէութեանը մտան:

Բոլո՛րը, բոլո՛րը հին Անահիտին անսպառ մայրութեամբը օրհնէ, միսիթարէ, զինէ ու խանդավառէ:

Վասնզի քուկդ են օրերը որ պիտի գան ու քու շնորհդ է որ պիտի ապացուցանէ աշխարհին մեր արժանաւորութիւնն ու մեր զոհաբերումի մեծութիւնը:

Օրհնութեան եւ յաղթութեան օ՛ր, թափէ մանաւանդ մեր բանակին վրայ տարափը մեր թագաւորներուն ընտանի ոսկիին, տարափն ու որան կրկնապատկուած, քառապատկուած, բիւրապատկուած վրէժի նետերուն, որպէսզի ամէն բազուկ կարող ըլլայ ամբողջ սերունդներուն խաղաղութեանը հասնելու, ու ամէն զինուոր համառօտութիւնը դառնայ մեր երկար պատմութեան երկար շառաւիղներուն:

Ամէն կոռուղ իր կուրծքին տակ աւերուած քաղաք մը թող ազատէ ու հանգչի՛ն, հանգչին մեր անհաշիւ, մեր զրկուած, մեր տառապող մեռելները:



ՎԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

Ժամանակագրական կարգով, առաջին անգամ Վանի հայութիւնն էր, որ անխուսափելի կոտորածներէն՝ նախընտրեց ըմբուտութեան դրօշը պարզել եւ ի հարկին հերոսաբար իյնալ թուրքին դէմ ճակատումով։

Վան, արդէն հայ ազատագրական պայքարի դարրնոցն էր։ Այնտեղ էր հայ նորագոյն պատմութեան ամէնէն պայծառ դէմքերէն Արամ Մանուկեան, որ Վանայ իշխանին թուրքերուն կողմէ գաւադրաբար սպանութենէն եւ Ա. Վասմեանի ձերբակալութենէն ետք, Վանի հայութեան գլուխն անցած հիմը կը դնէր յաւերժական յաղթանակին։ Արդարեւ, ժողովուրդը գոյամարտի հրաւիրող սրտառուչ կոչին մէջ, յեղափոխութեան կոմիտէն ի միջի այլոց կը գրէր։ Երբ թշնամին վատարար կոհի յայտարարեց Քաղաքակրթութեան դէմ, մեր դէմ, մենք հաւատքով փարեցանք մեր գէնքին եւ մեր հոգիի խորերէն զգացինք, որ յաղթանակը մերը պիտի ըլլայ այս կոուին մէջ, վանօի մեր կոհիւր խաւարին դէմ էր, տգիտութեան ու բռնութեան դէմ՝ նշմարտութեան ու արդարութեան համար։ Եւ վերցուցինք։

Հայաստանի պատմական ոստաններէն Վան եղած է հայ ազատագրական պայքարի գլխաւոր օրբաններէն մէկը։ Յեղափոխութեան սերմերը՝ կուսակցութիւններէն առաջ՝ Վասպուրական մտան չնորհիւ վանեցի եւ հայրենասիրական վառ ոգիով եւ մարտունակ նկարագրով օժտուած Խրիմեան հայրիկին, որ Վարագայ



Արամ Մանուկեան

վանքի վանահայրութեան շրջանին, իր հրատարակութիւններով եւ հաստատած առաջին տպարանով յաջողեցաւ Վասպուրականի հայութիւնը զինել հայրենասիրական եւ ազատագրական ոգիով:

1880-ական թուականներուն, ազգային, ընկերային եւ հայրենասիրական կազմակերպութիւններ արդէն բերրի հող գտած էին եւ չերմութեամբ ողջունուած հայ ժողովուրդին կողմէ: Արդէն շղթայազերծուած էին ֆետայական շարժումները, հակազդելու համար թուրք-քիւրտական կազմակերպուած հալածանքներուն եւ կեղեքումներուն:

Վանի մէջ է որ կը հիմնուի Մկրտիչ Փորթուգալեանի կողմէ առաջին հայ՝ Արմենական կուսակցութիւնը, որ քաղաքական հասկացողութիւն, կազմակերպուածութիւն կը բերէր Վասպուրական աշխարհին: Անոր կը յաջորդեն Ս. Դ. Հնչակեան կուսակցութիւնը:

Առաջին իսկ օրէն Հ.Յ. Դաշնակցութիւնը ծաւալուն գործունէութեան կը մղուի Վանի մէջ, որ կը դառնայ յեղափոխական կարեւոր կեղրոն մը, չնորհիւ իր աշխարհազրական դիրքին եւ պատրաստուած մտաւորական-ուազմական ուժերուն: Վան՝ լոելեայն կը դառնայ Պարսկաստանէն փոխադրուող ուազմամթերքի կայանը: Բնակչութիւնը ոչ միայն կ'ընդունի, այլ եւ կը մասնակցի զինարշաւին եւ կը հաւատայ ընդհանուր յեղափոխութեան: Այս պատրաստութեան եւ գիտակցութեան չնորհիւ էր որ 1895-96 տարիներուն համիտեան կոտորածներէն զերծ մնաց Վանի հայութիւնը: Արդարեւ, «կրակի մկրտութիւն» ստացաւ վանեցին, երբ յաջողեցաւ մղել իր առաջին հերոսամարտը, անակնկալի բերելով համիտեան ջարդարար վոհմակները եւ օսմանեան բանակը:


1896-ի կոտորածները խօսուն օրինակ կը հանդիսանան համայն հայութեան հետ եւ վանեցի ժողովուրդին: Շարունակել զինումը, պատրաստուիլ նոր անակնկալներու:

1908-ի խարուսիկ սահմանադրութիւնն ու իթթիհատական նոր դեկավարներու ստեղծած ժամանակաւոր ազատական մթնոլորտը պատեհութիւն կը չնորհէ, որ հայութիւնը աւելի լրջութեամբ եւ արմատապէս կազմակերպէ իր ազգային, քաղաքական եւ կրթական կեանքը: Մինչ այդ գաղտնի հայ քաղաքա-յեղափոխական աշխատանքները կը հունաւորուին, ֆետայիները լեռներէն կ'իջնեն կեանքին եւ հետզհետէ կը գօրանայ ապագայի, ազգային դատի բարւոք լուծման փայլուն հեռանկարը:

1909-ին, կիլիկիոյ կոտորածները, շրջանի մը համար կ'ահաբեկեն՝ ազատութեան նոր մթնոլորտին մէջ գինով հայութիւնը, բայց իթթիհատականներու կողմէ տրուած նոր հաւաստիքները մոռցնել կու տան տիսուր դէպքերը, եւ հայ ժողովուրդը ամենայն անկեղծութեամբ կը փարի նոր թուրքիա մը կերտելու աշխա-

տանքին:

Վանի ղեկավարութիւնը զգոյշ կը հետեւի տեղական եւ պատերազմական անցուղարձերուն։ Պատերազմի առաջին շրջանին Վանի կառավարիչ Թահասէյ պէյ կը շարունակէ իր ջերմ յարաբերութիւնները հայ ղեկավարներուն հետ, բայց այս բարեացակամութիւնը երկար չի տեւեր։ Հետզհետէ «քանակին կարիքներուն» գոհացում տալու պատրուակով, կը կազմակերպուին «հանգանակութիւններ», որոնք իրենց յաճախակիութեամբ եւ չափազանցութեամբ կը վերածուին աւարի, մասնաւորաբար Վանի շրջակայքի գիւղերուն մէջ։ Այս պաշտօնականացուած կողոպուտը ընդվզումի ալիքներ կը յառաջացնէ ժողովրդային բոլոր խաւերուն մէջ։ Ա. Վուամեան իրը պետական երեսփոխան, կը բողոքէ իշխանութեանց մօտ, կեղեքումներուն դէմ, բայց իր բոլոր ջանքերը կը մնան ի զուր։



1915-ի առաջին ամիսներուն, ոռւսական բանակը անսպասելի նահանջ մը կը կատարէ, պատճառ դառնալով մէկ կողմէն Վասպուրականի հայութեան բարոյական ընկճումին, միւս կողմէն՝ արդէն իսկ հայերու հանդէպ թշնամական տրամադրութիւններով լեցուն քիւրտերն ու թուրքերը կը մղէ նոր կողոպուտներու։ Այս օրերուն Վան կ'ուղարկուի Ճեւտէթ անունով նոր կառավարիչ մը։ Ճեւտէթ փաշան անմիջապէս իր հակահայ ծրագիրը ի գործ դնելով, զօրակոչի հրաման կ'արձակէ, բոլոր զինուորական տարիք ունեցող հայերուն։

Այս զօրակոչը տագնապի կը մատնէ Վանի քաղաքական ղեկավարութիւնը։ Հ.Յ. Դաշնակցութեան Ընդհանուր ժողովի որոշումն էր հաւասարապէս զինուորագրուիլ ոռւսական թէ թրքական բանակներուն, բայց տիրող հակահայ տրամադրութիւնը եւ բանակ կանչուած հայ երիտասարդներու ճակատագիրը խիստ կաս-

կածելի գտնելով, յետ երկարատեւ ժողովներու, կ'որոշուի պահանջուած 4000 զինուորներու փոխարէն ուղարկել 500 երիտասարդ, փորձի համար, հաստատ համոզուած ըլլալով որ Ճեւտէթ փաշայի մտայնութիւնը վտանգաւոր էր եւ ոճրային:

Այս մտահոգութիւններու մէջ կը գտնուէր ղեկավարութիւնը, երբ Շատախի Թաղ գիւղին մէջ տեղի ունեցած հայ եւ թուրք բախումներուն լուրերը կը հասնին:

Ապրիլ 4-ին, Ճեւտէթի իր մօտ խորհրդակցութեան կը հրաւիրէ Վանի ղեկավար գէմքերէն Արամը, իշխանը եւ Վուամեանը: Իշխան Շատախի յեղափոխական գործունէութեան ղեկավարն էր եւ մեծ յարգանք կը վայելէր հայ եւ քիւրտ բնակիչներուն մօտ: Հազիւ հասած Ճեւտէթի մօտ, դաւադրաբար կը սպաննուի, իսկ Վուամեան կը ձերբակալուի: Արամ, որ իր կարգին կը փութար Ճեւտէթի հասնիլ, ճանապարհին կը հանդիպի հայ կառապանի մը, որ իրեն կ'իմացնէ իր ընկերներուն տիսուր լուրը:

Արդէն ամէն ինչ պարզ կը դառնայ Արամի եւ հայութեան համար: Նոյն օրերուն, շրջակայքի գիւղերէն կարգ մը քիւրտեր կու գան հայ ղեկավարութեան իմացնելու, որ Ապրիլ 6-ին կը ծրագրուի ընդհանուր կոտորած կազմակերպել քաղաքներու եւ գիւղերու հայութեան:

Այս ընդհանուր թոհուրոհին մէջ, Արամ Մանուկեան անմիշապէս Ճեւտէթի հետ բանակցութիւններու կը սկսի իտալական հիւպատոսին միջոցով, նախ Վուամեանի ազատ արձակումը ապահովելու, ապա թուրք-հայ ընդհարումներուն առաջքը առնելու համար: Վուամեանի հարցին պատասխանելով, Ճեւտէթ կը յայտնէ, որ այդ որոշումը իր իրաւասութենէն բարձր է եւ նոյն գիշերն իսկ Վուամեանի ճամբայ կը հանէ դէպի Տրապիզոն:

Ասիկա ինքնին բացայայտ պատկեր մըն էր ծրագրուած հալածանքներուն, հետեւաբար, Վանի հայութեան կը մնար գործնական որոշումներ առնել, այսինքն ինքնապաշտպանութեան ընդհանուր շարժում շղթայագերծել:

Վան աշխարհագրականօրէն բաժնուած էր երկու մասի... Քաղաքամէջը, որ պարսպապատ պատմական Վան քաղաքն էր եւ



Վանի իշխանը



Առամեան

անոր արեւելեան կողմը գտնուող Այգեստանը:

Վան կը գտնուէր համանուն ծովին արեւելքը, կը հաշուէր 25.000 հայութիւն, նոյնքան էր թիւը նաեւ Այգեստանի հայութեան, այն տարբերութեամբ, որ այս վերջինը զուտ հայաբնակ էր, մինչ Քաղամէջի հայկական շրջաններուն մէջ կը գտնուէին նաեւ թրքական բնակարաններ:

Բախումը անխուսափելի էր: Վան եւ Այգեստան, այսպէս աշխարհագրականօրէն իրարմէ բաժնուած, պարտաւոր էին դիմացքել և հազարի հասնող եւ հետզհետէ աճող թրքական բանակին, առանձնաբար, յատուկ կազմակերպչականութեամբ:

Ապրիլ 5-ին, Արամ Մանուկեան ժողովի մը կը հրաւիրէ Այգեստանի կուսակցական ղեկավարները, ինքնապաշտպանութեան աշխատանքները կազմակերպելու:

Առաջին առիթով կը կազմուի Զինուորական Մարմին մը, որուն մաս կը կազմէին նախկին ֆետայիններէն՝ Կայծակ Առաքել

(դաշնակցական), Պուլկարացի Գրիգոր (դաշնակցական), Արմենակ Եկարեան (արմենական, հետագային ռամկավար): Այս գերագոյն յեղափոխական մարմնին կողքին կը յառաջանայ նաեւ տեղեկատու խորհուրդ մը:

Ապրիլ 6, 1915-ը կ'ըլլայ ճակատագրական թուական:

Խումբեր կը կազմուին, դէնքեր կը բաժնուին, դիրքեր կը բարձրանան, պատնէշներ կը կառւցուին: Վանի հայութիւնը,



Արմենակ Եկարեան

վճռակամ՝ որոշած է իր ազգային արժանապատուութիւնը պահել։ Ամէն կողմէն կը լսուին «Մեր հայրենիք» եւ «Ամենայն տեղ մահը մի է» երգերը։

Այգեստանը կը բաժնուի եօթը զինուորական շրջանակներու, իւրաքանչիւրը ունենալով իր խմբապետը եւ մարտիկներու խումբը։ Իսկ ընդհանուր՝ 73 դիրքեր կը ճշդուին, իւրաքանչիւրը իր պատասխանատու պետով։ Այս դիրքերուն վրայ կը գետեղուին 1053 զինուորներ։

Այս աշխատանքներու կողքին, ձեւտէթի հետ հաշտութիւն մը գոյացնելու բանակցութիւնները կը շարունակուին, բայց ան կը մնայ անդրդուելի եւ կը պահանջէ հայոց ամբողջական յանձնումը զէնքերով եւ զինեալ ուժերով, այլապէս կը սպառնայ, ըսելով։ «Քաղաքին մէջ քարը քարին վրայ պիտի չճգեմ»։

Իսկ Քաղաքամէջը աւելի վտանգաւոր կացութեան մը մէջ կը գտնուի։ Այգեստան շրջապատուած էր հայկական գիւղերով, իսկ վան քաղաքին մէջ կային թրքական թաղամասեր եւ զօրքեր, Թոփրաք Քալէ զօրանոցը, Համմուտ Աղայի ոստիկանատուն-զօրանոցը։

Ապրիլ 7-ին, կը սկսին առաջին ընդհարումները, որուն զոհ կ'երթան երկու մարտիկներ։

Դիւցազնամարտը սկսած էր արդէն երկու շրջաններու մէջ հաւասարապէս։

Թնդանօթներով պաշտպանուած՝ թուրք զինուորները գրոհ կու տան դէպի հայոց դիրքերը։ Հայ մարտիկները քաջարար կը զիմաղրեն։ Գոհ են հին մարտիկները, որոնք կը տեսնեն երիտասարդ, առաջին անգամ զէնք բռնող հայ տղոց այս արիութիւնն ու բարձր բարոյականը։

Իսկ Արամ Մանուկեան դիրքէ դիրք կը շրջի, կը քաջալերէ մարտնչողները։

Ապրիլ 8-ին կոիւը կը վերսկսի նոյն թափով։

Առաջին օրը Այգեստան կը կորսնցնէ տասնեակ մը քաջորդիներ։

Ճեւտէթ այս բուռն դիմաղրութենէն անակնկալի եկած՝ կրակ կը գառնայ։

Պուլկարացի Գրիգոր կը յաջողի հրդեհել Համմուտ Աղայի զօրանոցը։

Այսպէս, կոիւները բուռն թափով կը շարունակուին մինչեւ Ապրիլ 16։ Ինքնապաշտպանութեան շղթան կը մնայ ամուր, կը նորոգուին քանդուած դիրքերը, իսկ ստորերերկեայ անցքերով ամբողջ Այգեստանը հաղորդակցութեան կեղրոնացեալ ամրոցի մը կը վերածուի։

Սակայն, երկարատեւ կոիւները կը ստեղծեն ուազմամթերքի պակաս, Զինուորական Մարմինը այդ ուղղութեամբ եւս աշխա-

տանքներ կը տանի, վառող եւ փամփուշտ պատրաստելով:

Ուրիշ դժուարին կացութիւն մը կը ստեղծուի, չըջակայքի հայ բնակիչները իրենց կարգին կոռւելէ ետք թուրք զօրքին դէմ, կը սկսին նահանջել դէպի Այգեստան: Քանի մը օրուայ ընթացքին, 10 հազար գիւղացիներ կու գան Այգեստան հաստատուելու: Ահաւոր այս վիճակին վրայ պէտք է աւելցնել չըջակայքի կորուներէն ձերբազատուած թուրք զինեալներու Վան-Այգեստան վերադառնալն ու բանակին միանալը եւ կարելի կ'ըլլայ պատկերացնել հայութեան ընդհանուր կացութիւնը:

Թուրքերը ռազմական իրենց պատրաստութիւնները կը կրկնապատկեն: Բանակը կ'օժտուի գերմանական նոր թնդանօթներով, թրքական թաղերէն դէպի հայկական գիրքերը նոր խրամատներ կը բացուին եւ թուրքերը կը պատրաստուին ընդհանուր յարձակումի մը:

Ապրիլ 21-ը ճակատագրական օր մը կ'ըլլայ: Ծումբերը ահաւոր թափով կը տեղան եւ, քանի մը ժամուայ ընթացքին, քար ու քանդ կ'ընեն հայկական գիրքերն ու ամրութիւնները: Այս թնդանօթային տարափին կը յաջորդէ թուրք զօրքերու յարձակումը, բայց ահաւասիկ, կը հնչէ հայկական նուազախումբը՝ «Ամենայն տեղ մահը մի է» եւ հերոսութեան նոր ոգիով զինուած հայ մարտիկները անվեհեր՝ կը հակազդեն հազարաւոր թուրքերու գրոհներուն: Այնքան ահաւոր էր կացութիւնը, որ սակաւաթիւ հայ զինեալները երբեմն իրենց կողքին կը գտնեն թուրք զինուորը, եւ պարտաւորուած կ'ըլլան գիրկընդիմառն կոռւելու:

Յարձակումները կը կրկնուին: Մեծ կրուստներ տալով հանդերձ, թուրքերը կը շարունակեն ներխուժումը: Թուրք կանոնաւոր բանակին կ'օգնեն կեավուրը սպաննելով դրախտ երթալու հաւատքով՝ ժողովուրդը եւ չէրքէզ զինեալները:

Ապրիլ 21-էն ետք, թնդանօթային նոյն գրոհը չի կրկնուիր, բայց յարձակումները կանոնաւոր կերպով կը շարունակուին եւ թուրքերու կողմէ ի գործ կը գրուի հայերը պաշարելով սովի մատնելու ծրագիրը, մանաւանդ որ դատարկուած հայկական գիւղերու բնակչութեան խուժումը աւելի մեծ թափով կը շարունակուի:

Ապրիլ 28-ին կը վերսկսին ընդհանուր՝ ծանր յարձակումները, ոմբակոծումներով: Կրկին կը քանդուին հայկական գիրքերը եւ թուրք զօրքը կը զիմէ ընդհանուր յարձակումի:

Ապրիլ 29-ին, յարձակումները հազիւ սկսած, թուրքերը կ'իմանան, որ ոռւսական բանակն ու հայ կամաւորական գունդերը կը յառաջանան դէպի Վան: Թէեւ տակաւին հայութիւնը սեղմշղթայի մէջ առած, բայց խուճապի կը մատնուին թուրքերը եւ ծայը կու տայ փախուստ մը:

Այժմ Վան-Քաղաքամէջի կացութիւնը:

ինչպէս ըսինք, թէեւ յարաբերութիւնները խզուած էին Վանի եւ Այգեստանի միջեւ, բայց գաղտնի հաղորդակցութիւն մը գոյութիւն ունէր: Վանի զեկավարները վերջին ճիգ մը կը թափէին՝ դիմելով Ճեւտէթին, որ ինայէ երկու կողմերու արիւնահեղութիւնը, բայց Ճեւտէթ իրեն դիմող Վանի առաջնորդ Եզնիկ Շ. Վարդ. Ներկարաբեանին յատուկ կերպով կը յայտնէ, թէ «այս երկիրը կամ հայերուն պիտի մնայ, կամ մեզի»:

Այս տրամադրութեան տեղեակ ըլլալով, Վանի քաղաքական հայ զեկավարութիւնը կը լծուի ինքնապաշտպանութեան աշխատանքներուն: Կը կազմուի Զինուորական Մարմին մը, բաղկացած դաշնակցականներէ. Լեւոն Գալճեան, Միհրան Թորամանեան, Դաւիթ Սարգսիսեան, Հայկակ Կոսոյեան, Միհրդատ Միրզախանեան, Յարութիւն Ներկարաբեան եւ Սարգիս Շահինեան:

Զինուորական գործողութիւնները կը բաժնուին չորս շրջաններու եւ 20 դիրքերու:

Ապրիլ 6-էն սկսեալ, թրքական թաղերու մէջ գտնւող հայ բնակչութիւնը կը հաստատուի հայկական թաղերը: Թէեւ խզուած Այգեստանէն, սակայն Ապրիլ 7-ի առաւօտուն, Այգեստանէն լսուող թնդանօթային որոտները Քաղաքամէջի հայութեան կը պատգամէին շղթայագերծուած դիմադրութիւնը:

Ապրիլ 7-ին, թուրք խումբ մը զինուորներ կը մօտենան ինքնապաշտպանութեան գիծերուն եւ կը փորձեն խորտակել պաշտպանութեան շղթան, բայց կը բախին արդէն իսկ իրենց դիրքերուն վրայ ամրացած հայ մարտիկներու ընդդիմութեան:

Հերոսական սքանչելի արարքներով կը սկսի Վանի հերոսամարտը: Հայ կոռւողները, հակայարձակողականի անցնելով կը գրաւեն թրքական մեծ դիրք մը՝ «Թեքալիֆ Հարպիէ», կը հրդեհեն դատարանն ու քանի մը այլ թրքական կեղրոնները: Բայց բերդին կոթնած հայութիւնը, իր աղիտալի հարուածները կը ստանայ անոր բարձունքին զետեղուած թնդանօթներէն:

Յարձակումներ, դիրքերու քանդում, գիրկընդիմառն կոիւներ կը շարունակուին Ապրիլ 10-21-ի ճակատագրական օրերուն:

Ճեւտէթ լուր կը զրկէ հայերուն հետ բանակցելու. անոնց կը յայտնէ որ Այգեստանը վերջացած ըլլալով, Քաղաքամէջը եւս պէտք է յանձնուի: Դժբախտաբար, Այգեստան դրկուած սուրհանդակները սպաննուած ըլլալով, Քաղաքամէջցիք կը տարուին համոզուելու պարտութեան մը մասին, բայց երբ յաջորդ օրը ուժգին պայթումներ կը լսեն Այգեստանէն, կը համոզուին որ Ճեւտէթը նոր դաւ մը կը կազմակերպէ, ուստի մէկուկէս օրուայ զինադդարին վերջ տալով, կոփւները կը շարունակուին շատ անձկալի պայմաններ ստեղծելով հայ ազգաբնակչութեան մօտ: մինչեւ Ապրիլի վերջին օրերը, այս անձկութիւնը կը շարունակուի Այգես-

տանի նման, երբ Քաղաքամէջցիք, իրենք եւս կը զգան թրքական թաղերու բնակչութեան փախուստը:

Հայերը առանց գիտնալու ոռւս-հայկական զօրքերու մօտեցման մասին, կը զարմանան, երբ Մայիս 3-ին, կէսօրին, կը դադրին բուռն ումբակոծումները: Հայութիւնը, նախ ատիկա դաւ մը կը նկատէ, եւ յարձակողականի որոշում կը տրուի: Դիմադրութիւնը խորտակելով, հայ մարտիկները հետզհետէ կը գրաւեն զօրանոցի թնդանօթները: Նոյն հակայարձակումը ի գործ կը դրուի Այգեստանի մէջ:

Թուրքերը ամէնուրեք փախուստի կը դիմեն, լքելով ուզմամթերք, թնդանօթ եւ սննդեղէնի մեծ պահեստներ:

Մայիս 4-ին, Այգեստանցիներ յաղթականօրէն մուտք կը գործեն Վան եւ կ'ողջունուին իրենց քաղաքի եղբայրներուն հետ:

Մայիս 4-ի արեւածագին, Վանայ բերդէն կը ծածանի հայկական դրօշակը: Վեց հարիւր տարուայ ստրկութեան շղթան կը փըշրուի:

Հայերը վրէժինդրական զգացումներէ մղուած, կը հրդեհեն թրքական շէնքերը, բանտը:

Մայիս 5-ին, Վան կը հասնի կամաւորական առաջին խումբը, դիսաւորութեամբ դաշնակցական Խեչոյի, երեկոյեան կը հասնի զօրավար Դրօն, իսկ յաջորդ օրը՝ ոռւսական զօրաբաժին մը:

Մայիս 1-ին, Արամ Մանուկեան կը հոչակուի Վանի նահանգապետ: Վանը իր շրջակայքով եւ վարչական բոլոր մարզերով կը կազմակերպուի Արամ, որքան Վանի հերոսամարտի ընթացքին, նոյնքան եւ նահանգապետութեան պաշտօնին վրայ մեծ տաղանդ եւ կազմակերպչական կարողութիւն ցոյց կու տայ:

Դժբախտաբար, միայն 70 օր կը տեւէ այս սքանչելի ինքնավար կեանքը: Բազմագիտական աղիտալի հաշիւներով, ոռւսական բանակները կը նահանջեն եւ կը պահանջեն որ Վանի շրջանը հաստատուած եւ 200 հազարի հասած հայութիւնը եւս իրենց հետ նահանջէ, թրքական ջարդերէ ազատուելու համար:

Գաղափար մը տալու համար հերոսամարտին յաջորդող ժողովրդական անհուն խանդավառութեան մասին, կու տանք Վանի ինքնապաշտպանութեան Զինուորական Մարմնի կոչը.

Հայ ժողովուրդ,

Ահա կը բոլորենք մենք ամսօրեակը պայքարի, ու փառքի,



Կամատրական գունդերու յառաջապահ ձիաւոր շոկատը (մէջտեղը Ռաշնակց. Խէօ)

մահուան ու յարութեան մեր ցեղին: Ամսօրեակը նաև հայութեան առաջին եւ պայծառ Գարունին:

Ամիս մը առաջ, այսօր, երբ թշնամին վատարար կոիւ յայտարեց քաղաքակրթութեան եւ արդարութեան դէմ, մե՛ր դէմ, մենք հաւատեով փարեցինք մեր գէնքին եւ մեր հոգիի խորերէն զգացինք, որ յաղթանակը մեր պիտի ըլլայ այս կոուի մէջ, վասնզի մեր կոիւը խաւարի դէմ էր. տգիտութեան ու բռնութեան դէմ՝ նշմարտութեան եւ արդարութեան համար:

Եւ վերցուցինք գէնքը, կուրծք տալու համար թշնամիի գնդակներուն ու ռումբերուն, որոնք կու զային վերջնական հարուածը հասցնելու մեր ցեղի կորացած մէջքին, որոնք գետին ծոել կ'ուղէին նակատը մեր երիտսարդութեան եւ ժանդել ակնադրիւրները վերածնող մեր ցեղին: Եւ կուրծք տուինք մենք թշնամիի մոլեգին եւ ամբարտաւան ժէսթերուն ու յարձակումներուն եւ, մեր հերոսական ու պատմական մարտնչումներու ընթացքին՝ ոչ մէկ տեղ եւ ոչ մէկ վայրկեան թշնամին տեսաւ մեր զինուորը պարտուած եւ մեր դիրքը լուսած:

Ամսօրեայ պայքարը, զոր տարանք փառքով ու պատուով, այսօր իր կատարելութեան մէջ կը վայելենք ահա մեր յաղթանակներով արրած հայ ժողովուրդի հետ:

Մեր զինուորի արի եւ անսասան դիմադրութիւնը ամէն տեղ թշնամիին զգացնել տուաւ, որ մեր երակներուն մէջ չէ դադրած, կը հոսի տակաւին արիւնը ազատութեան եւ կոուի, եւ այդ աստուածային արիւնն է, որ աղմկայոյզ եւ սրբանուէր բռնկումով գիտէ գլխապտոյտ եւ ակնեկոր փախուստի մատնել երեկի ամբարտաւան եւ ամենազօր, բայց այսօրուան վախկոտ եւ ստրուկ թշնամին...

Երբ օր է ահա, որ յաղթանակի խենթութիւնը բռներ է մեզ...

Զօրանոցներու գեղատեսիլ հրդեհներու եւ բոլոր դահճապետներու որչերու նարնատումներուն առջեւ մենք կեցած ենք հիացումով եւ արրած...

Արբած ենք մենք եւ աստուածային խենքութեամբ լեցուած, որովհետեւ հազարաւոր տարիներու մեզ թալանող, կողոպտող, խաչողն է, որ գլխապատառ կը փախչի այսօր եւ հազարաւոր տարիներու մեզ թալանողն է որ կը թալանենք, կը կոտորենք, կը խաչենք մենք...

Վրէժի անողորմ, բայց արդար աստուածն է, որ նստած է մեր ներսը ու մեր գլխավերեւը. վրէժի ձայնն է, որ կը լսենք մենք հիմա եւ այդ ձայնը կու գայ հազարաւոր տարիներու ընթացքին սրախողիսող հայ սերունդներու բռնիրներու մէջ խորովուող մանուկներու եւ բռնարարուած կոյսերու սասանեցնող եւ աղեկտուր կանչերու մէջէն:

Այսօր ահա հայկական Եռագոյն դրօշակն է, որ հազարաւոր տարիներու ընթացքին առաջին անգամ ըլլալով, կը ծածանի Վանի պատմական բերդի բարձունքներուն վրայ եւ առաջին անգամն է, որ բռնութիւնը, հայ զինուորի գնդակէն հալածական, կը փախչի ինչքով, ընտանիքով եւ իշխանութեամբ...

Եւ այսօր, երբ փառաւոր պայքարն է մեր ետին, լիակատար յաղթանակն է, որ կ'ապրինք եւ վերջնական ազատութիւնն է մեր առջեւ. մենք գիտակցութիւնը ունինք աւելի երջանկաբեր ու պայծառ հանգրուաններու՝ մեր յուսառատ, երազող ցեղին համար:

Մեր հերոսական կոհիներով մենք արդէն հիմք դրինք այն հոյակապ ազատութեան, որուն երազեցին մեր հանճարները մեր ժողովուրդին հետ, որու համար երեսնամեայ կոհիներով միլիոնաւոր կեանքեր զոհաբերեցինք եւ որու առաջին արշալոյսը կը ծագի ահա բախտաւոր Վասպուրականի հպարտ լեռներուն վրայ...

Այսօր ուրեմն տօնն է ոչ միայն մեր ամսօրեայ պայքարին եւ յաղթանակներուն, այլ եւ նախատօնը Հայկական ազատութեան՝ բոլոր բռնաւոր լուծերէն, բոլոր յօշոտող ճիրաններէն...

Կեցցէ՛ Հայկական Ազատութիւնը,

Փա՛ռք ինկածներուն,

Կեցցէ՛ Վասպուրականի մարտնչող երիտասարդութիւնը,

Կեցցէ՛ Հայկական Բանակը...

6 Մայիս, Վան-Այգեստան

Վասպուրականի Հայ
Ինքնապաշտպանութեան
Զինուորական Մարմին

Խսկ Հետազայ կոչը Հայութեան ուղղած է Վանի նոր նահան-

գապետը՝ Արամ Մանուկեան.

Հայ ժողովուրդին,

Քաղաքացիներ,

Ռուսական յաղթական բանակի առաջախաղցումը նոր դարագլուխ եւ իրաւակարգ կը բանայ մեր քաղաքի եւ գաւառի իրաւագուրկ ժողովուրդին համար։ Դարերու ստրկութեան եւ քաղաքական ննշումներու վախճանն է, որ մենք կ'ապրինք այս օրերուն. հայ ժողովուրդի շինարար եւ ստեղծագործ ոգիի ծնունդն է, որ մենք կը տօնենք այժմ։

Ռուս զօրքերու հրամանատարը, գեներալ Նիկոլայեւ, գնահատելով Վասպուրականի հայ ժողովուրդի հերոսական ջանքերը՝ թուրք կառավարութիւնը անզօր դարձնելու իր ազգասպան քաղաքանութեան մէջ եւ հաւանելով հայ ժողովուրդի կուլտուրական ճանաչումները, բարեհանցաւ 7 Մայիս 1915, թիւ 16 մասնաւոր հրամանագրով, ինձ նշանակել քաղաքի եւ շրջանի կառավարիչ եւ կազմակերպել նոր գործը իր բոլոր նիւդերով։

Այսօր արդէն կազմակերպուեցան ոստիկանական, դատական, գիւղատնտեսական, գաղթականական, քաղաքապետական եւ այլ վարչութիւններ։

Ասով կը յայտարարեմ ամբողջ ժողովուրդին, որ նոր կառավարութիւնը կազմակերպուած ըլլալով, անհրաժեշտ է բոլոր գործերու համար դիմել կառավարութեան յանձնախումբերուն, քաղաքի եւ շրջակայքի մէջ բնականն վիճակ ստեղծելու համար։

Ներկայ պատասխանատու օրերուն մէջ հայ ժողովուրդը միայն մէկ նշանարան պիտի ունենայ — համախմբուիլ ամբողջ եռանդով կառավարութեան շուրջը, վերակազմակերպելու համար կեանքը քաղաքի եւ ամբողջ շրջանի մէջ, արժանի լինելու համար քառորդ դարէ աւելի մղուած պայքարին մէջ ինկած հերոսներու յոյսերուն եւ յիշատակին ու միշտ բարձր պահելու համար հայ ազգի կուլտուրական պաշտօնի գիտակցութիւնը Փոքր Ասիոյ այս ծայրագաւառին մէջ։

Ռուս գեներալը մեր այս յոյսերու լիակատար գիտակցութեամբ էր, որ հայ ժողովուրդի եւ իմ հանդէպ ցոյց տուաւ այդ մեծ վստահութիւնը։

Քաղաքացիներ, ձեզ կը մնայ մեր այդ յաւակնութեանց եւ յոյսերուն ընդառաջ գացող յաղթական բանակի եւ գեներալի վստահութիւնը բացարձակապէս արդարացնել եւ աւելի լաւագոյնին արժանի եւ պատրաստ գտնուիլ։

1915, Մայիս 8, Վան-Այգեստան

Վանի շրջանի կառավարիչ
Ա.ՐԱՄ

ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ ՎԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՆ

ՕՆՆԻԿ ՄԽԻԹԱՐԵԱՆ

Մարդկային այս հսկայ զանգուածին առաջնորդն է սապատաւոր ծերունի մը, հայ ուսուցիչ մը՝ Յովհաննիս Մկրտիչեանկուղեան, Կեղրոնական դպրոցի Հայոց լեզուի եւ պատմութեան ուսուցիչ, մէկը անշեղ աւանդապահներէն Վասպուրականի յեղափոխական դաստիարակ Մկրտիչ Փորթուգալեանի եւ գործակիցը Աւետիսեանի, Պետոյի եւ Մարտիկի: Կուղողեան ինքն անձամբ առաջնորդած է աշակերտական նուագախումբը եւ ալիքաւորող ամբոխին հետ ուխտի եկած է Զինուորական Մարմնին մօտ՝ պատուվի մեռնելու երդումով:

«Մեր հայրենիքի յուզումնասարսուու երաժշտութեան հեղեղէն ետք, իբրեւ ահեղ պատգամներ, հազարաւոր ամբոխի սրտերուն մէջ կը պայթին Կուղողեանի խօսքերը.»

...«Կեանքի եւ մահուան օրն է, հայրենակիցներ, պատուով մեռնելու գերագոյն ժամը... Քսան տարի առաջ, այս նոյն փողոցներուն մէջ եւ այս նոյն թշնամին փորձեց բնաջնջել ձեր հայրերը, բայց չկրաւ, որովհետեւ բախեցաւ ձեր նախորդներուն հերոսական դիմադրութեան: ... Թող այդ ապերախտ թշնամին այս անգամ եւս բախի ձեր դիմադրութեան եւ ինքը ոչնչանայ իր նիւթած հրէշաւոր դաւադրութեան մէջ: Յիշեցէք 96-ը, հայրենակիցներ, յիշեցէք ձեր հայրերու պատուաւոր մահը, հետեւեցէք ձեր վերջին աննման առաջնորդներուն՝ իշխանի եւ Վռամեանի օրինակին: Երդուեցէք, որ դուք չէք դաւաճաներ անոնց իտէալներուն, երդուեցէք որ պատուով պիտի մեռնիք ամէնքդ...»

«Յառաջ, դէպի դիրքերը, դէպի ազատ կեանք եւ անմահութիւն...»:

Դողդոջուն ծերունին լոեց՝ վրէժի, ցասումի, յաղթութեան եւ կեանքի ու մահուան հզօր կիրքերով յորդած աղմուկի ու բացազանչութեան տարափին տակ: Մինչ ֆանֆառը վերսկսաւ Հայութեան քայլերգը աւելի ուժգին:

...իւր քաջ որդուոց սուրբ արիւնով

Պիտի լինի ազատուած...

իրիկնամուտին, կէս ժամու չափ, հայ-թրքական բոլոր դիրքերուն վրայ, յանկարծ կը թագաւորէ մեռելային լուութիւն մը: Թնդանօթի ոչ մէկ հարուած, ոչ մէկ հրացանաձգութիւն: Կարմիր հրդեհ մը կը ծաւալի միայն Խաչ փողոցէն Ս. Յակոբ, անյոյս բոցերը հայ անպաշտպան տուներու: Հեռուէն, շատ խորէն, կը լսուի խուլ որոտ մը: Պարզ է, որ Քաղաքամէջի բուռ մը հայութիւնը կը մարտընչի: Կասկածողներ կան, թէ թուրքերը, Այգեստանը ընկճելէ յուսահատ, իրենց բովանդակ կատաղութիւնը պիտի թափեն մեկուսացած Քաղաքամէջի ափ մը Հայութեան վրայ: Արամ, սակայն, չարագուշակ կը համարի այս խորհրդաւոր լուութիւնը եւ անմիջապէս կը հրահանգէ բոլոր դիրքերուն ամբողջ գիշերը պատրաստ եւ անքուն հսկել՝ առաջքն առնելու համար ամէն տեսակ զաւադրութեան: Կը հրահանգէ նահեւ լաւագոյն ուժերով ամրացնել ամէնէն կարեւոր ճակատը՝ Սահակ Պէյի դիրքը: Ինք կը մնայ ամբողջ գիշերը Զինուորական Մարմնի շէնքը եւ անձամբ կը հսկէ ու կը վարէ բոլոր գործերը:

Արամի նախազգացումը անտեղի շէր: Կէս ժամուան խորհրդաւոր լուութիւնը կը խզուի յանկարծ եւ ահեղասաստ կայծակի եւ որոտի ուժգնութեամբ բոլոր դիրքերուն վրայ կը լսուի ուղղակի դժոխային աղմուկ մը: Անհնարին է պատկերացնել այդ դժոխային աղմուկին ամբողջ տարողութիւնը: Մարդկային լսելիքը ուղղակի խլութեան կը զատապարտուէր եւ ամէն մարդ անգիտակցարար կը փակէր իր աշքն ու ականջը, չլսելու համար մարդկային կեանքին մէջ թերեւս մէկ անդամ միայն լսուող այդ շնագայլային վժվժոցը:

Ապրիլ 7-ի եւ 8-ի սկզբնական կորիւներուն, ամէնէն աւելի քաջութիւն եւ կորով ցոյց տուող մարտիկները քաջալերելու համար, Զինուորական Մարմննը պատրաստել տուաւ եռագոյն երիզներով պատուոյ խաչեր եւ հետեւեալ բովանդակութեամբ նամակով մը յանձնեց տէրերուն:

«Հայ Ազգային ինքնապաշտպանութեան Կեղրոնական Մարմինը գնահատելով ձեր աննման արիութիւնը, զոր ցոյց տուիք յանուն Ազատութեան մղուող մեր բուռն պայքարին մէջ, յարգանօք կը նուիրէ ձեզ ներփակ Պատուոյ Խաչը, որուն կատարելապէս արժանի ըլլալնիդ փառաւոր կերպով ապացուցիք»:

Առաւելաբար մեծ անհրաժեշտութիւն կար բանուոր-աշխատաւոր ձեռքերու: Թրքական թնդանօթներու պատճառած վնասները ենթադրուածին չափ թեթեւ չէին: Քանի մը ժամուան ոմբակոծութենէ ետք, թնդանօթային հարուածները հիմնապէս կը քանդէին ամէնէն ամուր դիրքերն իսկ: Հայկական բոլոր դիրքերը, անխտիր, յարձակման ու քանդման կ'ենթարկուէին եւ հարկ էր անմիջապէս իսկ նոր դիրքեր հասցնել, այլապէս ամէն բոպէ աղէտը անխուսափելի պիտի ըլլար: Կային դիրքեր, որոնք օրը մէկ քանի անգամ հիմնապէս կը քանդուէին:

Կոուի որոշ ճակատներուն վրայ, առաւելաբար դաշտի շրջանի եւ արեւելեան ուղղութեամբ ինկած այգիներուն մէջ՝ հարկ կը նկատուի խրամատներ փորել, թրքական գնդակներէն պաշտպանուելու, դիրքերու կապը պահպանելու եւ, հարկ եղած պարագային, ճակատամարտ մղելու համար:

Հաստատուեցաւ ամրաշէն-բանուորներու առանձին կայան-կեղրոն մը, առանձին հսկիչներով՝ Շաւարչ Հովհիւեան, ուամկավար, եւ Ազատ Խորէնեան, դաշնակցական, ուսուցիչ: Ամրաշէն-ներուն հարկ եղած գործիքներ եւ դիւրութիւններ տալու համար հաստատուեցաւ նաեւ ուրիշ կայան մը, ուր, Զինուորական Մարմնի կոչին արձագանգ տալով, ժողովուրդին բոլոր իսաւերը ինքնայօժար կը տրամադրէին ամէն տեսակի պիտանի գործիքներ՝ փայտատ, կացին, սղոց եւ այլն: Այս կայանը կը զեկավարուէր Գրիգոր Պանիրեանի կողմէ: Միեւնոյն կայանը կը հաւաքուին նաեւ ամէն կարգի արհեստաւոր վարպետներ, առաւելաբար քանքաններ եւ որմնադիրներ, առաջինները գետնուղիններ փորելու եւ թրքական դիրքերը հրդեհելու, իսկ երկրորդները՝ թնդանօթներէն քանդուած դիրքերը նորոգելու համար:

Ամէն պարագայի տակ, ամրաշէններու դերը, Վանի ինքնապաշտպանութեան կոիւներուն ամբողջ ընթացքին, եղաւ ճակատագրական, փրկարար եւ հերոսական: Անոնց ստեղծագործած վիթխարի խրամները եւ կերտած ամրակուռ պատնէշները լաւագոյն պատեհութիւնը տուին ինքնապաշտպանութեան մարտիկներուն, ամբողջ կոիւներուն ընթացքին եւ ոչ մէկ թիզ հող ու ոչ մէկ դիրքյանձնելու թշնամիին: Յաճախ շարք մը դիրքեր՝ Սահակ Պէյ, Թովմազեան, Օթէլ, Արարք, եւ այլն, միեւնոյն օրուան մէջ վեցեօթը-ութ անգամ քանդուեցան եւ եօթը-ութ անգամ նորէն վերաշինուեցան ճարտար եւ անձնազոհ ամրաշէն բանուորներու աշխատանքով:

ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ

Վիճակը ձգուած էր: Որեւէ տատանում կամ ընկրկում պիտի նշանակէր դասալքութիւն եւ անձնասպանութիւն:

Ճգնաժամը կը պահանջէր ինքնապաշտպանութիւնը կազմակերպել վճռական եւ միակամ: Դիմադրական պայքարը մղել հաւաքարար: Զարնել եւ զարնուիլ անվկանդ:

Եւ ամբողջ վասպուրականը ոտքի կանգնեցաւ, վառ պահելու համար իր արեւը՝ Ազատութեան չողերուն տակ:

Անձնուէրները ամեհի պատնէշներ կանգնած էին իրենց բազուկներով, մղելու համար գոյամարտը: Ճակատ ճակատի եւ ակնընդ ական:

Այլեւս ոչ ես ու դուն, ոչ աս ու ան: Ոչ տարիք, ոչ ալ դասակարգ: Ոչ սեռ, ոչ ալ դիրք:

Մե՛նք, - բոլոր տրամադրելի ուժերով: Կրա'կ ամէն ուղղութեամբ: Ռազմական բոլոր միջոցներով եւ հերոսական խոյանքով:

Երբ առաջին գնդակը որոտաց, թշնամին խուճապի մատնուած էր արդէն, եւ կը մոլտար անզօր կատաղութեամբ:

Որո՞ւ միտքէն կ'անցնէր թէ երէկուան բայան պարտութեան պիտի մատնէր ամբողջ բանակ մը, դիրքեր գրաւելով յուսահատական քաջութեամբ:

Հրամանատարը ինք, անարգ դաւադիր եւ արիւնարբու հրէշ, փրկութիւն կը փնտուէր անպատիւ նահանջով մը:

Ինք որ իշխանի եւ երեք ընկերներուն արիւնը լակած էր դեռ երէկ, եւ դէպի սպանդանոց առաջնորդած՝ Վուամեանը:

«Ա՛խ վասպուրական, աշխարհ Հայաստան»...

Ահա նորէն փոթորիկ մը: Թերեւս վերջինը:

Զարկ: Եւ թող գազանը լճանայ արեան ճապաղիքներով,

որպէսզի բացուին Ազատութեան ճամբաները:

Այնքան դար լացիր, եւ այժմ վառողին ծուխն է որ պիտի ցամքեցնէ արցունքներդ:

Վա՛տ է թշնամին եւ անողորմ: Կ'ուզէ իր տիրապետութիւնը պահել ջարդուփչուր ոսկորներուդ վրայ, գերեզմաննոցի մը վերածելով ծաղկաւէտ երկիրդ:

Զա՛րկ, որպէսզի շինարար բազուկդ կարենայ գործել ազատ եւ անվտանգ:

...«Ակն ընդ ական եւ ատամն ընդ ատաման»:

Կա՞րճ տեւեց յաղթանակը:

Ոչի՞նչ: Քառասուն տարի ետքն ալ, պատմութիւնը կ'ըսէ.

— Ժողովուրդ մը կար մօտաւոր Արեւելքի լեռներուն մէջ, Արարատի ստորոտը:

Ճակատագրական պահու մը, այդ ժողովուրդը գերագոյն գուամարտը մղեց իրրեւ մէկ մարդ, փշրելով արիւնազանգ բռնակալութեան մը ժանգոտած շղթաները:

Ան Ազատութեան եւ ստեղծագործ Աշխատանքի դրօշը պարզեց աւերակներու վրայ: Եւ երբ կը շարունակէր վարել ու հերկել, ուրիշ դաւադիր մը դաշոյնը խրեց իր կողերուն:

Այդ ժողովուրդին բեկորները, մասամբ Արարատեան դաշտին մէջ հաստատուած, եւ մասամբ ցիրուցան՝ ի սփիւս աշխարհի, միշտ երկիւղածութեամբ եւ հպարտութեամբ կ'ոգեկոչեն 1915 Ապրիլ-Մայիս ամիսները, իրրեւ ներշնչարան հաւատքի եւ յարատեւութեան:

Ու պիտի ոգեկոչեն դեռ ուրիշ քառասուն տարիներ, այն վստահութեամբ թէ ցորչափ բռն իրաւատէրը չէ վերադարձած, միայն բռւեր պիտի վայեն Վասպուրական աշխարհին, ինչպէս նաեւ ամբողջ արեւմտեան հայաստանի մէջ:

Երբ ժողովուրդ մը Ազատութեան կամքն ունի, Աստուած անդամ «Առաւօտ լուսոյ» կ'երգէ:

1955 Մայիս 14

ՇԱՀԱՐԾ ՄԻՍԱՔԵԱՆ



ՎԱՆ-ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ԴԻՒՑԱԶՆԱՄԱՐՏԸ

Գրեց՝ Մ. ՄԱՐՈՒԹԵԱՆ

Ամեհական ցնցումների եւ խօլական բախումների աստղակործան ժամանակ...

Ոճիրների, նախճիրների եւ աւերումների դժնետեսիլ եւ խենէշ թուական...

Խելագարուած բորենիների եւ գորշ գայլերի ոռնոցների ժանտօրեր...

Դա մենք անուանում ենք՝ 1915...

Դա մենք կոչում ենք՝ Ապրիլ 24...

Եւ այդ բոլորը զարհուրանքով արտասանում ենք՝ Եղեռն...

Հայոց Աշխարհը տնքում էր ահաւոր զուլումի, անմարդկային գեհենական արարքներին, մերկացրած եաթաղանների հարուածներից:

Մութ ու մոայլ էր երկինքը Հայոց...

Շուխ ու կրակ էր բարձրանում ամէն շէնից ու քաղաքից...

Մահն էր սրում իր գերանդին եւ մանգաղը ցորեանի փոխարէն՝ մարդկային գլուխներն էր հնձում:

Մահուան կարաւանները՝ քշում էին դէպի Տէր Զօրի աւազուտները, իսկ մինչեւ այնտեղ հասնելը Ակւում էին ու մորթուում:

Ի՞նչ պիտի ասէին մեր մնացորդացները, ի՞նչ պիտի գրէր պատմութիւնը, եթէ այդ մոայլ եւ դաժան ֆօնի վրայ, կայծակնային հզօր լոյսով չգրուէին, այն հզօր պողթկումները, կիկլոպական, անհաւատալի մարտնչումները, որոնք ցոյց տուին աշխարհին,

որ Հայը միայն մորթոտուող ոչխար չէ այլ՝ երբ դանակը հասնում
է կոկորդին, նա սրում է իր ժանիքները, յղկում եղունգները եւ
դուրս է գալիս կեանքի եւ մահուան պայքար մղելու։ Նա կանգ-
նում է մէկը տասի դէմ եւ որոշում է պատուով մեռնել, քան ապրել
ստրկային կեանքով։

Այդպէս եղան մէր Հերոսամարտերը։
Եւ նրանք կոչուեցին՝
Ուրֆայի Ահեղամարտ,
Շապին Գարահիսարի Արիւնամարտ,
Տարօնի Հերոսամարտ,
Եւ վերջապէս Մուսա Լեռան եւ Վան-Վասպուրականի Դիւցազ-
նամարտ...

Դրանց մէջ միայն Մուսա Տաղը եւ Վան-Վասպուրականը
հրաշքով փրկուեցին. նրանք չէին սպասում այդ հրաշքին։ Նրանք
մարտի մտան, առանց գիտնալու թէ պիտի ազատուին։ Նրանք
չգիտէին, որ պիտի ողջունեն ազատութեան արշալոյսը...

Իսկ միւսնե՞րը...
Կոռուեցին զէնքով, կոռուեցին ժանիքներով եւ ընկան «Մահ
իմացեալ անմահութիւն է» նշանաբանի տակ։

Աւերակների ու մոխիրի վերածուեցին Շապին Գարահիսարը,
Ուրֆան եւ Տարօնը։ Եւ հերոսներ անանուն թաղուեցին իրենց քա-
ղաքի փլատակների ներքեւ։

Փառք ու պատիւ նրանց յիշատակին։
Սակայն այսօրուան իմ նիւթը Վան-Վասպուրականն է։
Շատախ-Արմշատ, Փէսանդաշտ, Այգեստան եւ Բերդաքաղաքը։
Բացի այս չորս տեղերից ուրիշ վայրերումն էլ տեղի ունեցան
կորովի դիմագրութիւններ, բայց նրանք կարճ կեանք ունեցան։

Մի փոքրիկ գաղափար տանք այդ օրերին Վասպուրական
աշխարհի դրութեան մասին։ Այդ օրերին ամբողջ Վասպուրակա-
նում ապրում էին մօտաւորապէս 250.000 հոգի հայ, թուրք եւ
քիւրտ։ Միայն Այգեստանում եւ Քաղաքամէջում ապրում էին
մօտաւորապէս 50.000 ժողովուրդ, որից երեսուն հազարը հայեր
էին, քսան հազարը՝ թուրքեր։ Այգեստանի հայերի թիւն էր 20.000,
իսկ Քաղաքամէջին՝ 10.000։ Այգեստան գուտ հայաբնակ էր,
նոյն էր Բերդաքաղաքը, սակայն պարիսպներից դուրս եւ Շամի-
րամի թաղում ապրում էին 5.000 թուրքեր։ Բնական է որ այս
թուերի մէջ չեն մտնում թրքական զօրքերը, զարթիաները։

Քաղաքամէջ-Բերդաքաղաքը Այգեստանից մէկ ժամ հեռու էր
ոտքով։ Այդ երկուքի արանքում ընկած էին թրքական թաղերը,
որի պատճառով կոռու ժամանակ երկու վայրերը կտրուեցին
իրարից։

Դաւը վաղուց է նիւթուած։

Թող վերջին ժամանակների գիտութիւները եւ թուրքի ոչլուսապիկաւորները չմլաւեն, որ եթէ Վան-Վասպուրականը շրմբուտանար, եղեռն տեղի չէր ունենար եւ կամ թէ Կովկասում կամաւորական խմբեր չկազմուէին այդ դէպքերը չպիտի պատահէին:

Դեռ պատերազմից շատ առաջ, Սելանիկում Երիտասարդ թուրքերի մի ստուար ժողովում վճռուած էր մաքրել հայութիւնը:

«Մեր երկուսի համար տեղ չկայ այս երկրում», ասել էր մի բորենի:

Ծրագրուած, մտածուած էր, միայն կը սպասէին յարմար ու պատեհ առիթի:

Վան-Վասպուրականը կտրուած էր աշխարհից: Նա չգիտէր թէ դրսում ի՞նչ է կատարուում:

Վասպուրականում կատարուող դէպքերը եկան արթնացնելու ժողովրդին:

Երբ թիւրքերը մտան պատերազմի, բանակում հայ զինուորներին սկսեցին գործածել իրրեւ «ամալէ թափուրի»(1): Յետոյ դրանք սիստեմատիկ կերպով սպանուեցին: Հազիւ մի տասնեակ հոգիներ մազապուրծ ազատուած փախան ու լուր բերին:

Երկրորդ, Շատախում եւ Արմշատում, մի պատրուակով երբ սկսեցին ինքնապաշտպանութեան կոիւները, որոնք ղեկավարուում էին Տիգրան Բաղդասարեանի(2), Թովմասեանի եւ Մեսրոպեանի, իսկ Արմշատին՝ Մելիք Արոյեանի եւ ուրիշների կողմից, թաղը, Շատախը եւ Արմշատը կտրուած չէին իրարից եւ կարող էին փոխադարձ օգնութիւն անել:

Մ. Մարութեան



Փէսանդաշտի ղեկավարն էր Լեւոն Շաղոյեան, օգնական ունենալով Ազատ սիմոնեանը: Քաղաքամէջի ղեկավարներն էին՝ Զինուորական Մարմինը, Հայկակ Կոսոյեան, Լեւոն Գալճեան,

(1) Ամալէ բապուրի Ցանակում է խրամ փորողներ, շալակով զինամբերք փոխադրողներ:

(2) Տիգրան Բաղդասարեան բրհական բանակի սպայ էր. նա այդ օրերին եկել էր Շատախ՝ իր ծննդավայրը արձակուրդի: Մեծ դեր խաղաց այդ կոփաներում:

Միհրան Թորոմանեան, Դաւիթ Սարգիսեան, Միհրդատ Միրզայանեան, Յարութիւն Ներկարարեան եւ Սարգիս Շատախսցեան։ Սրանց հետ խորհրդակցում էին Առաջնորդ Եղնիկ Վարդապետ Ներկարարեան եւ Դանիէլ Վարդապետ։ Ոգին՝ Հայկակ Կոսոյեանն էր, ճեմարանաւարտ, փոքրակազմ, նիհար եւ ջղուտ ի հայ ուսուցիչ, որ սակայն այդ օրերին առիւծի էր փոխակերպուել։

Իսկ այգեստանի զինուորական մարմինը՝ Արամ Մանուկեան՝ Ղեկավար, օգնական հին Արմենական Արմենակ Եկարեան, Կայծակ Առաքել, Բուլղարացի Գրիգոր, Փանոս Թէրլէմէզեան եւ Հրանդ Գալիկեան։ Գալիկեանը Հնչակեանների կողմից էր, իսկ Թէրլէմէզեանը չէզոք էր։

Ինչպէս ասացինք՝ Շատախսում եւ Արմշատում կոիւները սկսուած էին։ Վանի կուսաալ Ճէվտէթ փաշան՝ խնդրում է Արամից, որպէսզի Իշխանն(3) մի քանի ընկերներով գնայ Շատախ, ինքն էլ մարդիկ պիտի զրկի, որպէսզի կարողանան դադարեցնել կոիւները եւ հաշտութիւն կնքել։

Բայց դա ծուղակ էր։

Երբ Իշխանը իր երկու ընկերներով հասնում է Հայոց Զորի Հիրճ գիւղը եւ ուզում են մի քիչ հանգստանալ, Ճէվտէթից ուղարկուած չէթէները յանկարծակի են բերում նրանց եւ սպանում։

Լուրը հասնում է Այգեստան։

Ճէվտէթը դաւադրաբար իր մօտ է հրաւիրում Արամին եւ Վոամեանին։ Հրաշքով Արամ չի գնում։ Վոամեանը գնում է ու այլեւս չի վերադառնում։ Զերբակալում է եւ զրկում են անյայտ ուղղութեամբ։ Անշուշտ սպանում են։

Այս ձեւով, Ճէվտէթը ուզում էր նախ գլխատել Վասպուրականի ղեկավարութիւնը, իսկ մնացեալը հեշտ էր կարծում։

Չեմ ուզում երկարացնել եւ տալ մանրամասնութիւնները։ Իշխանի մահը եւ Վոամեանի կորուստը ցնցեցին Վասպուրականցուն։ Հասկացաւ դաւի էութիւնը եւ յոյս գնելով իր ուժերի վրայ, որոշեց պատուվ մեռնել։

Պայթում է առաջին գնդակը։

Այգեստանում հազար, իսկ Բերդաքաղաքում հազիւ 200 կռուողներ կային։ Միալ չհասկանաք։ Կռուողներ կային, բայց հազիւ այդքան հոգու զէնք կար։ Սպասում էին հերթի, որպէսզի սպանուողի զէնքը իրենց հասնէր։ Այդ զէնքերից մի մասը Դաւոյի դաւաճանութիւնից փրկուած զէնքերն էին, միւսները՝ անհատա-

(3) Իշխան։ Յանախ մեր բերքերը շփորում են Վանի Իշխանին, Խանասորի Իշխանին, Յովսեփի Իշխանին, Արդուքեանի հետ, «Աշիզ Վարդանը, ծախից Իշխանը»։ Խանասորի Իշխան Յովսեփ Արդուքեան, իշխանական տոհմից էր, իսկ Վանի Իշխանի բուն անունը Նիկոլ Միհայէլեանն էր։ «Իշխան»՝ իր կեղծ անունն էր։

կան: Ամէն մի զէնք հազիւ 200 շատ փամփուշտ ունէր: Ինչպէ՞ս կռուեն 15 դաշտային եւ լեռնային թնդանօթների, հարիւրաւոր գնդացիրների եւ տասնեակ հազար գերմանական վերջին սիստեմի թուչուկ չափլի հրացանների դէմ: Բացի պետական զօրքից, որ մօտաւորապէս 10.000-ից կ'անցնէր, կային քրտական «Համիտիէ» բանակները, չեթէական խմբեր եւ բանտից ազատուած թուրք ոճրագործներ: Դրա վրայ աւելացրէք հայ ժողովրդի արեան եւ ինչքին ծարաւի թուրք խուժանը:

Այգեստանի եւ քաղաքի կոփւներն էլ տարբեր ձեւով էին ընթանում: Այգեստանի բոլոր տները ընդարձակ այգիներ ունէին, որոնք կապուած էին իրար հեր «Ջրտունի» միջոցով եւ փոխադրութիւնները հեշտ էին եւ աւելի անվտանգ: Բայց շատ մեծ էր Այգեստանի պաշտպանողական գիծը:

Քաղաքի շղթան շատ սեղուած էր: Մեծ պարիսպներ եւ թերզը, որ հսկում էր ամբողջ քաղաքի վրայ: Այդ պատճառով էլ, Զինուորական Մարմինը, բացի փողոցներից, որոնք շատ նեղ էին, պարիկատներ շինեց յետոյ: Տուները իրար կպած էին եւ դա մեծ օգնութիւն բերեց: Ծակեր բացին՝ մէկ տնից միւսը անցնելու համար:

Երկու վայրերումն էլ, առանց իրարու հետ կապ ունենալու, կազմուեցին պատնէշներ շինող խումբ, մթերքների հաւաքման յանձնախումբ, երիտասարդ աղջիկներից եւ կանանցից՝ կարմիր Խաչ, որոնց պարտականութիւնն էր վիրաւորները խնամել, վերքերը կապել: Քաղաքամէջը բժիշկ չունէր: Հին ձեւի մի երկու կին «Հէքիմներ» կային: Այգեստանը բախտաւոր էր: Տարիներից ի վեր ամերիկեան միախոնարները ունէին դպրոց, հիւանդանոց եւ գեղատուն: Հիւանդանոցի պետն էր մի հայացած ամերիկացի կոքտոր Աշրը, որ շատ մեծ գործ կատարեց: Առաջին իսկ օրից ամբողջ շէնքի վրայ ծածանել տուեց ամերիկեան զրօշը եւ բոլոր ծանը հիւանդները, մանաւանդ վիրաւորները նա փրկեց իր ճակատագիրը կապեց վասպուրականի ժողովուրդի հետ: Եւ ոչ միայն ինքը այլ նաեւ իմ ամբողջ պաշտօնէութիւնը, որոնք ամերիկուհիներ էին: Նա նոյնիսկ ամերիկեան այդ հիմնարկութեան ներս առաւ բոլոր այն ընտանիքները, որոնք փախել էին թրքական թաղերին մօտ լինելու պատճառով:

Դեղորայք քիչ էր: Բայց շնորհիւ երկու դեղատների պատրաստում էին:

Պայթեց առաջին գնդակը:

Կոփւը սկսել էր ահարկու թափով:

Գոռում էին թնդանօթները:

Սուլում էին գնդացիրները:

Ունում էին «Քիւչիկ չափլի»ները: Կարկուտի նման գնդակ-

ները ծեծում էին պատերը, ծառերը, տանիքները, դիրքերը:

Զինուորական Մարմնի հրահանգն էր՝

— Խնայել փամփուշտները։ Հարիւրի դէմ պատասխանել մէկով՝ այն էլ նպատակին։

Մի փրոֆէսօր, որ պաշտօնավարում էր Վանի միջնակարգ դպրոցներից մէկում, անծուխ վառոթ սկսեց պատրաստել։ Զինագործարանը գիշեր ցերեկ աշխատում էր լեցնել պարպուած պարկուները։ Նոյնը նաեւ Քաղաքամէջում։ Պատանիները հաւաքում էին պատերին եւ ծառերին միրճուած կապարները եւ յանձնում զինանոցին։

Ժողովուրդը առաջին ժամերին սարսափի մէջ էր։

Արամ իր ընկերներով շրջում էր դիրքից դիրք։

Եւ ահա հնչեց Փանֆառը, փողաւոր գործիքներից կազմուած նուազախումբը։

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի որ իր ազգի

Ազատութեան կը զոհուի։

Կոիւը շարունակում է թէ Այգեստանում եւ թէ Քաղաքամէջում ու միւս վայրերում։ Բայց կտրուած են իրարից։

Կեանքի ու մահուան պայքար էր։

Լինե՞լ թէ լինել . . . այդ օրերի համար էր գրել մեծ բրիտանացին։ որոշուել էր լինել, բայց եթէ չյաջողուէր, պիտի մեռնէին պատուաւոր կերպով, ոչ թէ ապրել ստրուկի կեանքով։

Այգեստանում Բուլղարացի Գրիգորը մի փոքրիկ թնդանօթ է ձուլում։ Բոլորը հրճուանքի մէջ են, թուրքերը սարսափի

Նոյն Բուլղարացի Գրիգորը Քանքան - հող փորող - «զող» Մելոյի հետ հսկայ մի թունէլ է փորում, մինչեւ Համուտ աղայի զօրանոցի տակ, ուր մօտաւորապէս 2000-ից աւելի զինուորներ էին ապրում։ Զօրանոցը օդ է բարցրանում զինուորներով։ Խանդակառութիւնը մեծ է։

Կոիւը նոյն սաստկութեամբ շարունակում է։

Ճէվտէթը նոր դաւեր է լարում։ Զանազան հիւպատոսների միջոցով լուր է դրկում, որպէսզի յանձնուեն։

Մի նոր ծուղակ։

Այգեստանի թնդանօթները մի օր լուս են։

Լուր է դրկում Բերդաքաղաքի կռուողներին։

— Այգեստանը յանցնուեց։ Դուք էլ յանձնուեցէք։ Պատասխանը լինում է ժխտական։

Թնդանօթները նորից են որոտում։ Բերդաքաղաքի կռուող-

ները հասկանում են որ դա էլ մի ծուղակ էր:

Կոփւը շարունակւում է գիշեր եւ ցերեկ, բայց ժողովուրդը մի սիրտ, մի հոգի դարձած՝ շարունակում է իր կիկլոպեան պայքարը:

Վասպուրականի ժողովուրդին միայն հրաշք կարող էր փրկել:

Եւ կատարուեց այդ մեծ հրաշքը:

Հայ կամաւորական խմբերը մօտենում էին Վանին:

Թուրքերը տեղեկանում: Խուճապի են մատնուում:

Մայիս երեքին լոռում են թնդանօթները, մեղմանում են համազարկերը, բայց հայութիւնը դա եւս մի դաւադրութիւն է համարում, բայց զինուորական մարմինը յարձակման հրաման է տալիս:

Նոյնն է կատարուում նաև Քաղաքամէջում: Հայ մարտիկները գրաւում են զօրանոցը եւ լքուած թնդանօթները: Ճշդուում է, որ թուրքերը ամէն կողմից փախուստի են դիմում:

Մայիս 4-ին Այգեստանցիները գալիս են դէպի քաղաք: Շամիրամի բերդի վրայ կը ծածանի Ազատութեան Դրօշակը:

Խորտակուած է 600 տարիների ստրկութեան շղթան:

Ժողովուրդը վրէժի ցասումով այրում է փաշայի ապարանքը, պետական շէնքերը, ոստիկանական պահականոցները:

Մայիս 5-ին Վան կը մտնեն Նժդեհի եւ Խեչոյի յառաջապահները: Դրան յաջորդում է կամաւորական խմբերի եւ ապա ոռւսական բանակի մուտքը, ընդհանուր հրամանատարութեամբ հայագդի զօրավար Նազարբէկհանի:

Մայիս 7-ին, Արամ մանուկեանը կը հոչակուի Վանի նահանգապետ: Դժբախտաբար միայն 70 օր կը տեւի յաղթանակի քաղցրութիւնը:


Ցարական Ռուսիոյ սարքած խաղերով, ոռւսական բանակները կը նահանջեն եւ հերոս Վասպուրականցին էլ կը բռնէ նահանջի ճամբան:

Լքուած կը մնան պապենական գերեզմանները, ցորեանի հասուն արտերը, պտուղներով բեռնաւորուած այգիները, կլկացող զուլալ աղբիւրները: Ամէն բան թողած, հազար դժուարութիւններով, մեծ կորուստներ տալով՝ հասնում են Արարատեան դաշտը:

Դուք բոլորդ, որ տեսել էք Վասպուրականի գուպարը առնական, դուք, որ արդէն հասել էք անյայտ ճամբորդութեան վախճանին՝ պատմեցէք ձեր զաւակներին, թոռներին, ծոռներին, որ ունէք հեռու մի տեղ՝ մի «կորուսեալ դրախտ», որ հիմա աւերակների է վերածուել, չմոռնան նրան, ու մի օր տէր կանգնեն իրենց իրաւունքներին, գնան շէնցնեն, որպէսզի մեռելները հանգստանան, ծառերը նորից ծաղկին, ջրերը երգելով անցնին եւ մարած օճախների ծուխը նորից բարձրանայ եւ բոլորդ միասին պիտի ասէք.

— Վասպուրական աշխարհ, մերն էիր ու յաւիտեան մերը պիտի
լինես...
Ես հաւատում եմ՝ գալու է այդ օրը:

(Յատկապէս գրուած այս հատորին համար)
Լու Անձելը, 1985



Վանի բերդը

ԸԱՊԻՆ ԳԱՐԱՀԻՍԱՐԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

1915-ի մեր հերոսամարտներու շարքին անմոռանալի պոռթկում մըն է Շապին Գարահիսարի ինքնապաշտպանութիւնը, որ թրքական բռնակալութեան եւ հայաջինջ քաղաքականութեան դէմնահատակութեան պատուաբեր վճռակամութեամբ, իմացեալ մահուան փառաւոր օրինակներէն մէկը հանդիսացաւ:


Հոռմէական կայսրութեան օրով, շրջանը կը կոչուէր Կողոնիա, ուր ամրացաւ Մեծն Տիգրանի սպարապետ եւ Փոքր Հայքի կառավարիչ Միհրդատ, երբ հոռմէացի մեծ զօրավար Պոմպէոս Հայաստան մտաւ:

Շրջանը իր բերդաքաղաքով անցաւ յոյներու տիրապետութեան տակ, երբ հոռմէական բռնապետական կայսրութիւնը վերջ գտաւ եւ բերդաքաղաքը յոյն կայսեր անունով կոչուեցաւ Նիկոպոլիս:

Զուտ հայաբնակ այս քաղաքը յոյներու գրաւումով ունեցաւ մեծ թիւով յոյն գաղթականներ: Օսմանեան գրաւումով, քաղաքի դիմագիծը ամբողջութեամբ փոխուեցաւ, մանաւանդ երբ մեծ թիւով յոյներ զոհ գացին մոլեռանդ օսմանցի մահմետականներու զայրոյթին:

Թուրքերու օրով էր, որ քաղաքը կոչուեցաւ Շապին Գարահիսար: Հայութիւնը համեմատաբար բարեկեցիկ եւ նպաստաւոր պայմաններու մէջ կը գտնուէր, որովհետեւ յոյները հալածուած ըլլալով, հայերն էին քաղաքի զլիսաւոր առեւտրականները եւ արհեստաւորները: Շապին Գարահիսար՝ շրջակայքի եւ մինչեւ Կ. Պոլիս տանող ճամբու բոլոր քաղաքներուն առեւտրական ու ճարտարարուեստի հանգոյցն էր:

Շապին Գարահիսար զարդացած էր ազգային եւ կրթական ասպարէզներու մէջ եւս: Իր շրջակայ հայկական գիւղերը կը վայելէին քաղաքի հայութեան գուրգուրանքը:



Շապին Գարահիսարի Հայոց Թաղը և Բերդը:

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ

Շապին Գարահիսարի մէջ ազգային, յեղափոխական խմորումները սկսած էին 1880-ական թուականներուն եւ աննախընթաց թափով առաջ կը տարուէին: 1885-ական թուականներէն սկսած՝ հակահայ հալածանքները մղեցին հայ ղեկավարութիւնը ընդյատակեայ զինումի աշխատանքներու:

1890-ին կը կազմուի տեղական 7 հոգինոց ինքնապաշտպանութեան մարմին մը, ժողովուրդը զինելու եւ պատրաստելու հաւանական յարձակումներու դէմ: Այդ շրջանի զինավարժութիւններուն հետեւած եւ մարզուած ֆետայիններէն էր Անդրանիկ:

1894-ին Հնչակեան կուսակցութիւնը, իսկ 1896-ին Հ. Յ. Դաշնակցութիւնը իրենց գործիչներով կու գան կուսակցական գործունէութիւն յառաջացնելու, կառավարութեան խիստ հսկողու-



Անդրանիկ

թեան եւ մատնիչներու ամէնօրեայ սպառնալիքներուն տակ:

Հնչակեան կուսակցութիւնն ու Հ.Յ. Դաշնակցութիւնը համերաշխ գործակցութեամբ կը պատրաստեն յեղափոխական սերունդներ, որոնք Եղեռնի ժամանակաշրջանին հերոսական մաքառումի սքանչելի էջեր պիտի արձանագրէին:

Կը կազմուի առաջին հայդուկային խումբը, խմբապետութեամբ Ռուբէն Շիշմանեանի (Քեռի): Խումբին մաս կը կազմէին Վարդան Շահինեան, Յակոբ Տէլի Օղանեան, Ղուկաս Տէօվլէթեան, Սեւինտիւկցի Յարութիւն, Պրուսիացի Յակոբ Տէրտէրեան եւ Գալուստ Անդրէասեան:

Շուտով կը կազմուէին երկրորդ եւ երրորդ խումբերը եւ ֆետայիներու թիւը կը ստուարանար հետզհետէ:

Հակադարձելով թուրք հրոսակներու հակահայ գործունէութեանց՝ հայդուկային հայ խումբերը, իրենց կարգին, պատժական եւ փոխ վրէժի միջոցներու կը դիմէին՝ ահաբեկելով մատնիչները եւ յարձակելով թուրք-քիւրտ զինեալներու վրայ:

1894-ին, թրքական կառավարութիւնը կը կատարէ կարգ մը ձերբակալութիւններ, իսկ 1895-ին Համբատեան գունդերը աներեւակայելի կեղեքումներու, բռնաբառումներու եւ կողոպուտներու կ'ենթարկեն ժողովուրդը, որոնց իրը պատասխան, հայ յեղափոխութիւնը աւելի եւս կը սկսի կազմակերպուիլ եւ հաւատալ զինեալ ապստամբութեան:

Կուսակցական եւ ազգային գործով Շապին Գարահիսարի մէջ գործած են բնիկ Շապին Գարահիսարցի դաշնակցական գործիչ Յարութիւն Շահրիկեան, Սահրատ, Սեբաստացի Մուրատ եւ Ալօ. Հնչակեաններէն՝ Հայկ Տէրտէրեան, Տաճատ Տէրէլեան: Վերակազմեալ Հնչակեաններէն՝ Սիսակ Նալպանտեան եւ 1914-ին Հրաչ Երուանդ:

Ցիշատակութեան արժանի է անունը Հնչակեան գործիչ Արամ Աչպաշեանի, որ տարիներով, թաքնուած եւ ոստիկանական ամէնօրեայ հետապնդումներու տակ մնալով իսկ, յեղափոխութեան կազմակերպման իր հայրենասիրական մասնակցութիւնը բերաւ:

Այս պրկուած աշխատանքները եւ տարիներու յեղափոխական



Մուրատ

մարզումները դադար պիտի առնէին ժամանակաւոր կերպով, երբ 1908-ին կը հռչակուէր օսմաննեան սահմանադրութիւնը, հաւասարութիւն, ազատութիւն եւ եղբայրութիւն լոգունգներով:

Սակայն, չուտով կը յայտնուի թուրքերու հրէշային ծրագիրը: Վրայ հասնելով համաշխարհային Ա. պատերազմը, թուրքիա, ամբարտաւանօրէն՝ Գերմանիոյ դաշնակցի իր հանգամանքով պատերազմին մասնակից ըլլալով, կը ստանայ ծանր հարուածներ թէ՛ ոռւսական եւ թէ՛ եւրոպական բանակներէն: Հակառակ իր պատերազմական վատթար դրութեան, ժամանակը յարմար նկատելով, գործադրութեան կը դնէ իր հայաջինջ քաղաքականութիւնը:

Ինչպէս բոլոր հայ շրջաններու, Շապին Գարահիսարի մէջ եւս գորակոչի կ'ենթարկուին 20-40 տարեկան հայ երիտասարդները:

400 հայ զինուորներ բանակ կ'ուղարկուին: Սակայն, թրքական բանակներու մէջ հայ զինուորներու հանդէպ ցոյց տրուած թշնամական վերաբերմունքը պատճառ կը դառնայ, որ անոնք փախուստ տան իրենց սպառնացող մահէն եւ վերադառնան տուն:

Այս փախուստները առիթ մը պիտի տային թուրք պետական շրջանակներուն սաստկացնելու խուզարկութիւններն ու ձերբակալութիւնները:

Արդէն Շապին Գարահիսարի շրջական հայկական գիւղերը ենթարկուած էին թուրք բանակներու կողոպուտին եւ կոտորածներուն, իսկ քաղաքը շրջապատուած էր եւ հայութեան բացարձակապէս արգիլուած՝ դուրս գալ Շապին Գարահիսարէն:

Շապին Գարահիսարի հայութիւնը կտրուած հայկական միւս շրջաններու օժանդակութենէն, ահաւոր կացութեան մատնուած էր: Ամէն օր ձերբակալութիւններ, զինապահեստներու խուզարկութիւն, անտէր-անպաշտպան հայ գիւղացիներու կոտորած: Քաղաքի երեւելիներուն ձերբակալութենէն անմիջապէս ետք, կառավարութիւնը ձրի զէնք կը բաժնէ թուրք քաղաքացիներուն, զանոնք հայ ժողովուրդին դէմ հրահրելով, իսկ միւս կողմէ կը պահանջէ հայ ժողովուրդի ամբողջական զինաթափումը:

Խորհելով, որ հաշտութիւն մը կարելի պիտի ըլլայ գոյացնել, հայ զեկավարները կը հաւաքեն կարգ մը հին զէնքեր եւ կը յանձնեն ոստիկանութեան: Բայց հակառակ այս եւ ժողովուրդը հանդարտ պահելու ճիգերուն, քանի մը օր յետոյ ոստիկանատուն կը կանչուի թեմի առաջնորդ Վ. Մ. Վրդ. Թորիկեան եւ գաւադրաբար կը սպաննուի: Տակաւին, հայ զեկավարութիւնը կը չարունակէ իր բանակցութիւնները՝ ապաւինելով թրքական բարեացակամութեան:

Սակայն, թրքական բարեացակամութեան փոխարէն, Քէլ Հասան կոչուած հրոսակապետը իր 200 զինեալներով կ'անցնի կոտորածներու, խոշտանգումներու եւ կողոպուտի:

Արդէն կը սկսին ամայանալ Շապին Գարահիսարի հայկական թաղերը։ Տակաւին կը հրահանգուէր յեղափոխաշունչ եւ ազգայնասէր երիտասարդութեան՝ չկրակել, չդիմադարձել, երբ յականէ-յանուանէ թուրքը լծուած էր հայասպանութեան արշաւին։

Բայց սպասել անկարելի էր։ Կոտորածը սկսած էր արդէն հայկական թաղերուն մէջ։ Եւ հայ մարտունակ երիտասարդութիւնը կը դիմէ ինքնապաշտպանութեան։ Հայերը կը նախընտրեն զէնքը ձեռքին, դիւցազներու վայել մարտնչումներով մեռնիլ։ Եւ այսպէս կը սկսի Շապին Գարահիսարի հերոսամարտը։ Կը սկսի՝ այն յոյսով, որ չուտով, հայկական փոքրաթիւ խումբերուն օգնութեան կը փութան Մուրատ, Անդրանիկ եւ միւս հայդուկները։

Հայութիւնը «Մինակը լեռներու կատարին պարզած էր իր կարմիր դրօշը, իբրեւ խորհրդանիշ թափուող հայ ծով արեան ու հայ ընդվզումի։ Եւ այդ դրօշը կը պատսպարէ բոլորը, բոլորը, բոլորը առանց սեռի, տարիքի, հատուածի խտրութեան, եւ մանաւանդ՝ առանց կուսակցական նեղմիտ ու տարամերժ հաշիներու։»

Ճակատագրական ընդհարումը կը սկսի Յունիս 2-ին։

Ամէն հայ եղափոխութեան զինուոր դարձած է։ Ամէն ճիգ՝ ինքնապաշտպանութեան նուիրուած է։

Չերբակալուած հայերը հայերու աչքերուն առջեւ իսկ կացինահար կ'ըլլան, իսկ վերապրողներու հոգիներուն մէջ կոռւելու եւ նահատակուելու վճռակամութիւնը կը հզօրանայ։

Ինքնապաշտպանութիւնը կազմակերպչական հանգամանք կը ստանայ։ Բոլորին անվերապահ յարգանքն ու վստահութիւնը վայելող Ղուկաս Աղբօր (Ղուկաս Տէօվլէթեան) կը յանձնուի դիմագրական կազմակերպութեան վերին պատասխանատուութիւնը։ Հերոսամարտի կազմակերպչական աշխատանքին մէջ կարեւոր պատասխանատուութիւններ կը ըստանձնեն Վահան Հիւսիսեան, Հմայեակ Գարակէօզեան, Շապուհ Օզանեան եւ ուրիշներ։

Կը սկսի հայկական հակայարձակումը։ Միաժամանակ՝ մասնաւոր խումբեր հայութիւնը կը փոխադրեն բերդ։

Այնտեղ կ'ապաստանին 5062 հոգի, որոնցմէ 150ը կոռւողներ, 1500ը այր մարդիկ, իսկ մնացեալ-ները կանայք, մանուկներ, հի-



Վահան Հիւսիսեան

ւանդներ:

Վերջին մէկ ամսուայ ընթացքին հայութիւնը զոհ տուած է 400 անմեղներ:

Բերդը վերածուած էր պատերազմական դաշտի: Առանձնաբար կը տարուէին զինական, պարենաւորման, ուազմական, առողջապահական աշխատանքները: Հայ ժողովուրդը բարձր բարոյականով, անյողողով կորովով եւ յաղթանակելու վճռակամութեամբ ճակատ կազմած էր թրքական կանոնաւոր եւ պաշրպօզուք զինեալներուն դէմ:

Անմիջապէս կը կազմուի զինուորական խորհուրդ եւ բերդի պաշտպանութիւնը կը կազմակերպուի եօթը ճակատներով: Կը բարձրանան պատնէշներ: Ամէն սեռի եւ տարիքի գարահիսարցիներ իրենց մասնակցութեան բաժինը կը բերեն սուրբ գործին:

Ճշդուած ճակատներուն վրայ կը հաստատուին 8-25 հայդուկներ, իրենց խմբապետներով եւ աստիճանաւորներով:

Անշուշտ, քաղաքէն կտրուած եւ բերդ ապաստանած հինգ հազարէ աւելի բերանները, առաջին առիթով կը վերջացնեն ջուրի պաշարը: Թուրքերը ամբողջութեամբ պաշարած ըլլալով բերդը, հայութիւնը կը ստիպուի բերդի յատակի քարերը մէկ առ մէկ հանել եւ հասնիլ ստորերկրեայ աղբիւրներուն:

Պատերազմը կը սկսի կատաղութեամբ: Թուրքերը զայրացած էին հայերու այս համարձակութենէն: Իսկ հայ զինուորական ուժը կը բազկանար 150 թրքական մաուզէրներէ, 50 հին զէնքերէ, մօտ 40 արագահարուածներէ, քանի մը հրացաններէ եւ մօտ 80 ձեռնառումբերէ: Կային եւ ատրճանակներ, սուրեր եւ անշան զէնքեր:

Ընդհանուր հրամանատար Ղուկաս՝ տեղեակ ըլլալով հայոց սահմանափակ ռազմամթերքին, խստութեամբ կը յայտարարէր՝ «ոչ մէկ գնդակ արձակել առանց նպատակի»:

Կարգապահական հետեւեալ հրահանգները կը տրուին.-

1.- Բացարձակ հնազանդութիւն ջոկատներու խմբապետներուն:

2.- Գնդակահարել այն հայը, որ կը համարձակի կուսակցական վէճներ յարուցել:

3.- Ո'չ ոք իրաւունք ունի, առանց Զինուորական խորհուրդի հրամանին, բերդէն հեռանալու:

4.- Այս հրահանգներուն անսաստողները մահուամբ պիտի պատժուին:

Հայկական ինքնապաշտպանութիւնը կը ցնցէ ամբողջ նահանգը: Կուսակալը Սեբաստիայէն պատգամաւորներ կ'ուղարկէ, առաջարկելով հայերուն վերջ տալ կոիւներուն, անձնատուր ըլլալ եւ հրոյ ճարակ դարձած քաղաքի փոխարէն, բնակութեան վայր ընտ-

բելով փոխադրուիլ Կիրասոն կամ Սեբաստիոյ մէկ շրջանը:

Թրքական խորամանկութեան ծանօթ, հայերը կը մերժեն առաջարկը եւ կը յայտնեն իրենց վճռակամութիւնը պատերազմելով մեռնելու:

Այս մերժումին կը յաջորդէ թնդանօթային ահաւոր որոտը: Բերդի մէկ կողմի դիրքերը կը քանդուին: Կուռողներն ու ժողովուրդը կը փոխադրուին բերդին միւս ծայրերը: Բայց թուրքերը կը սեղմեն պաշարման շղթան եւ ոմբակոծումները կը սկսին բերդին երեք կողմերէն: Հայ կուռողները հակայարձակումի անցնելով, լոռութեան կը դատապարտեն թնդանօթներէն մէկը:

Հաշուեյարդար՝ հայերը 7 զոհ կու տան:

Լուսաբացին, կուսակալը իր հաշտութեան փորձերը կը կրկնապատկէ: Մինչ հայերը կը նախապատրաստուին մեծ յարձակումի: Թրքական թնդանօթները իրենց դիմաց կը գտնեն հայկական ոռումբերը, որոտացող արագահարուածները. կ'իյնան բերդ բարձրացող թուրք խուժանը եւ թրքական բանակայինները:

Հաշտութեան երրորդ փորձը եւս կը մերժուի հայ ղեկավարութեան կողմէ:

Օրհասական կը դառնայ կոխւը, երբ Երգնկայէն թրքական բանակի նոր ջոկատներ կու դան միանալու արդէն իսկ հայոց բերդը պաշարած թշնամիին:

Թրքական յարձակումը ահեղ թափով կը վերսկսի բերդին բոլոր կողմերէն: Թուրքերը դադար կ'առնեն միայն իրենց տուած մեծ թիւով մեռեալները քաշելու: Մեծ կ'ըլլայ նաեւ թիւը հայոց նահատակներուն: Անօթի, ծարաւ, վիրաւոր, ապականած մթնոլորտի մէջ՝ Շապին Գարահիսար 18 օր անընդհատ կը շարունակէ պայքարիլ:

Յուսահատական եւ ընդհանուր ողբերգութեան մէջ, կուսակալին կողմէ նոյն բանագնաց հայ կինը ճերմակ դրօշակ պարզած կը մօտենայ բերդին: Կրկին մերժում: Շատ մեծ համարում ունենալով հայոց ուժերուն նկատմամբ, կուսակալը կարինէն նոր զօրաբանակ մը բերել տալով, նոր յարձակում մը կը շղթայազերծէ:

Ճակատագրական այս վերջին գրոհը տեղի կ'ունենայ Յունիս 20-ին: Թրքական գոռացող թնդանօթներուն կը պատասխանեն հայկական հրացանները: Կը քանդուին հայոց դիրքերը, կ'իյնան հայոդուկներ, կը սպառի ոազմամթերքը, բայց տակաւին շունչ ու փամփուշտ ունեցողները դիրքէ դիրք անցնելով, կը դիմադրեն 5-6 հազարնոց կանոնաւոր բանակին եւ թնդանօթներուն:

Այդ առասպելական դիմադրութեան միջոցին, թուրքերը իրենք դիրենք հայ օգնութեան ֆետայիններու տեղ դրած, խարելով պատանի հայ պահակները, կը յաջողին բերդէն ներս մուտք գործել: Հազիւ անդրադարձած, արդէն աւերը գործուած էր: Հայ

զինեալները կը յարձակին ու կը սկսի գիրկընդիմառն կոխւը։ Այդ միջոցին, ոռումք մը ահ ու սարսափի կը մատնէ համարձակ թուրքերը, որոնք պահ մը իրենց տարած յաղթանակէն գինովցած, շուտով խուճապի կը մատնուին եւ շրջապատուած հայ կտրիճներէն, մեծ թիւով զոհեր տալով փախուստի կը դիմեն։

Մահուան եւ յուսահատութեան մատնուած հայութիւնը կ'ապրի յաղթանակի աննկարագրելի յուզումը։

Բայց այս ուրախութիւնը չէր կրնար երկար տեւել։ թշնամիին թնդանօթներէն տեղացող կարկուտը, ջուրի պակասը, վիրաւորներու աճող թիւը եւ սովը, ջլատած էին պայքարունակ ուժերուն շարքերը։

Այս անփառունակ դրութեան մէջ, հրամանատար Ղուկաս ժողովի կը հրաւիրէ մարտիկները, որոնք այս անել կացութենէն դուրս գալու համար մէկ լուծում կը գտնեն միայն. գիշերով ճեղքել թշնամիի պաշարման շղթան եւ փախուստ տալ, ապաստանիլ շրջակայ լեռները ու այնտեղէն շարունակել կոխւը եւ սպառնալ թուրք գիւղերու բնակիչներու կեանքին, եթէ թուրք բանակը բերդի հայութեան վնաս հասցնէ։

Այս որոշումը խոր սոսկումով կը դիմաւորուի արդէն իսկ մահուան հետ հաշտուած Շապին գարահիսարցիին կողմէ։

Ահաւոր կ'ըլլայ հայոց նահանջը. թուրքերը նախատեսելով եղած ուազմավարութիւնը, իրենց ուժերը կը կեզրոնացնեն այդ ուղղութեամբ, եւ նահանջող հազար հայերէն աւելի քան հարիւր հոգի կը մեռնին, իսկ մնացեալները լեռներու եւ գիւղերու մէջ երկու տարի շարունակ կը կռուին եւ հերոսաբար կը նահատակուին։

Կը ջարդուին անմեղները։

Այո՛, Յունիս 28-ին, բերդի ճակատին կը պարզուի անձնատուութեան դրօշը։ Թշնամիին չի հաւատար, հայերու կողմէ նոր խաղ մը կը նկատէ, բայց երկար տեւող լուսութիւնը կը համոզէ զիւրենք եւ փող ու թմրուկով թուրք զինուորներն ու մոլեգնած խուժանը կը բարձրանան բերդ, ուր տեղի կ'ունենայ պատմութեան մէջ չնկարագրուած կոտորածներէն մէկը։

Առանձինն, հայաշխարհէն կտրուած, կոռուելու միջոցներէն զրկուած հերոսական Շապին Գարահիսարի հայութիւնը աննման քաջութեամբ կը պատերազմի, բայց տմարդի, խենչային սպանդին զոհ կ'երթայ։



«ԾԱՊԻՆ ԳԱՐԱՀԻՍԱՐԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԼ»



ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Ա.ԲԱՄ ՀԱՅԿԱԶ

Մելանով ու արցունքով գրուեցաւ ուշացած այս հատորը: Ջանացինք զայն ընել հնարաւոր չափով լման ու անկողմնակալ: Փառքը չբաժնեցինք կուսակցութեանց եւ անհատներու միջեւ, որովհետեւ այդ բանը դէմ պիտի ըլլար Անոնց կամքին, ոգիին, սկզբունքներուն:

Թուրքն իսկ, երբ կը ջարդէր մեզ, խտրութիւն չդրաւ մեր միջեւ, չհարցուց մեր Հնչակեան կամ Դաշնակցական ըլլալը: Հայէինք, ու այդ բաւեց որ կացինը ահաւոր թափով իջնէր մեր արմատին:

Ուրիշ ճշգում մըն ալ:

Թող չկարծուի թէ Շապին Գալրահիսարի հերոսամարտը պատահմունքի արդիւնք էր. չէ՛, այդպէս չէր, ոչ ալ ծրագրուած էր իբրեւ անկախութեան պայքար, կամ պետութիւնը ներսէն պայթեցընելու փորձ. այլ պարզապէս, խառնուածքով ըմբոստ մարդոց կողմէ, ինքնապաշտպանութեան սրբազան իրաւունքին կիրարկումն

Յառաջարան՝ համանուն հերոսամարտին:

էր տիմար ու անօրէն պետութեան մը դէմ: Գարահիսարցիք գալիք սեւ օրը նախատեսած էին (թէեւ ոչ իր ամբողջ տարողութեամբ եւ ահաւորութեամբ) եւ պատրաստուած՝ պատահականութեանց դէմ: Ահա թէ ինչո՞ւ, երբ եկաւ պահը, մատերը բլթակի վրայ էին:

Ու եթէ իրենց սրբազն խոյանքը յաղթանակով չպսակուեցաւ, մեղքը իրենցը չէր:

Պարտուեցանք: Իջաւ սեւ վրագոյրը:

Մեր պատմութեան մէջ պարտութեանց փառքեր շատ կան:

Հատ մըն ալ Գարահիսարինը:

Փա՛ռք պարտուածներուն:

ԳՈՐԾԻՉՆԵՐ

Յ. Յ. ԿԱՐՄԻՐԵԱՆ

Զանազան ժամանակներու ընթացքին Գարահիսար այցելած են հետեւեալ գործիչները.

Դաշնակցականներէն.

Յարութիւն Շահրիկեան՝ 1911-ին:

Շապին Գարահիսարցի Սահրատ՝ 1912-ին: Թունդ ընկերվարական մը՝ որուն ջանքերով էր որ կազմուեցան մէկէ աւելի արհեստական միութիւններ, մուճակագործներ, ներկարարներ, ոստայնանկներ ու... համեստագործներ: Մի՛ խնդաք, երկրի մը

մէջ ուր էշն ու ջորին փոխազրական միակ միջոցը կը ներկայացնէին, համեստագործութիւնը մեծ ու կենսական ճարտարարուեստ է:

Սերաստացի Մուրատ՝ 1913-ին:

Բիձա՝ 1913-ին:

Ս. Դ. Հնչակեան.

Հայկ Տէրտէրեան եւ Տաճատ Տէրեւան՝ 1912-ին, փորձեցին հին կազմակերպութիւնը վերակենդանացնել, բայց չյաջողեցան:

Վերակազմեալ Հնչակեան.

Սիսակ Նալբանտեան՝ 1914-ի գարնան եւ Հրաչ Երուանդ:



Յատկանշական պարագայ մը, որ հարկ է արձանագրել հոս, Գարահիսարի մէջ կազմակերպութիւններու համերաշխութիւն ու հանգործակցութիւնն էր: Մէջկուսակցական խորհրդակցական ժողովներ ու հանդիպումներ իրարու կը յաջորդէին, եւ հասարակական բնոյթ կրող ոեւէ հարց կը կարգադրուէր երկուստեք համաձայնութեամբ:

Հոս կը յիշեմ Հայ Գիրերու եւ Տպագրութեան 1500 եւ 500-ամեայ Յորելեանին առթիւ 1913-ին Շապին Գարահիսարի մէջ կատարուած շքեղ ու իրապէս աննախընթաց տօնակատարութիւնը, մասնակցութեամբ զոյգ կուսակցութեանց որոնք, այդ օրը, փոխադարձաբար, շքերթներով այցելեցին իրարու եւ Առաջնորդին: Շքեղօրէն զարդարուած եւ լուսազարդուած ակումբներու պատշգամներէն, վարիչ մարմիններու բերնով, փողոցը լեցնող տօնակատարներուն խօսուեցան ճառեր, որոնք յատկանշական էին իրենց ազգային ոգիով եւ կուսակցական գաղափարի լայն եւ անկաշկանդըբռնումով:

Ու ի՞նչ շուքով էր որ տօնուեցաւ համազգային այդ առաջին մեծ տօնը՝ ապշութեան մատնելով թուրքերն իսկ, որոնք չվարանեցան խոստովանիլ որ, «իրենք պետական կամ ազգային որեւէ տօն, ո՛չ մէկ ժամանակի մէջ չեն կրցած այսքան արժանաւոր կերպով ու շքեղօրէն տօնել, ինչպէս հայերը»:

Ահա թէ ինչպէս Շապին Գարահիսարցին կուսակցական էր եւ ո՛չ թէ կուսակցամոլ: Յեղափոխական դաստիարակութիւնը անոր ոսկորն ու ծուծը թափանցած էր, ազգային արժանապատուութիւնն ու ազատութիւնը անոր հաւատամքն էին, որոնց պաշտպանութեան համար ան գոհաբերեց ինքոյինքը՝ օր մը . . . :

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեակին թողած ըլլալով հայրենիքս, հոս կը վերջացնեմ իմ յուշերը:



Շապին Գարահիսարի եկեղեցիին
Առաջնորդանը

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՇԱՊԻՆ ԳԱՐԱՀԻՍԱՐԸ

Գ. ՄԽԻԹԱՐԵԱՆ



Գուրգեն Մխիթարյան

Այս տողերը նույրուած են այն անհաւասար, չքեզ ու ողբերգական դիւցազնամարտին, զոր Շապին Գարահիսարի փոքրաթիւ, այլ արի հայութիւնը մղեց 1915-ին, Յունիս 2-էն մինչեւ Յունիս 26-28:

Այդ արիւնոտ թուականին կազմակերպուած հերոսական դիմադրութիւնները, Վասպուրականի, Շապին Գարահիսարի, Սուէտիոյ, Ուրֆայի, Սասունի եւ Տարօնի եւ հետագային՝ Հաճընի եւ Այնթապի հայութեան կողմէ՝ պիտի մնան ամենէն պանծալի էջերէն՝ հայոց պատմութեան:

Ի՞նչ տխուր, մութ ու նկուն պիտի մնար հայութեան ճակատագիրը, եթէ ընդհանուր աւերքին, ջարդին, աքսորին ու հրդեհներուն մէջ մեր ժողովուրդը միայն ու միայն համակերպութիւն ցոյց տուած ըլլար: Եթէ թշնամիին մերկ սուրին առջեւ միայն իր պարանոցը երկարած ըլլար եւ հրամաններուն առջեւ ծունկի եկած: Զեռք համբուրած ահարեկ, անարդ ու անպատիւ մահէն առաջ:

Ի՞նչպէս պիտի ներկայացնէին պատմաբանները համատարած այս դժբախտութիւնը, մեր ժողովուրդին նկարագիրը մանաւանդ, եթէ մէկ միլիոնը ոչխարի հօտի նման անկամ ու անզօր, սպանդանոց առաջնորդուէր, առանց արժանապատութեան զգա-

ցումին պոռթկումին եւ առանց ապրիլ ուզելու կամքին, կամ պատուվ մեռնելու վճռականութեան:

Ի՞նչպէս, տարիներ ետք, պիտի բացատրէինք ստրուկ համակերպութեան անարդ իրողութիւնը մեր նորահաս սերունդներուն, որոնք ներկայի մթութեան մէջէն անցեալին մէջ լոյս կը փնտռեն, անով ողողուելու համար: Մեր օրերու մոայլ ու նսեմ կեանքի մէջէն անցեալը կը պրատեն, հերոսական արարքներ գտնելու, անոնց կառչելու եւ անոնցմով հպարտանալու համար:

Գարահիսարի հերոսամարտը մասնաւոր տեղ մը կը գրաւէ հայութեան նմանօրինակ մարտնչումներուն մէջ. պանծալի էջ մը՝ հայոց պատմութեան ընթացքէն, իր ծագումովն ու վախճանովը հրեղէն վկայութիւն մը բերելով մեր ժողովուրդին հերոսական խառնուածքին եւ ազատատենչ ու ըմբոստ ոգիին համար:

Գարահիսարը, մթին ու ամեհի լեռներու մէջ ինկած հինաւուրց փոքրիկ քաղաք մը, կտրուած աշխարհէն, զուրկ՝ արտաքին օգնութեան մը յոյսէն, մի միայն իր ուժերուն ապաւինած, ըմբոստացած էր առաջին իսկ օրերուն, երբ համակերպութեան, տարագրութեան ու զինաթափութեան հրահանգները տրուած են:

Կարելի ու պարկեշտ զիջումներէ ետք, երբ համոզուած է նենգամիտ թշնամիին խարէութեան մասին եւ զգացած անոր հրէշային դիտումները, երբ իր հոգիին վրայ իսկ զգացած է թուրքին ոճրային ճնշումը, անարդ առաջարկները՝ անձնատուութեան ու զինաթափութեան, Գարահիսարցին, իրեւ հին յեղափոխական եւ խառնուածքով արի ու ըմբոստ, գիտցած է «ո՛չ» ըսել ու փարիլ զէնքի:

Դիւցազնամարտի շքեղութիւնը աւելի փայլ կ'առնէ անով, որ հերոսամարտը միայն հերոսներու փաղանգի մը գործը չեղաւ, այլ հերոսացած ամբողջ ժողովուրդի մը: Բոլոր տարրերը եւ տարիքները, մեծ ու փոքր, կին ու այր, ծեր ու երիտասարդ, կրօնաւոր թէ՛ աշխարհական, արհեստաւոր թէ՛ վաճառական, բոլո՛րը անցան գործի, նետուեցան օրհասական կռուին ու կրակին մէջ, ապաստանելով պատմական բերդը, ուր կազմակերպուեցաւ դիմադրութիւնը:

Անկարելի է առանց յուզումի, առանց ուրախութեան ու տըրտմութեան արցունքի լսել ականատեսներու պատմութիւնը, որ պատմութիւն մը չէ միայն, այլ համաժողովրդական դիւցազներգութիւն մը: Դիւցազնամարտ մը՝ վառօդի ծուխին ու մուխին, գնդակներու սոյլին, քաջալերանքի աղաղակներուն, մահացողներու հոնդիւնին ու սրբազան հայհոյանքներուն մէջ կազմակերպուած. հերոսներու հրամաններուն, մանուկներու, պատանիներու եւ կիներու գիտակցական վազքին, տենդագին ու անվախ պայքարին մէջ՝ ի խնդիր փամփուշտի, հացի ու ջուրի, ջուրի՛ մանաւանդ.

ստոյգ մահուան շուրին տակ մղուած դիւցազնամարտ մը, որ չունի իր նմանը:

Եւ այսպէս, աւելի քան երեք շաբաթ, թուրք կատաղի ամբոխին յաջորդական գրոհներուն, զօրքերու յարձակումներուն, հանդիպակաց լերան գազաթէն արձակուած թնդանօթներու կրակին տակ, մինչեւ որ կը խորտակուի դիմագրութիւնը հացի ու ջուրի պակասին եւ կոռուզներու մեծ կորուստին հետեւանքով:

Կոռուին մէջ կ'իյնան շատերը հերոսատիպ մարտիկներուն, մինչ ուրիշներ, կիներ ու աղջիկներ, կը նախընտրեն մահը թոյնով, քան անպատիւ համակերպումը:

Կ'իջնէ արիւնոտ վարագոյրը. Գարահիսարը կը դառնայ աւերակ ու հրոյ ճարակ՝ հայերո՛ւ իսկ կողմէն: Վերապրողներէն քանի մը հոգի կրակի գիծը կը ճեղքեն ու կ'անցնին, մինչ ուրիշներ, կը քշուին դէպի տարագրութիւն:

Հերոսական ժողովուրդի մը արիւնոտ յիշատակը կը մնայ այնուհետեւ, իր բերդին նման վեհաշուր, յաւիտենական ու շքեղ:

Զգրուած պատմութիւն մըն էր Գարահիսարի պատմութիւնը, որ արիւնի, դիմագրութեան ու պատուախնդրութեան պատմութիւն մըն է, հրեղէն ու իրականացած հէքեաթ մը, հին օրերէն ի վեր:

Պատահականութիւն մը չէր 1915-ի այս դիւցազնամարտը, որ իր նախընթացը ունեցած է 95-ի ջարդերուն, երբ, չնորհիւ երկաթեայ պաշտպանութեան, թշնամի գրոհները ետ քշուած են ու քաղաքի բնակչութիւնը մնացած է անընկճելի եւ անաղարտ:

Դիպուածի հետեւանքով չէ որ յայտնուած են Վահան Հիւսիսեանները, Պուրնազեանները, Հմայեակ ու Լեւոն Գարակէօզեանները, Մարկոսեանները, Շապուհ եւ Նիկողոս Օգանեանները, եւ այս բոլորին զեկավարը՝ ժողովրդական հերոս Ղուկաս Աղբարը...: Դէմքեր, որոնք Դանիէլ Զավուշներու, Վռամշապուհ քահանաներու, Անդրանիկներու, Վահունիներու, Քաջունիներու, Յարէթներու, Աւագ «Էֆէնտի»ներու եւ ուրիշ բազմաթիւ հերոսներու եւ յեղափոխականներու հոգեկան ժառանգութիւնը կը կրէին եւ անոնց յուշքովը կը թրծուէին:

Յեղափոխական գործի ու ոգիի հինաւուրց վառարան մը եղած է Գարահիսարը, որուն զաւակները ո՛չ միայն քաղաքի մը պատմութիւնը պանծալի դարձուցած են, այլեւ ամբողջ ժողովուրդի մը:

Ապրիլ ազատ ու հպարտ եւ մեռնիլ, եթէ հարկ ըլլայ, սուլ գինով, զէնքը ձեռքը, - Ազատութիւն կամ մա՞հ բացազանչութեամբ:

Ի՞նչպէս չխոնարհնք պաշտելի յիշատակին առջեւ այս հերոսներուն, որոնք ճակատի ճակատի կոռուիլ գիտցան անողոք թշնամիին դէմ եւ բարձր պահեցին մեր ճակատները:

Յաւիտենական փա՛ռք ու յարգա՛նք իրենց անունին ու գործին:

Applying this perspective to the study of the development of the individual, it is clear that the concept of the self is not static, but rather a dynamic process of construction and deconstruction. This perspective emphasizes the importance of the individual's agency in the creation of their identity, and highlights the complex relationships between personal experiences and broader social contexts in the formation and reformation of the self. In this way, the concept of the self becomes a dynamic, fluid entity that is constantly shaped by the interplay between individual agency and external influences.

Another key concept in the study of the self is the concept of the self-schema. This refers to the set of beliefs and assumptions that we hold about ourselves, and how these beliefs shape our thoughts, feelings, and behaviors. Self-schemas are often formed during childhood and adolescence, and can become deeply ingrained, influencing our perception of ourselves and our interactions with others.

Finally, the concept of the self is also influenced by the concept of the self-concept. This refers to the overall view that we have of ourselves, including our strengths and weaknesses, our goals and aspirations, and our sense of self-worth. Self-concepts are often formed through social comparison processes, where we compare ourselves to others and evaluate our own worth based on these comparisons.

Self-concepts have a powerful influence on our behavior and interactions with others. For example, individuals with positive self-concepts tend to be more confident, assertive, and successful in their pursuits, while those with negative self-concepts may experience low self-esteem, anxiety, and depression. Self-concepts also influence our social relationships, as we tend to seek out and affiliate with others who share similar self-concepts, and to avoid those who do not. These social relationships, in turn, can further reinforce or challenge our self-concepts over time.

In conclusion, the concept of the self is a complex and dynamic process that is shaped by a variety of factors, including individual experiences, social context, and self-schema. By understanding the development of the self, we can gain a deeper appreciation of the complexity of human behavior and the importance of individual agency in the formation of our identities. This perspective also highlights the importance of self-awareness and self-reflection in the quest for personal growth and fulfillment.

ՏԱՐՈՆԻ ՎԵՐԶԻՆ ՄԱՐՏՆՉՈՒՄՆԵՐԸ

Տարօն-Տուրուբերանը կամ Տարօնի աշխարհը գլխաւոր կեղռոնը կեղրոնը եղած է հայ յեղափոխական շարժման:

Տարօնը ինքնին լեռնաշխարհ մըն էր, կեղրոնը ունենալով Մշոյ դաշտը եւ շնորհիւ այս անառիկ դիրքին ունեցած է կիսանկախ վիճակ մը:

Տարիներու ընթացքին, բազմաթիւ վարչական կարգադրութիւններու ենթարկուած է օսմանական տիրապետութեան տակ: Շրջան մը նահանգին մէկ կարեւոր մասը, քմահաճ կարգադրութեամբ մը ենթարկուած է կարնոյ նահանգին Տիարպէքիր շրջակայքի գաւառներուն եւ գիւղերուն հետ:

Այս խառնակ եւ աշխարհետական տիրապետութիւնները վերջ կը գտնեն 1839-ին՝ օսմանական թանգիմաթով, իսկ ստեղծուած կազմակերպչական աշխատանքները իրենց վերջնական լրումին կը հասնին յառաջացնելով նոր նահանգային բաժանումներ, որոնց շնորհիւ 1871-ին, Միտհատ փաշայի վարչապետութեան օրով Տարօն-Տուրուբերանը կը դառնայ ինքնուրոյն մարզ, Պիթլիսի նահանգ անունով: Պիթլիսի նահանգի կեղրոնը կը դառնայ Բաղէշ կամ Պիթլիս: Իսկ նահանգի սահմաններուն մէջ կ'իյնան Բաղէշի գաւառը (Սալնոյ ձորը), Մշոյ գաւառը (Տարօնը), Սղերդի գաւառը (պատմական Աղձնիքի մէկ մասը) եւ կենճ գաւառը (պատմական Հաշտեանց, կամ Ապակունեաց աշխարհը):

Բաղէշի կը պատկանէին Ախլաթ, Խիզախ եւ Մոսըգան:

Մուշի սահմաններու մաս կը կազմէին Տարօնը, Մշոյ դաշտը, Սասուն (Շատախի մէկ մասը եւ Բոնաշէն), Մանազկերտ, Պուլանուխ եւ Վարդօ գաւառակները:

Կենճ գաւառին մէջ կ'իյնային Տարօնի արեւմուտքը, Սասունի

մէկ մասը, ձապաղջուր։ Այս գաւառն է մեր պատմական երկիր Նայիրին։

Սղերդ կը գրաւէ Պիթլիսի հարաւային մասերը։ Օսմանեան պետութիւնը քրտական այս շրջանը Պիթլիսի նահանգին կցելով նպատակ ունեցած է Սասնոյ զուտ հայկական ազգաբնակչութիւնը թէ քաղաքականօրէն թէ վիճակագրականօրէն հակաշոել եւ հայութեան թիւը նուազագոյնի իջեցնել։

Այս բաժանումները խորամանկօրէն կատարուած նպատակ ունէին Սասնոյ լեռներու կիսանկախ եւ միասնական աշխարհագրական եւ ազգային դիմագիծը խաթարել։

Իր զուտ ազգային բնակչութեամբ, ժողովուրդի խիզախ նկարագրով Սասունը եղած էր Սուլթան Ապտիւլ Համիտի աչքին փուշը։ Իրմէ ետք եւս, իթթիհատականներու գլխաւոր քաղաքականութիւնը եղաւ զսպել, ճզմել հայ յեղափոխական պայքարի այս դարբնոցը։



Սասուն գաւառ

ՀԱՅԱՀԱԼԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ԳՈՐԾԱԴՐՈՒԻ

Առաջին համաշխարհային պատերազմը բարեդէպ պատեհութիւն էր իթթիհատականներուն, ջնջելու Տարօնի հայութիւնը։

1908-էն ետք, Մուշը դարձած էր Տարօնի աշխարհի ազգային եւ յեղափոխական ղեկավարութեան կեդրոնը։ Այստեղ էր Հ. Յ. Դաշ-

նակցութեան Կ. Կոմիտէն, Ազգային Առաջնորդարանը եւ Բարեգործական Ընկերութիւնը: Շրջաններու մէջ կային առաջնորդական փոխանորդներ եւ քաղաքական, ազգային ժողովներ եւ մասնաճիւղեր:

Իսկ նահանգին կեղրոնը, Պիթլիս, նստած էր թուրք պետութեան նահանգապետը՝ իթթիհատական հայատեաց եւ խորամանկդործակալ Մուսթաֆա Ապտիկ Խալը: Իրեն կապուած էին շրջաններու գաւառապետները՝ Մութասարը Փնիւրը:

Մուշի մութասարը Փն էր Թալէաթի Հովանաւորութիւնը վայելող ճիւաղ մը՝ Սիրվէթ պէյ:

Պատերազմի գործողութիւններու համար Մուշը ընտրուած էր զինուորական պահեստի կեղրոն: Շրջանի զինուորական ընդհանուր հրամանատարներն էին Վասֆի Պէյը, իսկ իր տեղական հրամանատարներն էին հայատեաց երկու իթթիհատական հրէշներ՝ Ռաշիտ եւ Ֆալամազ:

Դժբախտութիւնը, Տարօնի պարագային այն էր, որ Տարօնի հայաշխարհը պաշարուած էր վայրագ եւ Համիտի օրերէն իսկ զինուած քրտական հայատեաց արիւնախում աշխրաթներով: Այս ցեղախումբերն էին որոնք հայոց ֆէտայական շրջաններէն սկսեալ հայ գիւղացիութեան ահ ու սարսափը եղած էին:

1914, Յուլիս 21-ին, թրքական իշխանութիւնը զօրահաւաքի հրամանը կ'արձակէ: Բանակ պէտք է ներկայանային 18-45 տարեկան ամէն հայ տղամարդիկ: Թուրքին, հային եւ քիւրտին համար տրուած այս հրահանգը անարձագանգ մնալով, վերին կարգադրութեամբ՝ թուրքերը բանակ կ'առնուին իրը նանպեզարներ, զօրահաւաքի կազմակերպիչներ, քիւրտերը կը կազմակերպուէին, իրենց շրջաններու մէջ, իրը Համիտեան գունդեր՝ պատրաստ՝ Սիրվէթ Պէյի հայաջինջ ծրագրու գործադրելու: Իսկ հայերը կը մնային սպասողական եւ շփոթահար վիճակի մէջ կամ դատապարտուած էին տաժանակիր աշխատանքի:

Այդ օրերուն Տարօնի գործիչ՝ Ռուբէնին կ'առաջարկուի կազմել հայ-քրտական կամաւորական խումբ մը: Այս առաջարկը՝ նախ հաճելի եւ բարեկամական կը թուի հայոց համար, բայց հայերը իրենց հետ իրենց զէնքերը բերելու առաջարկը բացայայտ կը դարձնէ ծրագրուած դաւը: Փոխարէն, հայ զեկավարութիւնը կ'առաջարկէ քիւրտերու նման հայոց եւս զէնք հայթայթել: Սիրվէթ Պէյ ժպիտով կը լսէ հայոց առաջարկը եւ իրը թէ կը մեկնի Պիթլիս, կարգադրութիւնը կատարելու:

Մինչ այդ՝ լարուածութիւնը կը ծանրանայ, քրտական յարձակումները կը բազմանան: Այդ օրերուն Տարօն կու գայ նաեւ օսմաննեան խորհրդարանի հայ երեսփոխան կոմս: Եւ այս պայմաններու լոյսին տակ, Կոմս, Ռուբէն, Գառնենու Մկրտիչ, Պաղ-

լաւա Յովօ, Զրից Տէր Մուշեղ, Մոկունքի Ղազար, Բերդակայ Ոսկան, Վարդենիսցի Մարտիրոս, Կորիւն եւ կ. Կոմիտէի անդամներն ու ներկայացուցիչներ Սասունէն, Մուշէն՝ Հաւաքուած՝ խորհրդակցական ժողովներ կը գումարեն, Տարօնի հայութեան ընդհանուր կացութիւնը քննելու:



Կորիւն

Ժողովի ընթացքին, յետ երկարատեւ խորհրդակցութեան, միասնաբար որոշում կը կայացուի՝ բնաջնջման ենթարկուելու փոխարէն դիմել պայքարի: Ինքնապաշտպանութեան ձեւեր կ'առաջարկուին, բայց նաև կը յիշատակուին նման ըմբոստութեան մը վտանգները, անզէն ժողովուրդին վիճակը եւ ընդհանրապէս պահեստի պակասը: Ըստ Կոմսի վկայութեանց, Սասունցիները հազիւ 7-800 չէյխան հրացաններ եւ 150-200 զէնքեր ունէին, փամփուշտի խեղճ պաշարով: Իսկ Մշոյ դաշտի կացութիւնը աւելի վատթար էր:

Կանոնաւոր զէնքեր ունէին նախկին մարտիկները միայն, իսկ դիւզերու մէջ հազիւ 200 հրացաններ կային: Քաղաքը ունէր 2-3 տասնեակ զէնքեր: Հսկայ պետութեան մը դէմ, զինեալ քիւրտերուն եւ Համբիտեան հրոսակներուն դէմ հայութիւնը պիտի մարտնչէր նուազագոյնով:

Հսկառակ բոլոր ժողովականներու հակակառավարական դիրքին, ներկաներուն մէջ ապստամբութեան դէմ արտայայտուողներ կային: Բայց, այս վերապահութիւնները պիտի չքանային օրերուն հետ, երբ թուրք պետութեան հայաջինջ քաղաքականութեան սաղրանքները կը պարտադրէին մեր ժողովուրդի զգուշաւոր դեկավարութիւնը ինքնապաշտպանութեան աշխատանքներուն լծուելու:

Ռուբէն եւ Կորիւն այս աշխատանքներու պատասխանատուութիւնը կը ստանձնեն:

1915 Յունուարին սկսած լարուածութիւնը, կը պայթի Մարտէն Օգոստոսի շրջանին:

Ցրօնք գիւղի 150 տուններու հրկիզումէն ետք՝ Շէյխ Մէհմէտ իմին կու գայ Գոմս գիւղը, ձերբակալելու եւ դաւադրաբար սպաննելու հայ դիմադրութեան երկու զեկավարները՝ Ռուբէն եւ Կորիւն, բայց Կորիւն շատ սիրուած ըլլալով քիւրտերուն կողմէ, գաղտնի լուր կ'առնէ իր դէմ եղած դաւադրութեան: Իր տան մէջ,

բնական երեւոյթով ընդունելէ ետք դաւադիր Շէյխ Մէհմէտ էմինը, Կորիւն հրդեհի կու տայ իր շէն բնակարանը, մահուամբ պատժելով թէ իր ոխերիմ թշնամին եւ թէ իրեն ընկերացող 15 դաւադիր ոստիկանները:

Այս միջադէպով արդէն սկսած էր հայոց ապստամբութիւնը:

Իր փոխվրէժ քիւրտեր կու գան կը կողոպտեն գիւղը, իսկ խեղճ Գոմսեցիք փախուստ կու տան եւ աւելի ապահով հայկական գիւղեր կ'երթան ապաստաններու:



Վահան Փախազեան
(Բժիշկ, Կոմս)

Իր կարգին, Սիրվէթ պէյ իր մօտ կը կանչէ Կոմսն ու Խարախանեան Սրբազնը, որոնց պարտականութիւն կու տայ այս հարցին չուրջ քննութիւն բանալ: Հայոց եւ քիւրտերու վկայութիւնը լսելէ ետք միայն Սիրվէթ պէյ ազատ կ'արձակէ Կոմսը:

Փախստական կը մնան Կորիւն եւ Ռուբէն: Մուշի Դաշնակցութեան ակումբի փակումէն ետք, Կոմս եւս կը դիմէ նախազգուշական միջոցներու:

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԾՐԱԳՐՈՒՄԸ

Սասնոյ Շէնիկ գիւղի մէջ Ռուբէն ժողովի կը հրաւիրէ Կորիւնը, խմբապետ Մուշեղը, Միջօն, Փեթարայ Մանուկը, Սիմալցի Իշխան Մանուկը, Կէրիէկիւղանի Կիրակոսը, Շէնիկցի Ղազարը, Զօլօն: Կը կազմուի ինքնապաշտպանական ծրագիր:

Կը կազմուի եօթը խումբեր եւ եօթը ճակատներ, իրենց խմբապետներով եւ օգնականներով:

Խումբի գիւղը, որ Փէտայական ուժեղ դիրք ունէր եւ պատրաստուած ուժեր, կը դառնայ թշնամիին առաջին թիրախը, դաւադրաբար կը կանչուին գիւղապետ Աբրահամ Սասունին եւ իր երկու եղբայրները՝ Գալուստ եւ Գէորգ, որոնք Փասուր երթալով կը սպաննուին 1915, Մարտ 25-ին:

Զինուորական ծառայութենէն փախստական հայ երիտասարդները ձերբակալելու պատրուակով, թրքական իշխանութիւնները կը սկսին իրենց հալածանքները բազմապատկել, գիւղերը եւ տունները խուզարկել: Անոնց զլիսաւոր նպատակն էր, ամէն շրջաններու նման, այստեղ եւս հաւաքել այր մարդիկ, զանոնք առանձնա-

բար կոտորել եւ զրկել հայութիւնը իր կռուող ուժերէն:

Քիչ էր թիւը զինուորագրեալ հայերուն, որոնցմով կազմուած էր Ամալիա թափուրը, որոնք տաժանակիր աշխատանքի կը լըծուէին: Թուրք սպաները, անոնցմէ կաշառք առնելով ազատ կ'արձակէին, ապա՝ կու գային զանոնք ձերբակալելու իրը փախստականներ:

Թուրք ոստիկանութիւնը հայերը կը գործածէր փոխադրական չարքաշ գործերու համար, անոնցմէ զինուորական բարձր փրկագին կը գանձէր եւ ամէն միջոցի կը դիմէր, ֆիզիքապէս, տնտեսապէս եւ բարոյապէս քայքայելու հայ ժողովուրդը:

Կը սկսին տեղահանութիւններն ու կոտորածները: Բարեբախտաբար, Պուլանըխ-Մանազկերտ ճակատները կը գրաւուին ոռւսական բանակին կողմէ եւ 25-30 հազար հայեր ստոյգ ջարդէ կը փրկուին:

1915, Մայիս 1-ին, Համիտեան գունդերը կը բազմապատկեն իրենց յարձակումները: Մահացած էր Առաջնորդ Խարախանեան Սրբազնը, հիւանդ էր Կոմս, բայց նախկին Ֆէտայինները կը կազմակերպեն խումբեր եւ կը սկսին հակայարձակողականի, փախուստի մատնելով ներխուժող թուրքերը:

Բուռն կոհւներ տեղի կ'ունենան, Գարաչոպան գիւղը կ'ապաստանի մօտակայ գիւղերու հայութիւնը, ուր հաւաքուած են նաեւ հայ զինեալներ: Թշնամին կը պաշարէ գիւղը: Կը սկսի բուռն հրացանածգութիւն: Հայ մարտիկներուն կու գան միանալու Խնուսի եւ Գոպալի զինեալները: Հայերը հերոսաբար կը դիմադրեն, մինչեւ որ անոնցմէ մէկ մասը կ'երթայ միանալու ոռւսական զօրքերուն, իսկ ուրիշ խումբեր կուտելով կը բարձրանան լեռներու կածանները, բայց չկարենալով անօթութեան տոկալ, դաշտ կ'իջնեն եւ կը ձերբակալուին անողոք թուրքերուն կողմէ:

Մայիս 4-ին, յարձակման կ'ենթարկուի Գարաքէօփրիւ գիւղը, որ հակառակ իր հերոսական գիւմազրութեան, կ'իյնայ թշնամիին ձեռքը, կը թալանուի եւ կը կոտորուի: Նման խիզախ ինքնապաշտպանութեան փորձեր կը կատարէ նաեւ Տուման, Մարուֆ, Շապատին, Յաղճամելիք, Պուրնուզ, Խովլու եւ Խալշառու գիւղերու հայութիւնը, բայց թուրք-քիւրտ խառն հրոսակներու եւ բանակայիններու անհամեմատօրէն բուռն յարձակումներու առջեւ կը խորտակուին հայ գիւղերը մէկ առ մէկ եւ կը կոտորուի ժողովուրդը:


Մայիս 1-10-ին կատարուած այս կոտորածները նպատակ ունէին ոռւսական բանակներու ժամանումէն առաջ բնաջնջել շրջանի հայութիւնը:

Մայիս 10-ին, Խնուս-Բերդաքաղաք շրջանի հայութեան տեղահանութեան հրահանդ կը տրուի թուրք իշխանութեան կողմէ:

Ճարահատ, հայ զանգուածը կ'ենթարկուի այդ հրահանգին, բայց ճամբու կէսին՝ վարդոյի մօտերը հազիւ հասած, խեղճ գաղթականներու մեծ մասը վայրագորէն կը ջարդուի: Որոշ թիւով Խնուսցիներ կը դիմաղրեն՝ բարձրանալով մօտակայ լեռները, ուր կը մնան մինչեւ 1915-ի ճմեռը, երբ ոռւսական վաշտերը կը գրաւեն Խնուս-Բերդաքաղաքը:

Դժբախտաբար, 25 հազարի հասնող այս շրջանի հայութենէն մի քանի հազար հայեր միայն կ'ազատին, որոնցմէ երիտասարդներ կ'երթան միանալու հայ կամաւորական խումբերուն:

ՄՈՒՇԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ



Մուշ քաղաքը

Հակառակ վերեւ յիշուած դժբախտութիւններուն, Մուշի հայութիւնը իր քաղաքով եւ Դաշտով կը շարունակէ սպասել:

Խարախանեան Սրբազնին կը փոխարինէ Վարդան Վարդապետը, իսկ Կոմսի հիւանդութեան պատճառաւ կուսակցական ղեկավարութիւնը կը վստահուի Հաճի Յակոբ Կոտոյեանին:

Բայց հայ ղեկավարութեան որոշումն էր ինքնապաշտպանութեան անցնիլ թրքական նախայարձակումէն ետք:

Յունիսի վերջերը, Մուշի հայութիւնը կ'ապրէր սարսափի մթնոլորտի մէջ: Խզուած էին Մուշի եւ Դաշտի յարաբերութիւնները, ինչպէս եւ կապը՝ մօտակայ գիւղերուն հետ: Ամէն կողմէն կոտորածի, գաղթականութեան լուրեր կը հասնէին, իսկ կենսու-

նակ ուժեր՝ բարձրացած Սասուն կը մասնակցէին լեռնաշխարհի հերոսական կոփուներուն:

Թուրք կառավարութիւնը, լուռ եւ խոհեմ աշխատանքով կը ջանար միանգամընդմիշտ խորտակել հայկական գալիք դիմաղրութիւնը:

Թուրք զօրքերը հետզհետէ կը գրաւեն Մուշի շրջակայ դիրքերը եւ կը զետեղեն իրենց թնդանօթները: Ամրօրէն՝ պաշարման աքցանի մէջ առնուած էր Մուշի հայութիւնը:

Սիրվէթ Պէյ, Վարդան Վարդապետը իր մօտ կանչելով, անոր կը հրահանգէ երկու ժամէն հայութիւնը տեղահանութեան պատրաստել: Յուլիս 10-ի Կիրակին սուզի օր մը կ'ըլլայ հայոց համար: Մայրամասերու մէջ ջարդը սկսած էր, բայց դիմաղրութեան կողմնակիցները արդէն իրենք զիրենք կազմակերպած էին երեք շրջաններով, թէեւ ամէնուն մտքին մէջ կար այն կասկածը, թէ արդեօք ճի՞շդ էր հազարաւոր անմեղներու մեղքը մտնել: Բայց ուրիշ ելք չկար: Անցեալի այս ֆէտայիները, մահ, պատերազմ տեսած, հերոսաբար կուուած, այժմ հաւաքուած կը փորձէին ծանր որոշում մը տալ:

Խօսքի սահմանը անցած էր: Թուրքին հետ միայն զէնքով կարելի է զրուցել:

Խորհրդակցութիւնները կ'որոշեն դիմաղրական գործի կարգադրութիւնները:

1. Արօն պիտի ամրանայ Ատոյենց տունը՝ իր օգնականներով:
2. Տիգրան եւ իր խումբը պիտի պաշտպանեն Զուլկենց տունը:
3. Իսպանդարենց Սամոն, Զախչախենց Յուսիկը եւ Քոռ Յակոյի Զաքարէն պիտի գրաւեն Խանամիրենց տունը:
4. Հաճի Յակոր Կոտոյեան իր խումբով պիտի ամրանայ Կորընջոյենց տունը:
5. Իսկ Լ. Ասլանեան կը նշանակուի վերի թաղերու դիրքերու վարիչը:

Ինչպէս յիշեցինք, Հաճի Յակոր Կոտոյեան կը դառնայ ընդհանուր հրամանատար, իսկ Տիգրան Մկրտիչեան՝ օգնական:

Յուլիս 11-ին, խուժանն ու ոստիկանութիւնը կը մօտենան Լեւոն Ասլանեանին տունը, բայց հայկական տուներէն բացուող համազարկը գետին կը փոք ոստիկաններն ու խուժանը:

Այս ընդդիմաղրութեան կը պատասխանեն քաղաքի երեք կողմերէն զետեղուած թնդանօթները, որոնք անընդհատ որոտալով աւերակի կը վերածեն հայկական թաղերը, մինչ թրքական զօրքն ու խուժանը կը յառաջանան դէպի հայկական թաղերը, ջարդելու եւ թալանելու: Բայց չնորհիւ հայ զինեալներու քաջակորով դիմաղրութեան, անոնք մեծ զոհեր տալով կը հեռանան:

Թուրքերու այս հնարքը ի զուր կ'անցնի:

Հայութիւնը, կրկին, մեծով պատիկով կը մասնակցի հերոսամարտին, հակառակ տեղացող եւ քանդող ոռումբերուն:

Աւերակ, հրդեհ, վիրաւորներ, մահացողներ: Փախչողներուն թիւը կը սկսի շատնալ:

Դժուարին կացութեան մատնուած, զինեալները վերջին անգամ կ'որոշեն Զորու թաղին մէջ կեղրոնացնել իրենց ինքնապաշտպանութիւնը:

Անհամեմատօրէն անհաւասար կոիւ մը:

Բոլորը ստոյգ մահուան կը դիմէին, Մուշի ճակատագիրը կը վճռուէր պատմութեան համար:

Եւ առիւծի նման՝ հին ֆէտայիներու կողքին, կիներ, ծերեր եւ երիտասարդներ կը կռուին:

Հայ նշանառուներ կը գնդակահարեն թնդանօթաձիգները, իսկ թուրքերը, հեռաղիտակի օժանդակութեամբ, քարուքանդ կ'ընեն Խանամիրենց տունը, սպաննելով քաջամարտիկ Յոսիկն ու Զքոն:

Կոռուղներէն խումբ մը, պաշարման շղթան կտրելով կ'անցնի Դաշտ, ուր կը տեսնէ բոլոր գիւղերու բնակցութիւնը կոտորուած եւ տուները հրկիցուած:

Տիգրան իր զինեալներով կը բարձրանայ Առաքելոց վանքը, բայց կը պաշարուի մէկ կողմէն թուրք զօրքէն, միւս կողմէն Մուսա պէկի քիւրտ ուժերուն կողմէ:

Կոիւը կատաղի է, մինչեւ երեկոյ հայ հերոսները կը դիմադրեն, բայց մութին հետ՝ անզէնները ապահով վայր փոխադրելով, կտրիճները Արագ գետակն ու Բերդակ գիւղը անցնելով ճամրայ կ'իյնան դէպի Քանի լեռները:

Այսպէս կը վերջանայ Մուշի հերոսական ինքնապաշտպանութիւնը:

Կ'ընկճուի Սասունը, անպաշտպան Մշոյ Դաշտը կը բնաջնջուի, կը խորտակուի Մուշի հերոսամարտը:

Սակայն հեշտ չըլլար մահացումը՝ քաջերու այս արծուերոյնին:

Հակառակ թուրքերու անհամար ճիգերուն՝ ընկճելու Սասունը, լուծելու իրենց տարիներու վրէժը, գիւղերու մէջ կը շղթայազերծուին զիմազրութիւններ:

Միւշի արուարձաններէն Կառնէ գիւղը հերոսական դրուագ



Արամ (Արանցի)

մը պիտի մնայ այս սեւ օրերէն, Ալիջանի չորսօրեայ հերոսամարտը, Աւրանի կոփուը, բոլորն ալ հին ֆէտայիներու անվեհերդեկավարութեամբ կը մղուէին, բայց կ'ընկճուէին թրքական անխնայ, ոճրային թնդանօթներու որոտներուն տակ:

ՎԱՐԴԵՆԻՍԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ

Մշոյ Դաշտի նշանաւոր գիւղերէն էր Վարդենիս, որ ֆէտայական շարժումներու ընթացքին հանդիսացած էր անընկճելի ամրոց մը եւ եղած սարսափը թուրք կառավարութեան եւ քիւրտցեղախումբերուն: Այս հանգամանքով՝ Վարդենիս միշտ մտածած էր իր ինքնապաշտպանութեան մասին:

Կոտորածներու լուրերը առնելով, Վարդենիսցիք կը սկսին ժողովուրդը եւ մեծ պաշարներ, անհրաժեշտ իրեր իրենց հետ Շամբ կոչուած մօտակայ եղէգնուառով պատուած լիճին եւ անտառին շրջակայքը փոխադրել:

Յուլիս 8-ին, երբ թուրքերը եւ քիւրտերը կը յարձակին կորորածներու հրահանգը գործադրելու, իրենց առջեւ կը գտնեն զինեալ Վարդենիսցի յեղափոխականները: Թշնամին Վարդենիսը գրաւելէ ետք, ամէն անգամ որ կը փորձէր մօտենալ Շամբին, մեծ զոհեր տալով կը նահանջէր:

Այս հոյակապ ինքնապաշտպանութիւնը 15 օր կը տեւէ եւ երբ պաշարման օդակը հետզհետէ կը նեղնայ եւ հայոց կացութիւնը կը վատթարանայ, ո՞վ հրաշք, թշնամին փախուստի կը դիմէ, երբ կը լսէ ոռւսական զօրքերու մօտենալը: Այսպէս, մօտ վեց հազար հայեր, Վարդենիսէն եւ շրջակայքէն՝ կ'ազատին ստոյգ մահէն եւ հետագային, ոռւսական բանակներու նահանջին հետ, կը գաղթեն Արարատեան դաշտ:

Ս. ԿԱՐԱՊԵՏԻ ԿՌԻՒՆԵՐԸ

Ս. Կարապետի շրջանի գիւղերն էին՝ Զիարէթ, Մեղտի, Բաղլու, Սորտար, Պոլկան, Կվարս, Բաղու եւ ուրիշներ, որոնք թիկունք տուած էին Սերգի լերան եւ կը գտնուէին Ս. Կարապետ վանքի անտառին եւ ձորին մէջ:

Թուրք պետութիւնը, Յուլիս 7-ին այս շրջանի կոտորածի ազդանշանը տուած էր, իսկ 15-20 հազար հաշուող հայութիւնը իր յոյսը դրած էր ինքնապաշտպանութեան վրայ:

Այս շրջանը ունէր մօտ 100 զէնք, 100 ատրճանակ, մի քանի որսի հրացան եւ աղքատ ուղմամթերք: Բայց բարձր էր կռուող-ներուն բարոյականը եւ անթերի ինքնապաշտպանութեան կազմակերպութիւնը:

Առասպելական են այս կռիւները, որոնք կը տեւեն մինչեւ 1916 Յունուար, հակառակ պաշարի եւ սննդեղէնի պակասին: Խմբապետ՝ Սորտարցի Արամ, մի քանի ընկերներով Սուլուխի կամուրջը անցնելով կը փորձէ ոռւսական ուժերուն միանալ, բայց կը նահատակուի ճիշդ այն վայրը, ուր ինկած էր սքանչելին Գէորգ Զաւուչ: Մինչ իր ընկերները եւ ժողովուրդէն վերապրածներ կը յաջողին միանալ ոռւսական զօրքին եւ փրկուիլ:

ՆԵՄՐՈՒԻԹԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

Արամ Մանուկեան, Վանի հերոսամարտի իր փորձառութենէն թելադրուած, կը գրէ այս շրջանի հին յեղափոխական Բալապեխ Կարապետին, որ իր զինեալները հաւաքէ եւ լեռ բարձրանայ: Կարապետ եւ հին ֆէտայի Շամիրամցի Սողօն իրենց շուրջ 300 զինեալներ հաւաքելով կ'ապաստանին Նեմրութի անտառները: Դաւագիր թշնամին կը յաջողի ձերբակալել երկու այս մեծ քաջ ղեկավարները, որոնք չմեկնած, անհրաժեշտ թելադրութիւնները կը կատարեն եւ իրենց տեղ նոր հրամանատարներ կը նշանակեն Շամիրամցի Արամը, Մուշեղը, Այվազ Գէորգեանը եւ Յարութիւն Տէրոյեանը:

Հերոսամարտը կը սկսի Ապրիլ 15-20-ին եւ կը շարունակուի մինչեւ Յուլիս 15: Եւ այս երեք ամսուայ ժամանակաշրջանին կը յաջողին ոչ միայն փշրել թշնամիի գրոհները, այլ գրաւել անոնց ուղմամթերքը եւ զօրանալ, երկարաձգելով ինքնապաշտպանութիւնը:

Այս զինեալներն եւս ակնդէտ կը սպասէին ոռւսական բանակին, անզէն ժողովուրդը փրկելու համար, բայց ոռւսերու ուշառմը պատճառ կը դառնար Ախլաթի եւ Դատուանի հայութեան կոտորածին, իսկ նիմրութի զինեալները կը միանան կամաւորական խումբերուն:

ՍԱՍՆՈՑ ԱՊԱՏԱՄԲՈՒԹԻՒՆԸ

Սասուն իր լեռնաշխարհի մէջ ամրացած, 1915, Մարտ ամիսէն սկսեալ լծուած էր ինքնապաշտպանութեան: Այստեղ հաստատուած էին կորիւն եւ Ռուբէն: Պէտք էր զէնք գտնել քիւրտերէն,

կապար թափել: Ինչպէս տեսանք, թուրքերը դաւադրաբար կը տանին Ահրոնք գիւղէն Արրահամ, Գէորգ եւ Գալուստ Սասունիները եւ կը ձերբակալեն զանոնք, եւ նոյն գիւղին վրայ յարձակելով կորիւները կը սկսին:

Անմիջապէս խումբեր կը կազմուին, ղեկավարութեամբ Մանոնի, Յովհաննէս Տէր Մամբրէլեանի (Հրայրի հօրեղբօրորդին), Կիրոյի եւ Խաչոյի:

Այսպէս Խուլքի, Խիանքի հայութիւնը կը վճռէր իր ճակատագիրը:

Ռուբէն, Կորիւն եւ Մճոն, սքանչելիօրէն կը տանէին Սասունի ինքնապաշտպանութեան գործը, ի դերեւ հանելով թուրք զօրքերու բոլոր գրոհները: Թուրքերը, սակայն, գրաւած էին Ս. Կարապետի, Ս. Յովհաննու եւ Առաքելոց վանքերն ու Կուրտիկի լեռնաշղան: Եւ հայ զինեալները կը յարձակին Կուրտիկ կոթողած թուրք զօրքին վրայ: Այս յարձակումին ղեկավարն էր Գէորգ Զաւուշի 1904-1907-ի զէնքի ընկերը՝ Փեթարայ Մանուկը: Իր հետ էին հին Փէտայիներ՝ Ախոն, Խորօն, Կիրակոսը, Թագոն, Գոմերը եւ ուրիշներ:

Ռւրիշ ճակատ մը կը բացուի Տալւորիկի կողմէն, խմբապետութեամբ Մուշեղին:

Այսպէս Ապրիլէն սկսեալ կը պաշարուի Սասունը: Բոլոր ճակատներուն վրայ Սասունցիք հերոսաբար կը դիմադրեն, մինչեւ Յունիս, բայց ոուսերը կ'ուշանային: Խիանք, Խուլքի, Բսանք կ'իյնան թշնամի աշիրէթներու ձեռքը:

Պաշարման օղակը աւելի կը նեղնայ, զինեալներ եւ ժողովուրդը հետզհետէ կը նահանջեն դէպի Տալւորիկ, Անտոք եւ Գիրինի լեռները:

Այս անգամ, սարսափահար քիւրտ աշիրէթներու փոխարէն Սասուն կը հասնին թրքական թնդանօթները եւ Յուլիս 19-ին աքցանի մէջ առնուած էին հայ կոռուղները: Ասոր վրայ Ռուբէն, Կորիւն եւ Մճոն կը վերակազմեն հայկական ուժերը եւ կը բռնկուի ընդհանուր հերոսամարտ մը: Սքանչելի էր հայոց դիմադրութիւնը:

Կ'որոշուի հակայարձակողականի անցնիլ: Պարտուած էր թշնամին, բայց կատաղած կը վերադառնար նոր ուժերով:

Յուլիս 23-ին կը վերսկսէր թրքական նոր յարձակում, որ կը տեւէ մինչեւ Օգոստոս 2: Հայերը պարտաւորուած կ'ըլլան ապաստանիլ անառիկ լեռները եւ Օգոստոսի վերջերը միանալ ոուսական բանակին: Շնորհիւ այս սքանչելի դիմադրութեան, Սասունի ժողովուրդի 90 առ հարիւրը զերծ կը մնայ կոտորածէ եւ կը միանայ կամաւորական խումբերուն, հաստատուելով Արարատեան դաշտ:

Սասունը, 1915-1916 Փետրուարին, անգամ մը եւս հանդիսացաւ փառքը հայ ազատագրական շարժման պատմութեան:



ՎԿԱՅՈՒԹԻՒՆԵՐ

ՏԱՐՕՆԻ ԿՌԻՒՆԵՐԸ

(Հատուածներ)

ՌՈՒԲԵՆ ՏԵՐ ՄԻՆԱՍԵԱՆ

«Ֆըռթոնան» եկաւ: 1914 թիւն էր: Անձանօթ իսրոն եկաւ առաջար բուսաւ կրկին:

— Դու մեզ մեծաւոր, ես քեզ փոքրաւոր, ֆըռթոնան եկաւ, մըկա ի՞նչ անեմ:

— Ի՞նչ պիտի անես, դու ինձմէ լաւ գիտես, քու ժամտուն կը վառես, Սրգի-Սրգի հոգուն խունկ ու մոմ լինի: Ունեցած չունեցածդ պաշար կ'անես: Դու մեր թոփալ Մանուկին զինուորը կը լինիս: Ինչ որ ան ըսաւ, ինչ որ ան ըրաւ, ան ալ դու կ'անես:

— Հասկացայ, — ըսաւ ու գնաց:

Եւ Փեթարայ Մանուկի թիկնապահ եղաւ: Անոր եւ ընկերների հետ ինչե՛ր քաշեց, Աստուած գիտենայ: 1915-ին, Ապրիլին, ան պահապաններէն էր Կուռթիկի լերան, որ կը պաշտպանէ Սասնոյ ճամբանները, եւ ոտքի տակ ունէր Մուշ քաղաքը եւ իր հայրենի Փեթարը:

Ոչ միայն Փեթար, այլ ե՛ւ Բրիմոք, Քարձոր, Գոմեր, Հրայրի գիւղը եւ բոլոր անոնք, որոնք չեն հաւատար կառավարութեան

Եւ Մշոյ Առաջնորդարանի հաւաստիացումներին, քաշուած էին լեռը իրենց ուր ու մուրով:

Երկու Մանուկները, որոնք կը հսկէին Կուռթիկի ճակատին, իրենց հրամանին տակ էին առած Շէնիկը, Սեմալը, Շատիու կոռուզները, Դաշտի երեսէն եկող վերը յիշուած քոչերը՝ իրենց կեղրոն դարձնելով Կուռթիկի Դուքանէ Զիվկրան եւ Ծիրնկատար սաոցապատ գաղաթները: Անոնց շինած քարէ քողըկները (ամրութիւն) կ'երկարէին իրենց դէմ եղած թուրք բանակի շինած խրամների դիմաց մարդահասակ խորութեամբ եւ երկաթ թելերով պաշտպանուած մէկ-երկու տեղ, ինչ որ չտեսնուած բան էր այդ ժամանակները եւ Սասունցուոց ահը աւելի այդ թելերէն էր, քան զօրքի հրացանէն եւ թոփերէն: Նորութիւնը կ'ահաբեկէր շատերին: Անոնց խրամները զոյգ չղթաներով, գոտիկի նման կը տարածուէին Արջուրիկէն, Մուշեղայ բերդի վրայէն Սաշկայ Դուրանը, իսկ Աստղկայ բերդը չէզոք էր կանգնած:

Այդ թրքական գոտիի մէջ կը գտնուէր Մուշ քաղաքը իր 10-12 հազար հայերով եւ մի քիչ աւելի թուրքերով: Հոն էր կեղրոնը թուրք բանակի եւ իշխանութեան՝ իրենց Սերւէթ եւ Քեազիմ փաշաներով: Հոն էր ե՛ւ հայոց Ազգային իշխանութիւնը, միակ առեւտուրի չուկան: Բայց անոնք ամէնքն ալ բաժնուած էին մեզմէ Ապրիլէն սկսած:

Իրարու դէմ կանգնած հայ եւ թուրք գիծերը ի սպառ վերացուցած էին կապը քաղաքին հետ: Թէ որ թրքական գիծէն մէկը իր գլուխը ցոյց տար, կը մահանար հայերի պահակներէն: Թէ որ հայերի կողմը մէկը փորձէր մօտենալ անոնց խրամներին, կ'ընկնէր անոնց գնդացիրների կարկուտին տակը եւ կը մահանար: Յոզնեցցիչ էր այս՝ երկու կողմերի համար ալ, մանաւանդ որ արդէն ամիսներ կը տեւէր եւ քանի՛ քանի կեանքերի ոչնչացման պատճառ կը դառնար: Յոզնեցցիչը վախը չէր, յոզնեցցուցիչը շարունակ լարուած դիտելն էր, որ ջիղեր կը քայքայէր եւ մարմինն ու հոգին աւերակ կը գարձնէր:

Աւերակ չէր գառնար իսրոյի ոչ մարմինը եւ ոչ ալ հոգին, որին կարծես անծանօթ էր յոզնութիւնը:

1915-ի Յունիս ամիսն էր: Զորս կողմէն ահոելի եւ հակասական լուրեր կու գային: Նախ՝ այդ լուրերը կու գային Խուլբէն, Խիանքէն, Փսանքէն, ուր կենաց եւ մահու կոիւ կար տարուան սկիզբէն: Յետոյ ալ բօթեր սկսան գալ ե՛ւ Մշոյ քաղաքէն ու դաշտէն, որ շնորհիւ կուռթիկի սպառնալիքին, դեռ կը մնար անվթար:

Պէտք էր, եթէ հնար էր, Մուշի հակասական լուրերը ստուգել տեղն ու տեղը: Երեկոյեան Կուռթիկի դիրքերն էինք: Ամենէն առաջացած դիրքը դէպի Մուշ իսրոյի քողըկներն էին, հազիւ չորս քիլոմեթր քաղաքէն: Վերջինս, գուրի մէջ ինկած, չէր երե-

ւար իսրոյի դիրքերէն՝ Արջզլորիկէն ծածկուած լինելով։ Հազիւ երկու քիլոմեթր էր այդ լեռնէն եւ 200 մեթր թուրք առաջաւոր խրամներէն։

Մինչ մենք ճնշուած եւ վախով կը մօտենայինք իսրոյի դիրքերին, իսրոն ուրախ եւ անհոգ կը վազէր մեր առաջ՝ արհամարհելով թուրքերու խրամները, ուրկէ մեզ կը տեսնէին։

— Ի՞նչ ակնջկըլայ մեզի բերեր էք, կը հարցնէ։

— Դու ըսէ մեզի, քու ակնջկըլաղ, — կը պատասխանեմ։

— Վալլահ, ըմի թէ չըմի, մեր փրկութեան օրը հասել է։ Առաջին օրը ասկեարները շատցուցին մեր դիրքերի առաջ։ Մըկա թխմուած են, հէ՛յ, այն խրամներուն, բայց թէ հանգիստ են, փորձ չեն անէ մեր վրայ հիւճում անելու։ Էսօր կէս օրին թոփի ձայներ առանք, շատ խորունկ, կարծես գուրի մէջէն, հեռուն Քոսորի լեռների կողմերէն։ Ես կը մտածեմ, թէ ոռւսներ Պուլանըխներէն առաջ են եկած եւ Մշոյ դաշտ մտած։

Մեր աչքերը փայլատակեցին, ժպիտներ պատեցին ամէնքին։

— Դու լսեցի՞ր թոփի ձայները, — հարցումներ տեղացին։

Ամէնքը յոյսի մէջ կը լողային, միայն Շառո Մանուկը կասկածելով գլուխը շարժեց եւ, դառնալով իսրոյին ըսաւ։

— Ի՞նչ ճար կայ քաղաք իջնելու եւ տեղի վրայ ստուգելու քու ակընջկըլան։

— Մէկ ճար միայն կայ, հէ՛յ, էն խրամներէն զօրքերը հանել եւ թափել ձորը եւ անոնց հետ խառնուած քաղաք մտնել։

— Լաւ կ'ըսէ իսրոն, բայց փամփուշտի պաշար է պէտք. տղաների վրայ հազիւ 40-50 փամփուշտ մնացել է։ Այս հիւճումին 100-էն աւելի պէտք է, որ դուրս հանենք։ Անոնց հետեւելու եւ քաղաք մտնելու համար մի բան ալ պէտք է, հանդարտ հանդարտ ըսաւ Փեթարի Մանուկը։

— Օդորդ է, Մանուկ, 40 ֆշանկով հիւճում չի եղնի,։ Էսա թփանք քանիմ տախիսայիմ ճոկան կը լինի։ Որ էդպէս է, առէք էդաթփանք, անոր ֆշանկներ, տուէք ինծի 20 խենչալաւորներ, 20 ատրճանակաւորներ, ես կամացուկ կը մտնեմ անոնց խրամներ։ Թէ որ փախցուցի, ճամբախը բաց է, գացէ՛ք դէպի Մուշ։ Թէ որ մենք մեռանք, էդ ալ ձեր բախտն է։

Շէնիկի Ղազարը եւ թոփալ Մանուկը ըսին։

— Խենթ բան է, մենք լը քեզի հետ, օր մը աւելի, օր մը պակաս տարբեր չէ։

Շառո Մանուկը եղրակացուց։

— Խօսքը խօսք է։ Ուրեմն, կէս գիշեր անց գուք կը մտնիք խրամները, դուրս կը հանէք, չէք հանէ, բայց հոն կը մնաք մեռած կամ կենդանի։ Ես որ ձեր տասնոցների ձայնը լսեցի խրամներէն, Տափի վրայով հովտով կ'իջնիմ քաղքու Զորու թաղ։ Տեսնիմ՝ ի՞նչ

կայ: Թէ որ սաղ մնացինք, կը վերադառնանք:

Կէս գիշերին, խրամների մէջ ճատրտուն էր, ինչպէս որ կրակի վրայ աղ ցանես: Այդ նշան էր, որ իսրոն, Ղազարը, Մանուկը, մտած էին արդէն խրամները եւ զօրքը անհաշիւ կը կրակէր:

Կէս ժամ չանցած, մթութեան միջոց մարդիկ, իրրեւ ուրուականներ, առանց կրակելու, կ'իջնէին բարձունքներէն դէպի հովիտ: Շառո Մանուկն էր, որ քաղաք կ'իջնէր:

Ժամը երեքին մօտ հրացանի ձայները դաղրեցան: Այդ նշան էր, որ եթէ մեր խրամ մտնողները չէին բնաջնջուած, զօրքը ուրեմն, խուճապի էր մատնուած եւ կը փախէր:

Մնացած փոքրիկ ուժերը կը մօտեցնենք խրամներին: Դատարկ են: Իսրոն, ասկեարի հրացանը ձեռքին, ուրախ կը կանչէ մեզի.

— Փիթցուկներ գացին:



Տարօնցի ընտանիք մը:

Ժամը չորսն էր, լոյսը բացուելու վրայ: Սաստիկ կռուի ձայն կար հովիտի միջին: Այդ վատ նշան էր: Ուրեմն, Շառո Մանուկի առաջն առած էին: Իսրոն կ'ուզէր երթալ կռուի ուղղութեամբ: Բայց ան պէտք էր՝ խրամները պահելու համար: Ղազարն էր, որ առաջ անցաւ դէպի քաղաքի ճամբան եւ լուր տուաւ մեզի, որ Բերդու թաղի, Մուշեղայ բերդի, Սաշքու թրքական դիրքերի կրակի տակ ինկած են մերոնք եւ առաջ երթալու ոչ մի հնար չունին եւ որ Մշոյ քաղաքը բոցերի մէջ կը վառի:

Կէսօրի մօտ էր, երբ Մշոյ մազապուրծները երեւացին: Տափէի

ամբողջ ժողովուրդը գերի կը բերէին սասունցիք։ Մանուկը Շառոյի յետսապահ եղած էր եւ կոռով կը բարձրանար դէպի մեր կողմը։

— Զէ, իսրօ, ոռւսը չկայ, Մուշն ալ չկայ։ Որ մենք մեռնինք, ոռւսը կու գայ։

Մահը կը հետապնդէր ամէնքին, մանաւանդ իսրոյին, որ անոր մանգաղի առաջն էր կանգնած։ Զոռով հանեցին նրան կուռթիկի դիրքերէն եւ զլորեցին Դուքանէ Զիվկրանից Շէնիկի դաշտերը։ Հոս եւս ան չսպաննուեց կոխւի մէջ։ Ալիանցոց դիրքերի մէջ նրան տեսանք, յետոյ Անտոք եւ Կեփին եւ Օգոստոսի սկզբին, այլեւս դիրք պահելու ոյժ չէր մնացած Սասունի մէջ, իսրոն դարձած էր հալածուած մի գայլ լեռների մէջ։

1916 թիւն էր։ Թուլքերը ջարդուած կը հեռանային։ Ռուսերը յաղթական կը յառաջանային։

— Շաու Մանուկ ճիշդ էր։ մենք ջարդուանք, մեր դիակներին եկան օգնութեան, — ըսաւ իսրոն եւ քէն ըրաւ թէ՛ ոռւսերին եւ թէ՛ անոնց, որոնք ոռւսերին կը ծառայէին։ Մանուկի, Մուշեղի հետ, ան քաղաքների միութեան պաշտօնեայ դարձաւ։

— Որբ հաւաքենք, չիթիլ անենք Հայաստանի համար, — կ'ըսէր եւ խուրջինները լեցուած փոքրիկ մանուկներ կը բերէին որբանոցներու համար։

Որբեր կը ժողվէին աւերակների եւ քիւրտերի մէջէն դրամի կամ զէնքի ուժով։

«Հայ Յեղափոխականի մը Յիշատակարանը», Զ. հտ. էջ 71-81»



ՄՈՒՍԱ ԼԵՐԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

Միջերկրականի արեւելեան ափին, Անտիոքի մօտ երկարող լեռնաշղթայի արեւմտեան մասը կը կոչուէր Մուսա Լեռ, ձէպէլ Մուսա (Մովսէսի լեռ): Այս բարձունքներուն վրայ կը գտնուէին հայկական վեց գիւղեր, իսկ դէպի Հալէպ տանող ճամբուն վրայ՝ Մուէտիա գիւղաքաղաքը:

Այդ վեց գիւղերու հայ բնակչութիւնը եւս, ենթարկուած ըլլալով 1915-ի թրքական սպանդին, պարզեց ըմբոստութեան դրօշը եւ պատմութեան մէջ արձանագրեց հերոսական էջեր՝ «Մուսա լեռան քառասուն օրերու» դիւցազնամարտով:

Այդ վեց գիւղերն էին՝ Պիթիաս, որ ունէր 1050 բնակիչ, որոնցմէ 450-ը թրքական կոտորածներէն սարսափած՝ կամովին բռնած էր տարագրութեան ճամբան:

Հանի-Հապիպի գիւղը ունէր 1284 հոգի, որոնցմէ 384-ը կը լքեն: Մուսա լեռան թիկունքին գտնուող նողուն Օլուգ գիւղի 1233 գիւղացիներէն 57 հոգի կը գաղթեն: Խտըր Պէյ գիւղի 1149 անձերէն միայն 65-ը կը տարագրեն իրենք գիրենք, իսկ Վագրֆի 470 բնակիչներէն 84-ը կը գաղթեն: Քեպուսիէ գիւղէն 1040 հոգի կը բռնեն տարագրութեան ճամբան, կը մնան 85 հոգի:

Տարագրութեան մեկնողները կը կոտորուին եւ զոհ կ'երթան թրքական բարբարոսութեան:

Ուրեմն, 4231 Մուսա տաղցիներ (1171 կին եւ 1237 այր, 1383 անչափահաս) կը նախընտրեն ստորնացումի, տարագրութեան եւ անապատներու մէջ մեռնելու փոխարէն՝ մնալ իրենց հայրենի հողերուն վրայ եւ կոռուիլ թշնամիին դէմ:

Միւս շրջաններուն նման, հայկական այս գիւղերը եւս մեծ թիւով տղամարդիկ տուած էին թրքական բանակին, երբ Մուէտիա կ'որոշէ ապստամբիլ:

Մեկնողները կը հաւատային, թէ շուտով վերջ պիտի գտնէ

պատերազմը եւ իրենք պիտի վերադառնան իրենց բնակարանները, բայց իրենց մեկնումէն մի քանի շաբաթ ետք արդէն կոտորածներու լուրերը կ'առնեն, իսկ մնացորդները աւելի եւս կը համոզուին թրքական հրէշային ծրագրին, երբ մանաւանդ կոտորածներէն ազատած հայ զինուորներ փախստական տուն կը վերադառնան:

Սուէտիոյ (Սելեւկիա բարին աղաւաղումն է) չըջանին ընդհանուր հրահանգ կու գայ Կ. Պոլսէն, ութ օրուայ ընթացքին դատարկել իրենց գիւղերը:

Դժուարին պայմաններ ստեղծուած էին: Շըջանի բնակչութեան զեկավարները կը գումարեն խորհրդակցական ժողովներ: Ժողովականները կը քննեն միւս գաւառներու հայութեան կոտորածներու պարագաներն ու վանի, Շապին Գարահիսարի հերոսամարտերը:

Թեր ու դէմ կարծիքներէ ետք, Վերապատուելի Անդրէասեանի եւ Մովսէս Տէր Գալուստեանի թելազրութեամբ՝ կ'որոշուի բարձրանալ Մուսա լերան գագաթը, Միջերկրական ծովի եղերքին (1700 մ. բարձ.): Այդ ընտրութեան նպատակն էր թէ կռուիլ եւ թէ սպասել ֆրանսական մարտանաւերուն: Մ. Տէր Գալուստեան անփորձ երիտասարդ մըն էր որ պիտի ստանձնէր զինուորական պատասխանատուութիւնը մարտի մը, որ մասնագէտներու կարիք ունէր: Բայց՝ ան՝ իր կարելին ի գործ դրաւ տուեալ պայմաններու մէջ:

1915 Յուլիս 31-ին կը սկսի դէպի լեռ փոխազրութիւնը: Թուրք կառավարութիւնը գիւղացիութեան գրաստները գրաւած ըլլալով, երեք տաժանակիր օրեր կը տեւեն, որ ամբողջ բնակչութիւնը՝ ծեր, երեխայ, տղամարդ եւ կին, լեռ բարձրանան:

Այս շարժումները չէին կրնար վրիպիլ թուրք իշխանութեանց աչքերէն, բայց անոնք ծիծաղելի գտնելով հանդերձ հսկայական այս գաղթը, չէին հրաժարիր համոզելու հայութիւնը, թէ ամայի եւ ցուրտ լերան գագաթը բարձրանալ անխոհեմութիւն էր: Բանագնաց թուրք ներկայացուցիչները հազիւ ժողովի նստած, հայկական գիւղի ներկայացուցիչներու հետ, յանկարծ լուր կը հասնի թէ մօտ 200 թուրք զինուորներ հայերու վրայ յարձակած են:

Շատ ճակատագրական այդ յարձակման դէմ՝ հայկական դիմադրութիւնը զարմանալի կը թուրք իշխանութեանց, բայց Սուէտիոյ հայ ժողովուրդը կռուելու իր վճռակամութիւնը կ'արտայայտէ:

Արդէն լերան գագաթը հաստատուած, տաղաւարներ եւ դիրքեր լարած, հայ զինեալները անմիջապէս կը հակազդեն: Յարձակումը անակնկալ եղած ըլլալով, հայերը պարզապէս կը դիմադրեն: Կարեւոր էր ետ մղել այս յարձակումը:

Առաջին անգամ էր որ Սուէտիոյ հայութիւնը զէնք կը բարձ-

բացնէր թուրքիոյ դէմ:

Տասը ժամ տեւող զիմադրութենէ եւ տասը մեռեալ եւ քսան վիրաւոր տալէ ետք, պարտաւոր կ'ըլլան նահանջելու:

Հոգերանականօրէն մեծ նշանակութիւն ունէր այս յաղթանակը, որ վարանոտ, անվարժ հայ կոռողներուն վստահութիւն եւ քաջութիւն պիտի ներշնչէր: Մանաւանդ՝ ինքնապաշտպանութեան հաւատացողներուն իրաւունք պիտի տար:

Օգոստոս 10-ին, թուրքերը աւելի մեծ թիւով եկած էին, միանգամընդմիշտ լոեցնելու՝ զինեալ շարժումը: Բերած էին նաեւ թնդանօթներ, որոնք կը սկսին անխնայ ոմբակոծել հայկական զիրքերը: Տակաւին ինքնապաշտպանութիւնը կազմակերպուած չէր եւ ուզմավարական ծրագիր կազմելու ժամանակ չէր ունեցած հայութիւնը: Ուստի, կոռողները, իրենց անհատական նախաձեռնութեամբ, չկարենալով տոկալ այս ոմբակոծումներուն, կը սկսին աւելի բարձրանալ գագաթը, ժայռերու պաշտպանութեան դիմելով:



Կարմիր խաչով դրօշը:

Դժբախտաբար, այդ միջոցին անձրեւը կու դայ քանդելու շատերուն մօտ գտնուող վառողով բանող հրացանները, բայց, բարերախտաբար, Հ.Յ. Դաշնակցութիւնը լուռ, ընդյատակեայ աշխատանքով արդիական կարգ մը զէնքեր եւ որոշ քանակութեամբ ուազմամթերք մտցուցած էր Սուէտիա: Հակառակ այս հերոսական զիմադրութեան, Թաթար Ալան կոչուած շատ յարմար ընակութեան վայրը լքել կը պարտաւորուին մեծ թիւով հայեր, եւ աւելի վեր բարձրանալ: Թրքական զօրքերը քայլ առ քայլ կը հետեւին հայ ժողովուրդին, եւ լերան լանջին, պահուած, խումբէն փախչելով ապահով զգացող բազմաթիւ ընտանիքներ կը գերեվարուին թուրք զինուորներու կողմէ:

Անկազմակերպ այս ճակատամարտը, որ 12 ժամ կը տեւէ,

կը դադրի երեկոյեան։ Թշնամիի հարիւր մեռեալներուն զիմաց, երեք հայեր միայն կը նահատակուին։

Այս ճակատամարտին իրենց քաջութեամբ կը փայլին Պետրոս Գալուստեան եւ Յակոբ Գարակէօղեան, որ վիրաւորուած՝ յաջորդ օրն իսկ իր աչքերը կը փակ։

Օգոստոս 11-ին, ինքնապաշտպանութիւնը կը կազմակերպուի։ Դիրքեր կը բարձրանան Տամլաճը, Գաֆլան Տուղաղը եւ Գուշճը զագ վայրերուն մէջ։ Կը յառաջանայ միացեալ զինուորական մարմին մը, ընդհանուր պատասխանառու ունենալով Մովսէս Տէր Գալուստեանը, հազիւ 21 տարեկան երիտասարդ մը՝ այդ օրերուն։ Ան պիտի ունենար երկու օգնականներ։ Կը կազմուին նաեւ պարենաւորման, կարգապահական եւ առողջապահական յատուկ մարմիններ։

Կը կազմակերպուին մարտական խումբերը։ Ամէն խումբ կը բաղկանայ 43 զինեաներէ, իւրաքանչիւրը իր խմբապետով եւ օգնականներով։ Իսկ այլ խումբ մը 25 հոգինոց, պիտի սպասէր թաթար Ալան վայրը, պատրաստ օգնութեան հասնելու այս կամ այն խումբին։

Կը յառաջանան նաեւ «թելեֆոն»-ի տղաներ, թռուցիկ խումբեր, խումբերուն հրահանգներ փոխանցելու։ Այս բոլոր աշխատանքներուն իրենց մասնակցութիւնը կը բերեն նաեւ կանայք։

Կը պատրաստուին զօրանոցներ, պահեստի ուժեր կը բարձրացընեն ամրութիւններ, կը փորուին խրամներ, կը բարձրացուին պատնէշներ։

Դժուարութիւնը կը կայանար 4000-ի մօտ բնակչութիւնը կերակրելու մէջ։ Յանդուգն մարտիկներ, գիշերուայ մութէն օգտուելով, կ'անցնին պաշարման շղթան եւ ժողովուրդին ուտելիք կը բերեն։

Այժմ՝ որ ամէն ինչ կազմակերպուած էր, հայութիւնը այդ լերան գաղաթին անհամբեր կը սպասէր եւ իր փրկութիւնը կապած էր ծովէն անցնող ֆրանսական ռազմանաւերուն։ Անոնց ուշադրութիւնը գրաւելու համար ճերմակ շապիկներ, սաւաններ կը պարզէին։ Այդ սաւաններէն մէկուն վրայ կարմիր խաչ գծուած էր, իսկ միւսին վրայ կարմիր դերձանով օգնութիւն հայցող բառեր բանուած էին, ֆրանսերէնով։ Մինչեւ իսկ ճարպիկ լուղորդ մը պատրաստուած էր մարտանաւ մը երեւնալուն՝ անմիջապէս ծով նետուելով աղերսագիր մը տանելու՝ որ քրիստոնեայ երկիրներ օգնութեան հասնին եւ փրկեն սովի դատապարտուած եւ ամէն կողմէ շրջապատուած ժողովուրդը։

Օգոստոս 12-ի գիշերը Ալէքսանտրէթ կ'ուղարկուի պատղամաւոր մը, որ դժբախտաբար ճեռնունայն կը վերադառնայ։

Օգոստոս 19-ին, Աստուածածնայ տօնը կը նշուի Ս. Պատա-

բագով, եւ յուզումնահար հաւատացեալներու սրտառուչ աղօթք-ներով:

Հեթանոսական արարողութիւններով պատմականացած Մուսա լերան այդ բարձունքէն, այժմ կը բարձրանային աղօթքներ, Աստուծոյ ուղղուած աղաչանքներ, կ'աղերսուէր փրկութիւն:

Այդ բոպէին թրքական զանգուածային յարձակում մը կը շղթայազերծուի: Թշնամին որոշած էր վեց ճակատներով իր ճիրաններուն տակ առնել հայութիւնը եւ տալ վճռական հարուածը:

Թնդանօթները արդէն գործի լծուած էին, իսկ թուրք զինուորներն ու խուժանը, օգտուելով մշուշէն՝ կը յառաջանային դէպի լեռ: Բայց երբ մշուշը կը փարատի եւ մազցող թուրքերը կը յայտնուին, հայ մարտիկները կը սկսին բուռն հրացանաձգութեան: Այս բախումը երկար չի տեւեր, որովհետեւ լրտեսներու միջոցով թուրքերը հայոց դիրքերուն տեղեակ ըլլալով, իրենց կարելին ի գործ կը գնեն թաթար Ալանի բարձունքները գրաւելու եւ, հակառակ հայկական դիմազրութեան, կը գրաւեն առաջին դիրքերը:

Բարեբախտաբար, միւս դիրքերը պաշտպանուած ըլլալով ծովով եւ սեպ ժայռերով, իրենց համար դժուար կ'ըլլայ այլ ուղղութիւններով յառաջանալ:

Բացայայտ էր թրքական ուազմավարութիւնը, յարձակումը կեղրոնացնել թաթար Ալանի կողմէն, ուստի հայերը եւս իրենց ուժերու կարեւոր մէկ մասը կը կեղրոնացնեն այդ ուղղութեամբ:

«Դիմադրել, չնահանջել եւ մեռնիլ տեղն ու տեղը»: Այս կարգախոսով կը սկսի հայկական հակայարձակումը, առաւօտեան արեւի առաջին ճառագայթներուն հետ:

Թրքական յարձակումները կը սաստկանան, հայկական դիմագրութիւնը կը տկարանայ, կոռուզներու շարքերը կը նօսրանան, — նահատակուողներ, փախչողներ: Թշնամին կը հասնի ըլլակ մը, որ հերոսամարտի ընթացքին կոչուեցաւ «մահուան բլուր»: Այդ բլուրը անցնելով, թշնամին պիտի յաջողէր բնաջնել ամբողջ ժողովուրդը: Այդ ճակատագրական պահուն, յանդուգն գաղափար մը կը յղացուի, 50 հոգինոց խումբով անցնիլ թշնամիին կոնակը եւ երկու կրակներու մէջ առնել:

Այդ ծրագիրը ի գործ կը դրուի անմիջապէս, խուճապի մատնելով թուրքերը: Կը հնչեն նահանջի փողերը, կը լուն թնդանօթները:

Հաշուեկշիռ՝ թշնամին կը կորսնցնէ 500 հոգի:

Ցաջորդ օր, թուրքերը կը լքեն իրենց դիրքերը, իրենց հրացաններով եւ 10.000 փամփուշտներով:

Թուրքերը չէին հրաժարած իրենց ծրագրէն եւ օր ըստ օրէ կը սեղմէին շղթան, իսկ հայերը դիմազրելով հանդերձ, անհամբերէին մարտանաւով մը փրկուելու, որովհետեւ, որքան ալ յարձա-

կումներուն քաջաբար դիմադրէին, հետզհետէ պիտի սպառէին:

Սեպտեմբեր 5-ը պայծառ օր մըն էր, երբ յանկարծ պահակները ծովու բացերուն կը տեսնեն նաւ մը:

Ժողովուրդը ուրախութեան ճիշեր կ'արձակէ.- Նա՛ւ, նա՛ւ, ազատութի՛ւն: Լերան կատարին կը ծածանին դրօշակները, եւ ի՛նչ հրաշք, նաւը կը մօտենայ դէպի ծովափ: Եւ այդ արագութեան մէջ, մակոյկ մը կը մեկնի նաւէն, մօտենալու համար ծովամատոյցին: Մի քանի հայ ներկայացուցիչներ առնելով, մակոյկ կը վերադառնայ շոգենաւը, որ կը կրէր «Կիշէն» անունը: Այդ ներկայացուցիչներէն մէկն էր Խաչեր Դումանեան, որ լաւ ֆրանսերէն գիտէր:

Շոգենաւ հասնելով, նաւապետ Բրիսոնին կը բացատրեն իրենց վիճակը, ուտեստեղէն, ուազմամթերք խնդրելով:

Նաւապետը կը խոստանայ իր ծովակալին դիմել եւ Փարիզէն հրաման սպասել վերջնական կարգադրութիւններու համար: Մինչ այդ, հայերուն կը տրուի ուտեստեղէն եւ թնդանօթներով կը պայթեցուի Քէպուսիէ գիւղի մէջ գտնուող թրքական ուազմամթերքը:

«Կիշէն» կը մեկնի:

Թուրքերը առիթէն օգտուելով, Սեպտեմբեր 7-ին կը սկսին լեռ բարձրանալ, բայց կը բախին հայոց հակագրոհին եւ մեծ թիւով զոհեր տալով կը նահանջեն:

Սեպտեմբեր 9-ին, ցնծովթեան աղաղակներ կը լսուին: «Կիշէն» եւ ուիրշ ֆրանսական մարտանաւ մը՝ «Տիւէլս», հասած էին օգնութեան:

Սուէտիոյ միւտիւրը իր ամօթալի պարտութիւնը զգալով, մէկ կողմէն կը ջանայ խարել հայ զեկավարները, միւս կողմէն ամբողջ շրջակայքի աշիրէթները զինած, կը մղէ հայերու վրայ յարձակման: Թշնամի խուժանին մէջ կային մինչեւ իսկ պետեւիներ: Ամէն տեսակ ծանր ու թեթեւ զէնքերով զինուած, թմբուկներով եւ փողերով, խուժանը կու գայ բնաջնջելու Սուէտիոյ հայութիւնը:

Սեպտեմբեր 10:


Հայերը իրենց ուժերը կեղրոնացուցած էին խուժանին կողմը: Գնդակի տարափ մը կը սկսի: Խուժանը, սպաննուելով, նօսրանալով կը շարունակէ իր յարձակումը, իսկ հայ մարտիկներու բոլոր գնդակները կը հասնին իրենց նպատակին:

Իւրաքանչիւր Մուսա լեռցի, այր թէ կին, մէյ մէկ հերոս դարձած, մահը արհամարհելով կը հնձէր թշնամիին զինեալները:


Դիմադրութիւնը անհաւատալի էր:

Վհատած էր մոլեռանդ խուժանը եւ իր շուրջ փոռուած դիակներու կոյտը տեսնելով, ահ ու սարսափի մատնուած փախուստի կը դիմէ:

Այդ ընդհանուր յաղթանակի մթնոլորտին մէջ, ծովու կողմէն



Մուսա Լեռան հերոսամարտի
լուշարձանը



Մակոյկներով Սուէտահայերը
մարտանալ կը փոխադրուին

Կը լսուի թնդանօժներու որոտը:
Երկու ֆրանսական մարտանա-
նաւերը իրենց կարգին կը ոմբա-
կոծեն թրքական զիրքերը։ Եւ
երբ թուրք զինեալ եւ պաշրպո-
ղուք բոլոր ուժերը սարսափա-
հար փախուստի կը զիմեն, եւ
լոռութիւնը կը տիրէ ամէն կողմ՝,
«Կիշէն» մարտանաւէն կը բաժ-
նուի մակոյկ մը, գալու եւ հա-
յերուն յայտնելու ֆրանսական
կառավարութեան որոշումը, որ
էր՝ օգնական ուժեր ցամաքա-
հանելու անկարելիութեան առ-
ջեւ գտնուելով, պատրաստ է
Մուսա լեռան վրայ ապաստա-
նած ամբողջ ժողովուրդը փո-
խազրել կիպրոս կամ Եգիպտոս։

Սեպտեմբեր 12-ին, երեք այլ
ուղմանաւեր կու գան.- «Տես-
րք», «Ամիրալ Շարնէ», եւ
«Ֆուտր», որոնք «Կիշէն» եւ
«Տեսէքս» մարտանաւերուն
միանալով, տասնեակ մը մա-
կոյկներով կը սկսին ժողովուր-
դը փոխազրել։

Երեկոյեան, ամբողջ ժողո-
վուրդը մարտանաւեր փոխա-
զրուած եւ փրկուած ըլլալով
հանդերձ, արցունքու աչքերով
եւ խոցուած սրտերով կը դիտէ
իր ծննդավայրերը։

Նաւերը կը սկսին շարժիլ
դէպի Կիպրոս, բայց այնտեղի
խճողուածութիւնը պատճառ կը
դառնայ, որ անոնք նոր հրա-
հանգ ստանան մեկնելու Փոք
Սայիտ (Եգիպտոս)։

Փոք Սայիտի մէջ, գաղթական
Սուէտահայերը կ'ապրին վրա-
նաքաղաքներու մէջ եւ անոնց
մարտիկ զաւակները, այս ան-

գամ հայկական լեգէոն մը կազմելով, դաշնակիցներու կողքին իրենց մասնակցութիւնը կը բերեն Աշխարհամարտին:

Պատերազմի աւարտին եւ Թուրքիոյ պարտութեամբ, երբ Դաշնակիցները կը յաղթանակեն, Սուէտիոյ ժողովուրդը եւս կը վերադառնայ իր ծննդավայրը, տուն ու տեղը կը նորոգէ եւ իր խաղաղ կեանքին կը վերսկսի:

1932-ին, Ճէպէլ Մուսայի նահատակներու յիշատակարանի բացման առիթով, Փրանսացի ծովակալ մը շատ ջերմ խօսքերով կ'ողջունէ Հայութեան հերոսութիւնն ու մարդկայնականութիւնը:

Դժբախտաբար, մի քանի տարի յետոյ, դիւանագիտական վատթար Հաշիւներու զոհ պիտի երթար ամբողջ Կիլիկիան եւ Սուէտիոյ Հայութիւնը անգամ մը եւս պիտի լքէր իր պապենական օճախը, գալու, հաստատուելու եւ դրախտացնելու Լիբանանի Պէքաայի հովիտին մէջ գտնուող Այնձար գիւղը:



ՄՈՒՍԱ ԼԵՐԱՆ 40 ՕՐԵՐԸ ԱԼՄԱ ՄԱՀԱԿԻ-ՎԵՐՖԵԼԻ ՅՈՒՇԵՐՈՒՆ ՄԷԶ (ԿԻՆԸ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԻ)

1929

Տաք էր եւ շունչ առինք Դամասկոս մտնելով:

Ոստիկանը մեղի այցելել տուաւ հին եւ փառաշուք մզկիթներ, բայց մեռելի հոտ մը կար: Ամէն ինչ աւերակ էր, գործ եւ աղտոտ: Մեզ առաջնորդեց հարուստ վաճառականներու մօտ եւ ի վերջոյ՝ գորդի մեծ գործատուն մը: Տնօրէնը մեզ պտտցուց հսկայ հաստատութեան մէջ: Կը քալէինք երկայնքին, եւ ամէն կողմ, սովամահ արտայայտութիւնը երեխաներու կրէքոյի դէմքերով, խոշոր աչքերով, տպաւորեց մեզ: Կը քաշկոտուէին գետինը, կը ժողվէին դերձանը, երբեմն նաեւ գետինը կ'աւլէին:

Ֆրանց Վէրֆէլ գործատիրոջ հարցուց թէ ո՞վ էին այս երեխաները: Պատասխանեց .— «Այս խղճ էակները փողոցէն հաւաքեցի եւ օրը 10 փիասմիր կու տամ իրենց, որպէսզի անօթի չմեռնին: Թուրքերուն ջարդած հայերուն զաւակներն են: Եթէ հոս չհաւաքեմ, պիտի մեռնին եւ ոչ ոքի հոգն է: Շատ տկար են աշխատելու համար»:

Գործատունէն երբ հեռացանք, Վէրֆէլ, ինծի պէս, այլեւս ոչ մէկ բանի կրնար հիանալ: Տակնուվրայ եղած էինք, ի տես այդ երեխաներուն: Յոգնած եւ յուսալքուած, սրճարան մը տեղաւորուեցանք, ուր Վէրֆէլ հաճոյքով նարկիլէ ծխեց:

Բայց հայերը մղձաւանչ դարձած էին իրեն համար: Գէշ ճաշէ մը ետք, մեկնեցանք: Վէրֆէլ կրկին այդ ջերմը ունեցաւ, զոր

Երուսաղէմի բժիշկը անվնաս նկատած էր:

Յաջորդ օրը Պաալպէք էինք: Ֆրանց Վէրֆէլ թեթեւ մալարիա ունէր: Ամբողջ օրը, լաւ կը զգար, իրիկունը անկողինը կը ճաշէր, որովհետեւ կրկին քիչ մը ջերմութիւն ունէր, յետոյ նարկիլէ կը ծխէր:

Սակայն, Վէրֆէլի անկողնին վրայ կը դիզուէին նօթագրութիւնները հայերու դէմ գործուած վայրագութեանց:

Հարկ եղաւ որ քանի մը անգամ սուրիական սահմանը անցնինք: Ամէն անգամ, մեր կառքը կը քննուէր եւ մեր անցագրերը կը կընքուէին, իսկական թշնամական մթնոլորտի մը մէջ: Բայց Վէրֆէլ չէր կրնար իր մտածումը հեռացնել հայերու ողբերգութենէն: Ճամբորդութեան ընթացքին, արդէն վէպի մը ծրագիրը գծեց: Մեր բարեկամը, լիազօր նախարար՝ կոմս Քլօզէլ, Վէրֆէլի դիմումին վրայ, իրեն զրկեց Փարիզի պատերազմական նախարարութիւնը պահուած բոլոր ատենագրութիւնները թրքական վայրագութեանց մասին: Եւ 1932-ի եւ 1933-ի միջեւ, Վէրֆէլ պիտի զրէր վէպը՝ Մուսա Տաղի Քառասուն Օրերը:



Փորթ-Սալիսի
հայկական
զաղթավայրը, կամ՝
Սուէլտիոյ
զաղթականներուն
վրանաբաղարը:

1932, ԱՄԱՆ ԶԷՄԸԼՐԻՆԿ

Քաղաքական փոքր վէճ մը ունեցանք հերոսի եւ հերոսութեան մասին:

Ես, կը պաշտպանէի Սիկֆրիտի նման Վակնէրեան հերոսի գործունեայ տիպարը: Ֆրանց Վէրֆէլ բարկացաւ, որովհետեւ կը խորհէր թէ խօսքերէս ամէն մէկը իրեն եւ աշխարհը դիտելու իր ձեւին դէմ էր: Նեղուած էր որ հաւատարիմ մնացած եմ իմ կուռքերուս՝ նիցչէ եւ Վակնէր: Այն ատեն ի՞նչ կ'արժեն Պղուտար-

քոսի եւ Կիլկամէշի հերոսները։ Ֆրանց Վէրֆէլ սրտնեղ էր այս վերջին շրջաններուն, որովհետեւ սկսած գործ չունէր։ Քանի մը հին քերթուածներ կը վերամշակէր եւ ինք իրմէ դժգոհ էր։

Այս միջոցին, Զէմըրընկի մէկ առանձնութեան մէջ, դերս դիւրին չէր։ Վիեննայի մեր տունին պատճառաւ ծանր բեռան տակ էինք։ Նուազ եկամուտ ունէինք — չատ Մահլէր չէին նուագեր Գերմանիա — կը խորհէի որ մեր տունը պէտք է վարձու տայինք։ Բայց Ֆրանց Վէրֆէլ այդ առաջարկը որպէս մեղադրանք առաւ եւ միտքը տանջեց։ Յաջորդ առաւօտը, յանկարծ ըստ։ «Այս գիշեր, բան մը խորհեցայ... այո, միտքս չարչարուեցաւ։ Զէի ուզեր, բայց ինձմէ աւելի զօրաւոր էր»։ Կ'ուզէր հերոս մը նկարագրել, այնպէս ինչպէս կ'երեւակայէր։ Կը ծրագրէր նաեւ լոյս սփոել թուրք ազգայնականութեան վրայ եւ պատմել Հայերու դէմ գործուած վայրագութեանց պատմութիւնը։ Դամասկոս եղած ատեն, այդ խեղճ երեխաններուն տեսքը, այդ խեղճ էակներուն, որոնց ծնողքը ջարդուած էր, ցնցած էր Վէրֆէլը։ Այն ատեն արդէն, կ'ուզէր իրենց մասին խօսիլ։ Բայց, կայծը դեռ չէր ցայտած, եւ ահա կարծիքի մեր տարակարծութիւնը պատրուակ կը ծառայէր գաղափարի մը ծնունդին։ Այսպէս է որ Վէրֆէլ գրեց «Մուսա Տաղի Քառասուն Օրերը»։ Հոս կու տամ, 1933-ի գարնան առաջին հրատարակութեան ներածականը։-

«Այս գործը ծրագրուեցաւ 1929 Մարտին Դամասկոս նամբորդութեան մը ատեն։ Ողբալի տեսիլքը գաղթականներու երեխաններուն, սովահար եւ հաշմանդամ, որոնք կ'աշխատէին գորգի գործատան մը մէջ, զիս մղեց հողէն դուրս հանելու, ուր թաղուած կը մնայ որեւէ անցեալ դէպք, հայ ժողովուրդի անհասկնալի նակատագիրը։ Այս գիրքը գրուեցաւ 1932 Յուլիսի եւ 1933 Մարտի միջեւ։ Մինչ Նոյեմբերին դասախոսութեանց շարքի մը առթիւ, գերմանական զանազան բաղաքներու մէջ, հեղինակը առաջին գիրքին հինգերորդ գլուխը ընտրեց դասախոսութեան որպէս նիւթ, եւ ասիկա նիշդ այն ձեւին մէջ, ուր ան կը կարդացուի հոս։ Այս գլուխը հիմնուած է պատմական վկայութեանց վրայ խօսակցութեան մը էնվէր փաշայի եւ պատուելի Եղիաննէս Լեփսիուսի միջեւ։

Պրայնշթայն
Գարուն 1933, Ֆ.Վ.»

Վէրֆէլ այսպէս կ'ուզէ ինծի ցոյց տալ, «Ակամայ հերոսը», որ կարծիքս փոխել պիտի տայ։

Լաւ է Վէրֆէլի համար, որ չափուինք քաղաքական հարցերու շուրջ։

1933

Այսօր, Ֆրանց Վէրֆէլ վերջացուց մեծ գիրքը՝ «Մուսա Տաղի Քառասուն Օրերը»: Ամբողջ տունը ջերմեռանդ հետաքրքրութեմար մը կը սպասէր որ սենեակէն իջնէ: Տիտան գործ մըն էր հալածանք-ներու բախող հրեայի մը համար:

Մէկս թէ միւսը անպատմելի կերպով երջանիկ էինք:

1936, ՅՈՒՆՈՒԱՐ, ՆԻՒ ԵՈՐՔ

Մուսա Տաղի հրատարակութենէն ետք էր, որ Միացեալ Նա-հանգներ զացի Ֆրանց Վէրֆէլի հետ: Վէրֆէլ արտակարգ խանդա-վառութեամբ ընդունուեցաւ հայերուն կողմէ:

Հոյակապ ճաշեր տրուեցան, ճառերով եւ Վէրֆէլ ալ պարտա-ւորուեցաւ խօսք առնել: Բայց, ինչպէս միշտ նման պարագաներու մէջ, դժուարաւ կը խօսէր եւ շատ կարճ կը պատասխանէր:

Ծնունդին, մեզ տօնակատարութեան մը հրաւիրեցին գետնա-դամբաններուն մէջ - մթնոլորտը շատ հանդիսաւոր եւ խորհրդա-ւոր էր:

Քարոզ մը արտասանուեցաւ հայկական եկեղեցիի մը մէջ, որու ընթացքին հոգեւորականը ըսաւ.- «Ազգ մըն էինք, բայց Ֆրանց Վէրֆէլ մեզի հոգի մը տուաւ»:

Քարոզէն ետք, բոլոր հաւատացեալները տողանցեցին մեր առջեւ, մեզ ողջունելու համար: Ասիկա շարունակուեցաւ մինչեւ մեր մեկնումը:

1936, ՓԵՏՐՈՒԱՐ, ՓԱՐԻԶ

Նիւ Եորքէն վերադարձին Աննա Մահլէր (*) մեզ դիմաւորեց Փարիզ: Երբ կառախումքը կայարան մտաւ երիտասարդ հայերու-րազմութիւն մը երգել սկսաւ եւ Աննա կարծեց թէ մեծ անձնաւորու-թիւն մը կը ժամանէ: Ուզեցի իջնել քարափ ձեռքս քանի մը փոքր պայուսակներով: Մեզ բաժնեցին, Աննա ու զիս, երբ պիտի համ-րուրուէինք: Կը պոռային.- «Ո՞ւր է Ֆրանց Վէրֆէլ»: Ցատքեցին

(*) Տիկին Վէրֆէլի աղջիկը, զոր ունեցած է իր առաջին ամուսնոյն՝ Կիւսբաւ Մահլէրի հետ:

կառախումբին վրայ, յետոյ զիս ճանչնալով, պայուսակները խլեցին իմ եւ բեռնակիրին ձեռքերէն։ Մեծ դժուարութիւններ ունեցանք մեր գոյքերը իրարու քով բերելու։ Յաջորդող օրերուն, մեծ ճաշ մը տրուեցաւ Փարիզ Վէրֆէլի ի պատիւ, որու մասնակցեցաւ «Ժանն տ'Արք»-ի հրամանատարը, որ այնքան մեծ դեր կը խաղայ Մուսա Տաղի վերջաւորութեան։ Փոխ-ծովակալ էր։
Իսկապէս հոյակապ հանդիսութիւններ էին։

ԱԼՄԱ ՄԱՀԼԵՐ-ՎԷՐՖԵԼ



ՎԿԱՅՈՒԹԻՒՆ

ՍՈՒԷՅՏԻՈՅ ԱՊԱՏԱՄԲՈՒԹԻՒՆԸ

(Հատուած համանուն գրքէն)

ՎԵՐ. Տ. ԱՆԴՐԻԱՆՍԵԱՆ

Գըզըլճայի կողմը, հիւղակներուն խիստ մօտերէն թշնամիին յանկարծական երեւումը սարսափ ազդած էր հոն բնակողներուն, որոնք անմիջապէս Գուզճըզազ քաշուիլ սկսած էին, լուրջ յարձակում մը կարծելով թշնամիին անակնկալ երեւումը:

Վերջին ճակատամարտին մէջ մեր ունեցած փորձառութենէն սորվեցանք թէ շատ դժուար ու անապահով էր մեր ոյժերը երեք չորս տարբեր կեղրոններու վրայ կառավարել: Պէտք էր միայն մէկ կեղրոն ունենալ, ուրկէ կարելի ըլլար անմիջապէս պէտք եղած չափով ոյժ դրկել թշնամիին դէմ, յարձակումի մը պահուն: Այս կարգադրութեան ուրիշ մէկ առաւելութիւնն ալ ան պիտի ըլլար, որ վախկոտներն ու թուլամորթները դիւրաւ պիտի չկրնային փախչիլ զինուորական պարտականութենէ. եւ վերջապէս, թշնամիին ստիպած պիտի ըլլար աւելի նեղ սահմանի մէջ գործելու:

Օգոստոս 11-ին, Տամլաճըդի ժողովը նամակ մը դրկած էր Գուզճըզազի ժողովին, որով՝ մէկտեղ հաւաքուելու պէտքը շեշտելով՝ պատրաստակամութիւն կը յայտնէր գաղթել, եթէ յարմար նկատուէր. հակառակ պարագային կը խնդրէր որ մեր ժողովուրդը Տամլըճագ փոխադրուի:

Մենք խնդիրը լրջօրէն նկատողութեան առնելով որոշեցինք՝ որ իր ծովեզերեայ դիրքին համար՝ Տամլաճըդ ըլլայ կեղրոնը. թէեւ սա ուազմական տեսակէտով Գուզճըզազի առաւելութիւնը չունէր, բայց խելացի գործ չէր ծովեզերքը բաց թողուկ թշնամիին առջեւ:

Օր մը ետքը արդէն ժողովուրդին մեծամասնութիւնը Տամլաճը գոխաղրուած էր: Բայց եւ այնպէս բաւական շատ ընտանիքներ շարունակեցին Գուզճըզազ մնալ, ու Պիթիասցիներուն ալ մեծամասնութիւնը Գափլան-Տուզաղը հաստատուեցան, որ Գուզճըզազի ու Տամլաճը մէջտեղ կ'իյնայ: Բայց անոնց կռուողներն ալ Տամլաճը զօրանոցը կը դիմէին:

Հոն, տեղական ժողովներու միացումով կազմուեցաւ Ընդհանուր Վարչական Մարմին մը, որուն պարտականութիւնն էր պատերազմի մեքենականութիւնը ստեղծել, կազմակերպել ամէն բան, հսկել ու կառավարել: Գերազոյն իշխանութիւնը եւ պատասխանատուութիւնը անոր վրայ կը ծանրանար, ամէն բանի մէջ: Անո՛ր գործն էր ծրագիրներ մշակել եւ գործադրել տալ, կազմակերպութեանց մէջ պատիկ կամ մեծ փոփոխութիւններ մտցնել, եւ ի պահանջել հարկին՝ պատիժներ սահմանել:

Սոյն Մարմինին Ատենապետութիւնը վստահուեցաւ այս տողերը գրողին, իսկ Ատենապետութիւնը Միքայէլ Կէկէճեանի: Ժողովականներն էին Հեթում Ֆիլեան, Սահակ Անտէքեան, Հաճի Խաչեր Մարտիրոսեան, Յովնան Խսքէնտէրեան, Խսքէնտէր Քէլէմեան, Ճապրա Գագանձեան, Պօղոս Գապայեան, Յովհաննէս Գօպուրեան, Մովսէս Տէր Գալուստեան, Մելքոն Գույումճեան, Գրիգոր Թովմասեան, Եսայի Իպրահիմեան, Սիմոն Շէմմասեան եւ Թովմաս Աղայեան:

Վարչական Մարմինը՝ Զինուորական Վերահսկիչ (բուն գործածուած անունն էր «Սէվզիյաթ թէիսի» - «Առաքումի Տնօրէն») կարգեց Մովսէս Տէր Գալուստեանը, որ երկու օգնականներով՝ Մերոր Շէրպէթճեան եւ Տիգրան Գարաճեան - պատնէշներուն համար կանոնաւորապէս հերթապահներ պիտի նշանակէր, եւ պատերազմի ատեն օգնական զօրք պիտի զրկէր պէտք եղած վայրերը: Մովսէս Տէր Գալուստեան այդ հանգամանքով ինքն ալ կ'անդամակցէր Վարչական Մարմինին, որը իր միջոցաւ կը տեղեկանար կացութեան եւ կը տնօրինէր պէտք եղածը: Տէր Գալուստեան բացարձակապէս ենթակայ էր Վարչական Մարմինին. պատերազմի համար կարեւոր քայլեր Վարչական Մարմինի խորհրդակցութեամբ եւ որոշումով կը գործադրուէին. ամէն փոփոխութիւն, օրինակի համար տասնապետի մը փոփոխութիւնը՝ Վարչական Մարմինին որոշումով կը կատարուէր. դասալիքներու կամ յանցաւորներու՝ Վարչական Մարմինը ինքը պատիժներ կը սահմանէր:

Զինուորական կազմակերպութիւնները առաջուան պէր մնացին - բոլոր կռուողները նորէն բաժնուեցան տասնապետութեանց: Կռուելու ատակ եւ զէնք ունեցող միացեալ ոյժերը կը բաղկանային 43 տասնեակներէ, նոյն թուով տասնապետներով:

Այս հաշիւէն դուրս կը մնար չէթէյական կազմակերպութիւնը:

Ասիկա շատ կարեւոր յաւելում մըն էր, որ անցեալի փորձառութիւնը թելազրեց մեղ ստեղծել: Մեր զինուորական գործունէութեան շրջանակը - ամբողջ Մուսա լեռը - 70-80 քառակուսի մղոնի չափ տարածութիւն մը կ'ընդգրկէր, ինչ որ չափազանց շատ էր մեր պաշտպանութեան համար: Կարեւոր կէտերու վրայ մեր հերթապահները հազիւ երկու տասնեակներէ կը բաղկանային յաճախ, կրելով հազիւ մի քանի հատը մեր լաւագոյն զէնքերէն: Արդիւնքն այն էր՝ որ անոնք բնականաբար չէին կրնար խոշոր բանակներ զսպել, եւ արագ արագ կը նահանջէին: Մինչեւ որ կեղրոնի զօրանոցը լուր հասնէր եւ նոր ոյժերը երթային միանալու իրենց 2-3 ժամ կ'անցնէր, որ այդ միջոցին թշնամին շատ տեղ շահած կ'ըլլար:

Գոնէ չափով մը այս անպատեհութեան առաջքը առնելու համար կազմուեցան, ամէնէն քաջերէն՝ 33 հոգիէ բաղկացած երեք չէթէյական խումբեր, երեք խմբապետներու հրամանին տակ: Ասոնց կեղրոնատեղին պիտի ըլլար թաթարալան, լերան կեղրոնը, ուր կը միանային գլխաւոր ճակատներէ եկող ճամբաները, սակայն անյարմար էր ընդհանուր կեղրոն լլալու, քանի որ անպաշտպանելի կը նկատուէր, եւ ջուրերու ակերէն շատ հեռի էր: Զէթէները այդ տեղէն անմիջապէս օգնութեան պիտի փութային մեր պահակ զինուորներուն, ուր որ տեղի ունենար թշնամւոյն յարձակումը: Եթէ յարձակումը մէկ քանի կէտերէ սկսէր, անոնք ալ մի քանի խումբերու պիտի բաժնուէին: Առաջին յարձակման լուրը երբ հասնէր՝ վիճակով որոշուած մէկ խումբը պիտի մեկնէր: Միւսները կէս ժամ պիտի սպասէին, որ այդ միջոցին եթէ երկրորդ ճակատէ մը յարձակման լուր հասնէր՝ նորէն վիճակով որոշուած՝ երկրորդ խումբը պիտի փութար հոն օգնութեան, երրորդը կէս ժամ եւս սպասելով նոր հաւանականութեան մը: Իսկ յիշեալ սպասումներէ ետքը՝ երբ հասկցուէր որ յարձակումը միայն մէկ ճակատէ է՝ առաջին կէս ժամէն ետքը երկրորդ խումբը եւ յետոյ երրորդը պիտի փութային նոյն ճակատը:

Զէթէները կը զրաւէին մեր լաւագոյն ճակատը:

Զէթէյական կազմակերպութեան երեք խմբապետներն էին, 1. Եսայի Եաղուպեան, 2. Պետրոս Տըմլագեան եւ 3. Պետրոս Տուտագլեան: Իսկ չէթէներն էին 4. Առաքել Պըլզէլեան, 5. Գէորգ Գըլըճեան, 6. Մանուկ Գըլըճեան, 7. Մարկոս Մնապեան, 8. Մարգիս Ատաճեան, 9. Գրիգոր Խօսիկեան, 10. Խաչեր Տէր Մովսէսեան, 11. Մարտիրոս Հէպէշեան, 12. Մարտրիրոս Ճանսըգեան, 13. Միհրան Աղամեան, 14. Միհրան Գաղանճեան, 15. Մովսէս Եարամազեան, 16. Պետրոս Աբրահամեան, 17. Պետրոս Գալուստեան, 18. Պետրոս Աղամեան, 19. Սեղրակ Պուրսալեան, 20. Սերոբ Կէպէշեան, 21. Տիգրան Իպրահինեան, 22. Յակոբ Պօյաճեան, 23.

Յարութիւն Խօսիկեան, 24. Փանոս Սըգաեան, 25. Կարապետ Սըգա-
եան, 26. Եսայի Սըգայեան, 27. Թովմաս Այնթապլեան, 28. Յակոբ
Փէնչնեան, 29. Թովմաս Գէրնչչեան, 30. Պետրոս Սըգայեան, 31.
Իսքչնատէր Շըրշեան, 32. Յովհաննէս Աբրահամեան, 33. Սերոբ
Գապայեան։ Պէտք է յիշել որ մինչեւ վերջը անփոփոխ չմնաց այս
կազմակերպութիւնը։

Կազմակերպուեցան «Թէլէֆօնի Տղաքը» - տասը տասներկու
տարեկան տղաք, որոնց պարտականութիւն տրուեցաւ խրամնե-
րէն թշնամի յարձակումներուն լուրը հասցնել մեր կեղրոնը։
Խրաքանչիւր տասը վայրկեաննոց տեղ խումբ մը կը սպասէր
անոնցմէ։ Առաջին խումբը իր յաջորդին կը յանձնէր գրաւոր
լուրը եւ իր տեղը կը վերադառնար, եւ այսպէս յաջորդաբար,
մինչեւ մեր կեղրոնը։

Կիները, առանց կազմակերպութեան մէջ մտնելու՝ կը ծառա-
յէին ջուր եւ պաշար հասցնելով խրամները։ Ասիկա յաւելում մըն
էր իրենց սովորական առտնին պարտականութիւններուն, որոնք
ներկայ արտասովոր պարագաներու բերումով՝ կրկնապատկուած
էին արդէն։ Տունը ջուր բերել իրենց պարտականութիւնը եղած
էր միշտ։ Եւ հիմա ջուրերու ակերը խիստ հեռու էին բնակարան-
ներէն։ Երբեմն տեղեր մէկ ու կէս ժամէն ոչ պակաս ժամանակ
պէտք էր ակէն ջուր առնելու եւ վերադառնալու համար։ Եւ երբ
այդքան յամենալէ ետքը, աղբիւրէն վերադարձին՝ ջուրով լեցուն
կուժերը կամ փէթրօլի թիթեղները ծանրապէս կը ճնշէին ուսեր-
նուն վրայ՝ սա մտահոգութիւնն ալ աւելի ծանր կը ճնշէր իրենց
սրտերուն վրայ, թէ արդեօք ինչեր պատահած են իրենց բացակա-
յութեան։



ՈՒՐՖԱՅԻ ԴԻՒՑԱԶՆԱՄԱՐՏԸ

Միջագետքի հիւսիսը գտնուող պատմական քաղաք մըն էր Եղեսիան կամ Ուրֆան, որ շրջապատուած էր հազարէն աւելի հայկական գիւղերով եւ ունէր մօտ 30.000 հայ ազգաբնակչութիւն, նոյնքան եւ թուրքեր։ Կային նաեւ քիւրտեր, արաբներ եւ ասորիներ։

Ուռհա, Եղեսիա կամ Ուրֆա նշանաւոր է Մերձաւոր Արեւելքի քաղաքակրթական թէ քաղաքական պատմութեան մէջ, խուրի միտանիներէն սկսեալ։ Սելեւկեան թագաւորութեան անկումէն յետոյ Մրջան մը կոչուած է Օսրոյէն, իսկ Ք. Ա. 300-ական թուականներուն՝ Մեծն Աղեքսանդր Մակեդոնացիի գրաւումէն ետք որոշ ժամանակաշրջան մը ստացած է Եղեսիա կոչումը։

Հայերը Ուրֆա հաստատուած էին Ք. Ա. 80-ական թուականներէն սկսեալ, իսկ Քրիստոսէ ետք 200-ական թուականին, երբ



Ուրֆայի մեծ քերդը

Արգար թ. թագաւորը քրիստոնէութիւնը պետական կրօնք կը հոչակէ, արդէն իսկ քրիստոնէացած բազմաթիւ հայեր Ուրֆայի շրջաններէն կու գան այնտեղ հաստատուելու:

Շրջան մը Խաչակիրներու դքսութեան կեղրոն դառնալէ ետք, օսմանեան տիրապետութեան կ'ենթարկուի 1637-էն սկսեալ եւ մինչեւ 1850-ական թուականները համեմատաբար խաղաղ եւ տանելի կեանք մը կ'ունենայ Ուրֆայի հայութիւնը: Այս խաղաղութեան շնորհիւ Սասունէն, Վանէն, Մալաթիայէն եւ այլ շրջաններէն հայեր եկած եւ իրենց բնակութիւնը հաստատած են Ուրֆա:

ՈՒՐՖԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՊԲԵՐԸ

1895-96 թուականներու Համիտեան կոտորածներէն անմասն չմնաց եւ Ուրֆայի հայութիւնը, բայց Ուրֆայի հայը կը մերժէ բացայայտ ջարդը եւ մէկ ամիս շարունակ կը դիմադրէ թրքական հորդաներու յարձակումներուն:

1895-ին, Ուրֆայի մէջ, հակառակ եղած ինքնապաշտպանութեան՝ երկու հանգրուանով կոտորածներ տեղի ունեցան, Հոկտեմբեր 28-29-ին եւ Դեկտեմբեր 28-29-ին:

Դժբախտութիւնը այն էր, որ Ուրֆայի թուրքերը միշտ եղած են հայատեաց եւ մոլեռանդ:

Այս մեծ կոտորածներուն եւ Ուրֆայի հայութեան տուած մարդկային կորուստի մասին գաղափար կազմելու համար պէտք է կարդալ Միս Շաթրզի ականատեսի վկայութիւնը՝ լոյս տեսած 1896-ին, որ կը կոչուի “The Armenian Massacres and Turkish Tyranny”:

1895-96-ի համիտեան կոտորածները պատճառ դարձան, որ կարեւոր թիւով հայեր, գաւառներէն, լքեն իրենց ծննդավայրի օճախները եւ հաստատուին կ. Պոլիս կամ արտասահման, բայց Ուրֆացին մնաց՝ կառչած իր հողին եւ հազիւ դուրս եկած կոտորածներէն, դարմանեց իր վէրքերը, վերակերտեց իր ազգային կեանքն ու գօրացաւ տնտեսապէս:

1908-ին Օսմանեան Սահմանադրութիւնը բացառիկ պատեհութիւն մը եղաւ Ուրֆայի հայութեան համար, որ ինքզինք կազմակերպէ ազգային, կրթական եւ քաղաքական մարզերուն մէջ:

1895-ին կատարուած անհատական դիմադրութիւնը պատճառ եղաւ որ արդէն իսկ գոյութիւն ունեցող Հնչակեաններն ու Դաշնակցութիւնը 1908-էն ետք ազգային եւ երիտասարդական կեանքէն ներս աւելի լուրջ պատասխանատուութիւններ ստանձնեն:

1906-էն ետք, Այնթապի ամերիկեան գոլէճը աւարտած եւ վերդարձած Ուրֆացի երիտասարդներ կը կազմեն Հ.Յ. Դաշնակցութեան եւ առհասարակ յեղափոխական գործունէութեան կորիզը:

1908-1915-ին Հ.Յ. Դաշնակցութիւնը իր դրօշին տակ կ'առնէ հարիւրաւոր երիտասարդներ, որոնք կը դաստիարակուին ազգային եւ ազատագրական ոգիով:

Հակառակ տիրող խաղաղ պայմաններուն, Ուրֆայի հայ երիտասարդութիւնը, միշտ յիշելով 1895-ի «Առաջին Դեպքը», կը մարզուէր գաղափարականօրէն թէ զինուորական գետնի վրայ:


Կազմուած էր երեք հոգինոց գաղտնի մարմին մը, որուն մաս կը կազմէին Մկրտիչ Եօթնեղբայրեան, Կիրակոս Դերձակեան եւ Կարապետ Գարտաշեան, որոնք ստանձնած էին ինքնապաշտպանութեան նախապատրաստական աշխատանքները:

Անխտիր, շարքերուն մաս կազմող ամէն հայ երիտասարդ պարտաւոր էր հետեւիլ զինագարժութեան եւ ունենալ իր սեփական զէնքը: Կը կազմուին թուոցիկ խումբեր, հայդուկային այլ ենթամարմիններ:

Բացարձակ գաղտնապահութեամբ այս աշխատանքները կը տարուէին, որովհետեւ զինուորական բացառիկ տաղանդով օժտուած եւ այնքան սուր քաղաքագէտի հոտառութիւն ունեցող Մկրտիչ Եօթնեղբայրեան եւ ընկերները կը զգային իթթիհատականներուն կողմէ ծրագրուած դաւը:

Հ.Յ. Դաշնակցութեան կազմակերպչական գործին հետ, Հնչակեան կուսակցութիւնը եւս կը լծուի մարտական դաստիարակութեան: Եւ երկու կուսակցութիւններուն զիսաւոր առաքելութիւնը կ'ըլլայ կազմակերպել հայ երիտասարդութեան շարքերը եւ քաղաքական արթնութեան մղել ժողովադաշտին զանգուածները:

Այս բոլորով հանդերձ, հայութեան ընդհանուր ճակատագիրը վարող զեկավարութիւնը համոզուած էր, որ ընդհանուր Առաջին Աշխարհամարտին մասնակցելով՝ Եւ պարտութեան ենթարկուելով՝ Օսմանեան թուրքիան պիտի յարգէր իր խոստումը, հայերուն շնորհելով նուազագոյնը, թրքական հովանիին տակ ինքնափարութիւն:



Մկրտիչ Եօթնեղբայրեան

Հայութեան բարեացակամ եւ համակրական այս վերաբերմունքէն օգտուելով թուրք պաշտօնատարները Ուրֆայի մէջ եւս ի գործ կը դնեն ընդհանուր հայահալած, կեղեքիչ քաղաքականութիւնը:

Ուրֆայի մէջ կը սկսին մեծագումար տուրքեր հաւաքել վաճառատուներէն, ապա՝ միշտ յանուն օսմանական բանակին կը հաւաքեն ձիեր, կառքեր, ապա՝ խանութներու մէջ գտնուող ապրանքները կը կողոպտեն, մինչեւ իսկ կը խուզարկեն տուները: Այս բոլոր դառնութիւնները լուելեայն կ'ըմպեն Ուրֆացիները. կը գուշակէին, որ օրերը վարդագոյն չէին, բայց ոչ ոքի մտքէն կ'անցնէր ընդհանուր ցեղասպանութեան հրէշային ծրագիր մը:

1915-ի գարնան, Ուրֆայի մէջ տագնապը սկսաւ Պիթլիսէն ստացուած երկու հայ անմեղ երիտասարդներու ձերբակալման հրամանագրով: Անոնցմէ մէկը Ամերիկա կը գտնուէր, իսկ միւսը, առանց ընդդիմութեան՝ քաղաքավարութեամբ ազգային իշխանութեան դիմող ոստիկանութեան կը յանձնուի:

Պարզապէս անընդունելի էր այս անմեղ տղուն ձերբակալութիւնը, եւ հարիւրաւոր երիտասարդներ ողջերթի կ'երթան անոր: Նոյն օրերուն, Կ. Պոլսէն կը լսուէր Ապրիլ 24-ի մտաւորականութեան ձերբակալութեան եւ աքսորի լուրը եւ բռնկած էր հայ աշխարհը: Գաւառները կ'ենթարկուէին աննկարագրելի հալածանքներու: Ուրֆա կը հասնէին քաջամարտիկ զէյթունցիներու գաղթականութեան առաջին կարաւանները, խեղճ, անօթի, կողոպտուած եւ մերկ: Տանիմարքացի Միս քարէն Եփիկ զանոնք կը նկարագրէ հետեւեալ տողերով.- «Օր մըն ալ տարագիրներու կարաւաններ սկսան Ուրֆա հասնիլ: Թուրքերը «մուհանիր» կը կոչէին անոնց: Զէյթունցիներ էին: Մեր այն հարցումին թէ ինչո՞ւ լքած էք ձեր լեռները, անոնք պատախանեցին. «Առանց պատճառի մեզ քշեցին մեր տուներէն»: Խարուած էին հերոս Զէյթունցիները: Քանդուած էր Ուրֆայի հայութեան տրամադրութիւնը: Երիտասարդութիւնը վրդոված էր, ինչո՞ւ Զէյթունը, արդեօք կարգը պիտի չգա՞ր Ուրֆային:

Եւ իսկապէս իրաւունք ունէր երիտասարդութիւնը: Արդար էր եւ միսիոնարուհի Քարէն Եփիէն, որ իր խօսքը կ'եզրակացնէր ըսելով. «Եթէ հայ ժողովուրդը ամբողջութեամբ միանար ու միասնաբար ապստամբէր, գուցէ յաջողէր Թուրքիան ներսէն պայթեցընել»:

Մայիսէն-Յուլիս Ուրֆան դարձաւ հայ գաղթական կարաւաններու կեղրոն մը: Ուրֆացին իր կարելի բոլոր միջոցներով օգնութեան կը հասնէր իր կարեկից հայրենակիցներուն:

Բայց, շուտով կարգը կը հասնի Ուրֆային:

Եկակավար տարրերու ձերբակալութիւնները կը սկսին: Կը խուզարկուին տուները եւ կը բռնագրաւուին կուսակցական գրու-

թիւններ, հակաթուրք շրջաբերականներ եւ անուանացանկեր: Պատուելի ձունազեանին կ'առաջարկուի այդ անուանացանկը թարգմանել: Հայրենասէր պատուելին այնտեղ տեսնելով Ուրփայի բոլոր երեւելի կուսակցականներուն անունները, կը յաջողի անոր թարգմանութիւնը երկրորդ օրուայ յետածել տալ եւ կաշառքով մը կարելի կ'ըլլայ այդ տետրակը ձեռք ձգել եւ այրել:

ՀԱՅՈՒԹԵԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Զերբակալութիւններու օրերուն, Ուրփա կու գան Ալի Հայտարը եւ երկու յայտնի ջարդարարներէն՝ Խալիլն ու Ահմէտը:

Կացութիւնը վտանգաւոր էր: Թեմին առաջնորդ Արտաւազդ վարդապետը ազգային ժողովի մը կը հրաւիրէ ազգային վարչութեան անդամները եւ անոնց կը պարզէ ձերբակալուած հայերը ազատ արձակելու իր կատարած դիմումին մերժումը:

Ժողովը անել կացութեան մը մատնուած էր: Մեծ մասը հպատակելու եւ կուսակալը կաշառելու առաջարկին համաձայն էր: Այդ միջոցին ժողովասրահ կը մտնէ աննման հերոս՝ առիւծասիրտն Մկրտիչ Եօթնեղբայրեան, որ փախստական էր մինչ այդ: Մկրտիչ ժողովականներուն համակերպելու որոշումը իմանալով կրակ կը ժայթքէ եւ կը հեռանայ յայտարարելով, որ ինք պիտի շարունակէ պահուած մնալ, մինչ «դուք բոլորդ ալ, անխուսափելիօրէն, պիտի երթաք մորթուելու՝ հակառակ ձեր պատրաստած կաշառքներուն»:

Եւ, զարմանալիօրէն, թուրքին հետ տարիներու շփում հաստատած չափահաս եւ տարեց զեկավարներէն աւելի թուրքի հրէշային քաղաքականութիւնը հասկցած էին երիտասարդները, որոնք, հակառակ երեւելիներուն «խոհեմ» քաղաքականութեան, գիշերը ցերեկին խառնելով եւ ամէն օր իրենց կեանքը վտանգելով մեծ քանակութեամբ ռազմամթերք կը բերէին Ուրփա եւ կը պահէին ապահով վայրերու մէջ:

Բայց 1915, Յունիս 8-ին, տեղի կ'ունենայ 16 նոր կուսակցական զեկավարներու ձերբակալութիւնը: Ասոնք երկու օր ետք կ'աքսորուին դէպի Ռաքքա: Ճամբան, պետեվիի հագուստով ծպտուած՝ Մկրտիչ Եօթնեղբայրեան կը յաջողի անոնց մօտենալ եւ զանոնք գրկելու առաջարկ ներկայացնել, բայց անոնք կը մերժեն Մկրտիչի առաջարկը եւ միամտաբար կ'երթան ջարդուելու Ռաքքայէն մէկ ժամ հեռու գտնուող ձութան գիւղը:

ԱՌԱՋԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ


Մկրտիչ Եօթնեղբայրեան իր հայդուկային զինեալ խումբով թաքնուած, կը սպասէր ճակատագրական օրուան՝ ապստամբութեան դրօշը պարզելու: Բայց զինք եւ իր շարժումը պատրուակելով՝ ոստիկանութիւնը խուզարկութիւններ կը կատարէր: Առաջնորդարանի թելադրութեամբ եւ հայկական թաղերէն՝ ոստիկանութիւնը հեռու պահելու նախանձախնդրութեամբ, Մկրտիչ Եօթնեղբայրեան իր 30 ընկերներով կը մեկնի քաղաքէն եւ կ'ապաստանի Կարմուճ հայկական գիւղին մօտ Ս. Վանէսի լեռը: Այստեղ, իր շարժումն ու հմայքը կը մղէ մեծ թիւով երիտասարդներ իրեն միանալու:

Բայց, Յուլիս 6-ին ոստիկանութիւնը գտնելով անոնց թաքրստոցը, կը պաշարէ զայն: Մկրտիչ եւ Յարութիւն Ռասթկէլէնեան կը յաջողին ճեղքել թրքական պաշարման շղթան եւ կը վերադառնան քաղաք:

Արդէն մնացեալ զեկավարները
եւս ճերբակալուած էին եւ
առաջնորդ Արտաւազդ վարդապետին ճիգերը՝ զանոնք ազատելու ի զուր կ'անցնին:

Յուլիս 10-ին կառավարութիւնը իրմէ կը պահանջէ՝ 48 ժամէն հաւաքել եւ յանձնել հայկական թաղերու բոլոր զէնքերը: Բարերախտաբար այդ օրերուն Ռւրֆա կը գտնուէր թնդանօթաձիգ սպայ՝ Միհրան Հերարդեան, որ Պոլսէն իր ընտանիքին այցելութեան եկած էր: Ան կը ներկայանայ Առաջնորդին յիշեցնելու 1895-ի կոտորածները, կը յայտնէ թէ մէկ զէնք իսկ պէտք չէ յանձնել: Հակառակ սակայն Առաջնորդ Հայր Սուրբին ճիգերուն, կարգ մը հին զէնքեր հաւաքելով՝ յանձնելու իշխանութեանց, Յուլիս 26-ին ինք եւս կը կանչուի կառավարչատուն եւ կը բանտարկուի:

Նոյն երեկոյեան իսկ, բոլոր բանտարկեալները ճամբայ կը հանուին դէպի Տիգրանակերտ եւ ճանապարհին՝ Շեյթան Տէրէսի կոչուած վայրը կը կոտորուին: Անոնց մէջ կային ուսուցիչներ, ազգային վարչութեան անդամներ, կուսակցական-քաղաքական



Յարութիւն Ռասթկէլէնեան

գործիչներ, վաճառականներ, առեւտրականներ եւ այլ ազգային դէմքեր:

Ուրֆայի հայութիւնը աննկարագրելի սուգի մէջ է: Բոլորին աչքերուն արցունք՝ կը սպասեն իրենց դառն ճակատագրին:

Բայց պարտուղական այդ ոգին ըմբոստութեան եւ ինքնապաշտպանութեան ընդհանուր արթնութեան կը վերածուի, երկու դէպքերու պատճառաւ: Առաջինը Գուտէմէ եւ Գարաքէօփրիւ կոչուած վայրերու մէջ կատարուած 1500 հայ զինուորներուն կոտորածն էր, իսկ երկորդ գէպքը՝ Ռասթկէլէնեաններու տան մէջ պատահած բախումը:

Արդարեւ Օգոստոս 4-ին, չէթէներն ու թուրք զինուորները անակնկալօրէն կը պաշարեն Գուտէմէ եւ Գարաքէօփրիւ գտնուող անզէն հայ զինուորները եւ զանոնք կը բնաջնջեն: Մի քանի հոգի հրաշքով փրկուած ողբերգութեան լուրը քաղաք կը հասցնեն: Նոյն օրերուն, Մկրտիչ Եօթնեղբայրեան եւ իր ընկերները Ռասթկէլէնեաններու տունը ապաստանած ըլլալով, թուրքերը կու գան եւ ամբողջ թաղը կը պաշարեն:

Բրեբախտաբար, հնարամիտ Մկրտիչ կը յաջողի կտրել պաշարման շղթան եւ ապաստանիլ Յովհաննէս Սիմեանին տունը:

Օրհասական ժամը հնչած էր: Անիմաստ պիտի ըլլար կարդ մը ազգայիններու այն առաջարկը, որ տեղահանութեան հրահանգէն ետք միայն պէտք է ապստամբիլ, որովհետեւ այս բոլոր հահալածանքներն ու մասնակի կոտորածները ծրագրուած էին, ջլատելու հայութեան կորովը:

Եւ Սեպտեմբեր 29, 1915-ին, շաբաթներու մեղուածան պատրաստութենէ ետք, հայութիւնը պատրաստ էր ամէն օր կատարուելիք յարձակումին: Արդարեւ թուրք ոստիկանութիւնը պաշարած էր Տարաքնեաններու տունը, երբ յանկարծ կը լսուին զանգակներու զօղանջը եւ անոր կը յաջորդէ հրացանաձգութեան համանուագը:

Թրքական իշխանութիւնները անակնկալի կու գան: Ամբողջ հայութիւնը, կիներով, տղամարդերով, տարեցներով թէ մանուկներով իր մասնակցութիւնը կը բերէ այս սրբազան ինքնապաշտպանութեան:

Արդէն կազմակերպուած են դիրքերը: Հերոսամարտի զինուորական հրամանատարն է Մկրտիչ Եօթնեղբայրեան, իսկ իր անմիջական օգնականը՝ Յարութիւն Ռասթկէլէնեան:

Հայկական թաղերը թափանցած ոստիկանները զինաթափ կ'ըլլան, կամ կը գնդակահարուին:

Քաղաքի Մութասարը Ալի Հայտար միջնորդներ կ'ուղարկէ, սակայն յեղափոխական խորհուրդին պատասխանը կ'ըլլայ մերժողական:

Կը պատրաստուի ուազմական նոր ծրագիր։ Ամէն կողմ կ'ամ-
րանան դիրքեր, բայց հայ-թուրք միացեալ փողոցը, ազատ կը
ձգուի, որպէսզի թուրք խուժանը թափանցէ հայկական թաղերը։

ԱՌԱՋԻՆ ՑԱՐՉԱԿՈՒՄԸ

Թուրքերը կը կատարեն իրենց առաջին յարձակումը Սեպտեմ-
բեր 30-ի արշալոյսին եւ ազատ՝ կը խուժեն հայկական թաղերը։
Փոս Բաղնենց, Սասմայ դրան եւ Մասմանայի դիրքերու տղաքը,
վստահ ըլլալով որ հայը կոտորելու եկած եւ սուրերով, եաթա-
ղաններով ու հրացաններով զինուած թուրք ամբոխը արդէն լեց-
ուած էր վերոյիշեալ թաղերը, Մկրտիչին տուած ազդանշանին
վրայ՝ համազարկի տակ կ'առնեն թշնամին, որ 450 դիակ թողնե-
լով կը հեռանայ հայկական թաղերէն։

Այս անակնկալ յարձակման դիմաց՝ հայոց հերոսական ան-
հաւատալի դիմադրութիւնը կը ցնցէ թուրքը։

Յուզիչ էր յաղթանակը։ Անկարագրելի խանդավառութիւն
մը կ'ալեկոծէր հայութեան հոգիները։

Կը լոեն հրացանները։

Մկրտիչ եւ Յարութիւն դիրքէ դիրք կը շրջին, կը խրախուսեն
մարտիկները։ Բայց այս յաղթանակին ութը զոհ տուած, Ուրֆացի
հայը, ոգեւորուած, իր կիներով եւ աղջիկներով կը դիմէ զինուո-
րական խորհուրդին, զէնք եւ ոռւմք կը պահանջէ, դիրք կ'ուզէ եւ
կոռւելու փափաք կը յայտնէ։ Այս ուժերը կարեւոր ներդրումներ
պիտի ըլլային, քանի որ թուրքը արդէն զինուորագրութեան պատը-
ռուակով 1500 հետեւորդներ եւ բազմաթիւ ուրիշներ ջարդած էր,
հետեւաբար կոռող ուժերու կարիք կար։ Հերոսամարտին կը մաս-
նակցէին զինուորական փախստականներ, տարեցներ եւ կիներ,
որոնցմով դիւցազնատիպ Եօթնեղբայրեան՝ հայոց պատմութեան
փառաւորագոյն էջերէն մէկը պիտի արձանագրէր։

ԵՐԿՐՈՐԴ ՑԱՐՉԱԿՈՒՄԸ

Թուրքերը կ'անցնին բուռն հրացանաձգութեան, որուն առջեւ
անտարբեր կը մնան հայերը, բայց այս անգամ թրքական գօրքե-
րու հետ, թուրք խուժանը կը կրկնէ իր ներխուժումը։ Մութէն
օգտուելով անոնք գրաւած էին կաթողիկէ եկեղեցին, բայց Մկրտիչ

Եօթնեղբայրեան անմիջապէս նոր ռազմավարութիւն մը կը մշակէ: Յարութիւն Ռասմէլէնեանը կը նշանակէ կեղրոնի դիրքի պատասխանատու, Գէորգ Ալահայտոյեանը թիմրին թաղը կը պաշտպանէ իր զինեալներով եւ Եօթնեղբայրեան՝ Շաքոյեանին դիրքը:

Ամէն ինչ ծրագրուած, հայ զինեալները կը յարձակին թուրքերու վրայ, երկու դիրքերէ: Թակարդի մէջ ինկած էին թուրք զօրքն ու խուժաննը: Փախուստի դիմելու համար իրենց դիմացը ունէին Մկրտիչը անձամբ: Երկրորդ յարձակում եւ երկու անդամ կը կոտորուին թուրքերը, որոնք հարիւրաւոր դիմակներ տալով ամօթահար փախուստ կու տան:

Իրենց տեղական ուժերով Ուրֆայի հերոսական այս խիզախումը զսպելու անկարող՝ թուրք իշխանութիւննը օգնութեան կը



Գէորգ Ալահայտոյեան

կանչէ Հալէպէն Ֆախրի փաշան, իր 6000-նոց բանակով եւ թնդանօթներով: Այս զօրաբանակին կը միանան Սրուճի Սուլէյման բէկը՝ իր 600 հրոսակներով եւ շրջակայքի մոլեռանդ ցեղախումբերը:

Թնդանօթները կը սկսին գոռալ Հոկտեմբեր 3-ին, որուն կը յաջորդէ խուժանի զանգուածային գրոհը՝ Հայր Արքահամի լճակի կողմէն: Յարութիւն Ռասմէլէնեանին կը վստահուի այդ պաշը-պօզուքներուն դիմազրելու պատասխանատուութիւննը: Եւ կը կըրկնուի դիւցազուններու հրաշքը: Հայ մարտիկներու առիւծասիրտ հակայարձակումին հարիւրաւոր զոհեր տալով, ամօթալի փախուստի կը դիմեն մնացեալ ներխուժողները:

Ցնծութեան մէջ է Ուրֆայի հայութիւնը: Մկրտիչ յուզուած եւ հպարտ կը շնորհաւորէ հայ տղաքը, մասնաւորաբար այդ կոփերուն մասնակցած օրիորդներ՝ Մարիամ Զիլինկիրեանը ու Խաթուն Քէթէնճեանը:

Հերոսամարտը, կազմակերպուած հակակշորի տակ է:

Զինուորական մարմինը, ընդհանուր պատասխանատուութեամբ Մկրտիչ Եօթնեղբայրեանի եւ Յարութիւն Ռասմէլէնեանի՝ իր մէջ կ'առնէ նաեւ Յարութիւն Սիմեանը, Խորէն Քիւփէլեանը, Լեւոն Եղբէրլէրեանը, Ցովհաննէս Իմիրզեանը եւ Արմենակ Աթթարեանը:

Աշխոյժ աշխատանքի կը լծուէին նաեւ ենթայանձնախումբեր...-

պարենաւորման, առողջապահական, թռուցիկ:

Թաղամասերը կը բաժնուին վեց շրջաններու, իւրաքանչիւրը՝ իր խմբապետով եւ փոխ խմբապետով։ Երկու անկախ խումբեր՝ կը սահմանուին օգնութեան հասնելու կարիք զգացող դիրքերու եւ կը մնան զինուորական կեղրոնատեղին Մկրտիչ Եօթնեղբայրեանի հետ։

Մկրտիչ, իմանալով Ֆախրի Փաշայի բերած թնդանօթներուն մասին, կը մտածէ անոնց Ուրֆա մուտքէն առաջ յարձակիլ անոնց վրայ։ Եւ, ան կ'ուզէ այս ծրագիրը անձամբ վարել, բայց ընկերուներուն արգելքին վրայ գործը կը յանձնուի իր փոքր եղբօր Սարգիս Եօթնեղբայրեանին՝ (որ միականի ըլլալով կը կոչուէր քէօր Սագօ), օգնականներ ունենալով Գէորգ Ալահայտոյեան եւ ուրիշներ։

Եօթը քիւրտեր կը բարձրանան գերեզմանատուն, միանալու համար Ֆախրի փաշային զօրքը դիմաւորելու եկած ամբոխին։ Անոնք ծագուած Ուրֆացի հայ զինեալներն էին, որոնք կը դիտեն ահաւոր թնդանօթները եւ իրարու նայուածքներ փոխանակելէ ետք գնդացիրային կրակի տակ կ'առնեն թնդանօթները, կը սպաննեն ձիաւոր հարիւրապետը, կը շտապեն քանդել թնդանօթներէն մէկը եւ ստեղծուած խուճապին մէջ կը յաջողին փախչիլ դէպի հայոց թաղերը։

ՖԱԽՐԻ ՓԱՇԱՆ՝ ԵՕԹՆԵՂԲԱՅՐԵԱՆԻՆ

Թնդանօթներով հայոց թաղերը պաշարելէ ետք, Ֆախրի փաշանամակ կը գրէ Մկրտիչ Եօթնեղբայրեանին, առաջարկելով յանձնուիլ. կը գովէ իր եւ ընկերներուն քաջութիւնը, իր բանակին մէջ կարեւոր պաշտօն կը խոստանայ եւ 24 ժամ պայման կը դնէ, այլապէս քարուքանդ ընելու հայկական թաղերը։

Զինուորական խորհուրդը լսելէ ետք այս խարեպատիր նամակը՝ Մկրտիչի բերնով կը գրէ որ Ուրֆայի հայութիւնը պիտի կոռուի մինչեւ վերջին մարդը։ Եւ կ'առաջարկէ ժամ մը ետք Ֆախրիին հետ անձամբ հանդիպիլ։ Ֆախրին, ի զարմանս Մկրտիչին կը ներկայանայ ժամադրութեան։ Իրեն ուղղուած ամոքիչ եւ շողոքորթ խօսքերուն, Մկրտիչ կու տայ հետեւեալ պատասխանը։ «Պատմութիւնը ձեզի պիտի չներէ այսքան ոնիր, ու ի վերջոյ պիտի կործանի ձեր պետութիւնը՝ արեան հեղեղներու մէջ»։

Պատերազմ, միջամտութիւն, Եւրոպացի բանագնացներու միջնորդութեամբ հաշտութեան փորձեր, բոլորն ալ ի զուր կ'անցնին։ Կը վերսկսին գոռալ թնդանօթները։ Կը քանդուին հայոց դիր-

քերը։ Անմիջապէս նոր դիրքեր կը նշանակուին։ Ֆախրի փաշայի թնդանօթներուն՝ հայերը կը պատասխանեն ձեռնառումբերով։ Հոկտեմբեր 8-ը երեկոյ կը գառնայ, առանց արդիւնքի։

Մկրտիչ կը ծրագրէ գիշերուայ մութէն օգտուելով յարձակիլ թուրք զօրքին վրայ։ Ճարպիկութեամբ թրքական «փարոլան» իմանալով, Մկրտիչ խումբով մը կը մտնէ թրքական բանակ եւ ռումբերով, ատրճանակներով, դաշոյններով գործուած յարձակումով ահ ու սարսափի կը մատնէ թուրք զինուորները որոնցմէ 200 հոգի դիտապաստ գետին կը փոռուին։

ԿԸ ՎԻՐԱՀՈՒՐՈՒԻԻ ՌԻՐՖԱՑԻ ԱՌԻՒԾԸ

Թղթուրի բլուրը, որ կը տիրապետէր հայկական թաղերուն, չարագուշակ կերպով կը գրաւուի թուրքերու կողմէ եւ ահաւոր յարձակումը կը սկսի հոկտեմբեր 9-ին։ Դիրքէ դիրք կը վագէին Մկրտիչ, Յարութիւն եւ կը խրախուսէին զինուորները։ Անձամբ Մկրտիչ զէնքը ձեռին փախուստի կը մատնէ հայկական թաղերը խուժող զինուորները, բայց այդ բոպէին փամփուշտ մը կու գայ խոցելու Մկրտիչի աջ ծունկը։ Հերոսի վիրաւորուելուն լուրը կայծակի պէս կը տարածուի։ Եօթնեղբայրեան՝ հայոց կողմը պատրաստուած հիւանդանոցը փոխադրուելով՝ Ռասթկէլէնեան կը ստանձնէ զեկավարութիւնը։

Օրը կը վերջանայ հայկական յաղթանակով։ Մեծ զոհեր կու տան թուրքերը։ Նահատակներ կու տան հայերը։ Կը քանդուին դիրքեր, տուներ։ Խոկ Ռասթկէլէնեան, հիւանդէ, 40 աստիճան տաքութեամբ դիրքերը կը շրջի, կը հրահանգէ, կը խրախուսէ։

Թնդանօթները կը հնձեն հայոց շարքերը, մէկ առ մէկ կը քանդեն հայոց տուները։

Հիւանդանոցի մէջ, զինուորական խորհուրդը կը հաւաքուի Եօթնեղբայրեանի շուրջ։ Տիսուր են բոլորը։ Կը զգան ժամանակի ծանրութիւնը։ Եւ միաբերան կ'որոշեն վերանորոգել իրենց ուխտը՝ կոռուիլ մինչեւ վերջին փամփուշտը եւ մեռնիլ հերոսաբար։

Գերմանացի Մ. էքոտափին Մկրտիչին կը դիմէ հաշտութեան աաջարկով, բայց կը մերժուի եւ կը սպառնայ անձամբ վարել թնդանօթաձգութիւնը։

Հոկտեմբեր 10, 11, 12, 13 յարձակումները կը սաստկանան, կ'իյնան հայ մարտիկները, կ'իյնան քաջարի խմբապետները, կը նեղնայ պաշարման շղթան։

Մկրտիչ եւ Յարութիւն կը վերահաւաքեն մնացեալ ուժերը,

կը խրախուսեն ժողովուրդը, Յարութիւն Սիմեան կը պատրաստէ նոր ռումբեր, իսկ Մկրտիչ Մ. Էքարդին կը յայտնէ թէ պատրաստ է ճերմակ դրօշակ պարզելու ամերիկեան չէնքերու վրայ: Այս ձեւով, ծատուած հայ զինեալներ մուտք կը գործեն ամերիկեան կեղրոնատեղին եւ երբ թուրքերը կը յարձակին, Թլֆուուրէն եւ ներսէն կ'իշնան հայերուն կրակին տակ եւ սարսափի մատնուելով կանոնաւոր բանակն ու խուժանը:

Բայց նման յաղթանակներ չէին կրնար փրկութիւն բերել հայերուն: Ահաւոր էր ժողովուրդին վիճակը: Թուրքերու թիւը անընդհատ կ'աճէր, իսկ հայոց շարքերը կը նօսրանային:

Հոկտեմբեր 12-ին, ճակտէն գնդակ մը ստանալով, կ'իշնայ քրիստոսատիպ հերոս Յարութիւն Ռասմիկէլէնեան:

Թուրքերը կը յաջողին մտնել հայկական թաղերը:

Հոկտեմբեր 23-ի կրակին՝ խոր ու մեռելային լուսթիւն մը կը տիրէ:

1915-ի Սեպտեմբեր 29-Հոկտեմբեր 23, վերջ կը գտնէ աննման հերոսամարտ մը: Իրաւունք ունէր Ֆախրի փաշան հառաչելու թէ՝ «Ի՞նչ պիտի ըլլար մեր վիճակը, եթէ այս ծանր օրերուն, մի քանի Ռւրֆաներ, այսպէս, մեզի գէմ ծառանային»:

Մկրտիչ մահուամբ զմահ կոխելու ուխտով, ամրոջական պարտութենէ առաջ, պատգարակով կը պարտի դիրքերը եւ իր իսկ անձնական մասնակցութեամբ, հերոսարար կ'իշնայ թշնամիի գնդակներուն տարափին տակ:

Ֆախրի փաշային թնդանօթի 24 հարուածներ կը գուժեն մեծն հերոս՝ առասպելական ղեկավար Մկրտիչ Եօթնեղբայրեանի նահատակուիլը:

Փառք այդ հերոսներուն: Փառք



Յարութիւն Սիմեան



Տիկ. Եղիսաբէթ Եօթնեղբայրեան




Տիկ. Խաթուն Գոնտրանեան

Հայ մարտկուհիներուն, Եղիսաբէթ Եօթնեղբայրեանին, Սուլթան Սիմեանին, Ռասմկէլէնեանին քրոջ, Մարիամ Զիլինկիեանին, Խանըմ Քէթէնձեանին, Խաթուն Գոնտուրածեանին եւ տակաւին ուրիշներու, որոնք կոռւեցան, նահատակուեցան կամ թշնամիին ձեռքը չանցնելու համար իրենք զիրենք սպաննեցին:

Եւ անկէ ետք կը սկսի թրքական աւանդութիւնը: Խեղճ ու անտէր մնացած ազգաբնակչութիւնը կ'ենթարկուի կոտորածի եւ գաղթականութեան:

Բայց պայծառ կը մնայ անունը Ուրֆային՝ հայոց պատմութեան մէջ: Մեր հոգիները հպարտութեամբ կը լեցուին ազատութեան համար կոռւող, մահուան դիմելու դիտակցութեամբ պայքարող մարտիկներու այս միամսեայ պատմութեամբ, միամսեայ դիւցազնամարտով եւ հերոսական նահատակութեամբ:





ԴԻՒՅԱԶՆԱԹՌԻՉ ՈՒՐՖԱՆ

(Կրճատուած)

Գրեց՝ ՆԺԱՆ ՊԵՇԻԿԹԱԾԼԵԱՆ

Ուրֆա...

Մտքիս տեսիլին մէջ կը պատկերազարդուի ան իբրեւ ցոկանաւ, հիմակ խրած ու խորտակուած քարերու վրայ: Ցոկանաւ մը գիտութեան եւ քաջութեան, արուեստի ու արութեան:

Փոթորիկի օր մը, օր մը բորբոքման եւ աստուարժան բարկութեան, արմենական նաւազախումբը, անհնարին դիւցազնութեամբ, բացը այլազգիներու ծովուն, անօդնական, լծուեցաւ հերոսական մարտնչումի մը, որու նմանը, հաւատացէ՛ք, չէ արձանագրուած ո՛չ մէկ պատմութեան մէջ:

Սովամարտը ունեցաւ իր հրեշտակապետը, իբրեւ նաւազետ, ու նաւազախումբին բոլոր անդամները, տղայ, տարիքաւոր, կոյս, կին, պայծառակերպուեցան քերովքէներու գունդի:

Կամքը եղաւ կայմ, կորովը՝ կամրջակ, դիւցազնութիւնը՝ դրօշ, արութիւնը՝ առագաստ ու մահը՝ մեծութիւն:

Այդ ծովամարտէն դիւցազուններ թեւեցին դէպի անմահութիւն, իսկ վերապրող հերոսները, պատմեցին մեզի հոմերական դիւցազներգութեան դրուագները:

Հայնածաւալ ու աննախընթաց ողբերգութեան մը մէջ, Ուրֆան կարկառեց արութեան ապառաժներ ու արձաններ:

Ու ըսաւ.

— Միայն գառներու հօտ չենք մենք Հայերս, այլ մարտիկներու մատեան գունդ:

Եւ Ուրֆան լեռ չէ: Լեռնացաւ ու գագաթնացաւ իր քաջութեամբ: Նաւը օտար ծովու մէջ առանձին էր, անօդնական: Որով իր քաջութեան գագաթը կը մնայ անմրցելի եւ անմերձենալի:

Ուրֆացիք իրենց արութիւնը չստացան իրենց բնակավայրին բարձրութենէն, իրենց խիզախութիւնը չընդունեցին իրենց դիրքէն, այլ իրենց հոգիին քարայրներէն ու գագաթներէն քաղեցին: Եւ հերոսութիւնը ըլլալով հասարակաց՝ բոլորն ալ ապրեցան գուպարին գինովութիւնը: Զիրար ներշնչեցին յանդգնութեամբ իրենց հոգեկան հուրերը ընծայելով իրարու, իրեւ հազորդութիւն:

Ուրեմն ծագեցաւ իրենց քաջութիւնը ներքին լեռներէ, ըլլալով ընդոծին ու անխառն դիւցազնութիւն: Անոնք հանդէս բերին գանձատունի մը հէքիաթական աւանդները, իրենց արիւնին մէջէն ու արմենութեան:

Անհաւասար մարտի ընթացքին՝ Նաւը, ներկուած արիւններով ու նորոգուած լոյսերով, խոյացաւ, խորտակեց եւ հուսկ ապա խրեցաւ, պանթէոններու արժանի պարտութեամբ:

Մահացեալ մարտիկները մտան Հայութեան բզկտուած հովանիներուն մէջ, իսկ վերապրողները մեծ ծովուն ալիքներէն քչուած, ժայռակերտ աշխարհի ափերուն վրայ ցրուեցան:

Պարծա՛նք մեկնողներուն ու պատի՛ւ մնացողներուն:

Ցիշատակաց գանձատունին մէջ կը ծխայ հսկաման մը, անսպառ զմուռսներով ու կը բարձրանան իրարու մէջ թաւալող ամպեր, աղաւնիներու սպիտակութեամբ:

Կը լսուի առասպելական երաժշտութիւն մը, որ կը տարածուի խորընթաց ու կը լեցնէ ծովերը եւ կը ծածկէ անապատներուն աւագները խորամտութեան փոթորիկով ու փրփուրներով:

Նաւը, իրեւ Նոյեան Տապան, կը հանգչի արութեան Արարատի մը վրայ:

Արծիւ մը, կտուցին մէջ գափնետերեւ, կը ցցէ գլուխը՝ հայոց պատմութեան մէկ էջին գագաթը, որուն ներքեւ կը վերածուի ինքնապաշտպանութիւնը իմաստասիրութեան:

Ահա բանը որ Ուրֆան մեզ արձակեց՝ եհովայական փոթորիկի ու փայլակներու մէջէն:

Սանօր-- Մեր նորագոյն գրականութեան սիւներէն՝ Նշան Պէշիկրաշլիան, շարք մը գրութիւններ ու Յի՛ նուիրուած Ուրֆայի եւ անոր հերոսներուն: Սոյն ներբողականը կ'արտապես Փարիզ հրատարակուող «Յառաջ» օրաբերքն:



ԵՕԹՆԵՂԲԱՅՐԵԱՆ

Գրեց՝ ԱՐՍԼԻՆ ԵՐԿԱԹ

Երբ գէնֆերու շառաչը կը լոէ,
Եւ կեանքի նոր արշալոյս մը կը բարձրանայ
Արիւնի եւ արցունքի խորհուրդներէն,
Բանաստեղծը մոլեզնօրէն պրկելով լարերը ժնարին՝
Կ'նրգէ փառքը դիւցազնական հերոսներու:

Դուն մէկն էիր այն վեհապանծ հայորդիներէն՝
Որոնք իրենց արեւին նրազը փշրեցին
Մահուան ապառաժներուն դէմ,
Որպէսզի յաւիտենական սիրոյ երդումը չդրժըւէր,
Եւ կեանքը յաղթանակէր լուսահանդէս գեղեցկութեամբ:

Ո՛չ մէկ ծաղիկ իր բաժակին ժպիտը ցողեց ոտքերուդ մօտ.
Եւ ո՛չ մէկ ծառ դէպի ծարաւդ երկարեց
Իր ոստերը պտղազարդ:
Ուրախութեան ո՛չ մէկ հրբիռ
Ցրուեց խաւարը հոգւոյդ:
Դուն միայն սպաւոր նրազներ տեսար հայրենի տուներուն մէջ.
Եւ ցուրտ մոխիրն ակութներուն՝
Որոնց կրակը շիշած էր արցունքով:
Միայն ողը եւ հառաչանք լսեցիր,
Եւ գերեզմաններէն որդնահար ձեռքեր
Պաղատագին աղօքներով դէպի վրիժարորը հոգիդ կարկառեցան:

Եւ դուն ծառացար ատելութեամբ զրահուած.
Հսկումն եղար ցաւատանց գիշերներուդ,
Եւ օրերուդ նաւե ալեչարչար
Ո՛չ մէկ հանգիստի մօտեցաւ այնուհետեւ:

Արտասուլքը սառեցաւ կոպերուդ տակ,
Եւ միայն արիւնիդ հզօր կշռոյթը լսեցիր
Երակներուդ անսահման կրակին մէջէն:
Ոչ մէկ ոյժ կրնար այլիւս մեզ կասեցնել.
Ահեղօրէն պրկուած աղեղի մը նետին պէս
Արձակուած էիր դէպի մահը կենսապարգեւ:

որովհետեւ դուն կեանքին յաղթանակը դարրնեցիր,
Եւ մոայլ անդունդներէն դէպի կամարը հայրենի
Քու հրեղէն շունչովդ բարձրացան
Յաւիտենական գարունի մը շուշանները ոսկեշող:

Ահա' կանգնած ես դուն
Ոստանիդ աւերակներուն վրայ.
Ոտքերուդ առջեւ բիւրաւոր զոհերը կը ննջեն.
Բայց կը դիտես հեռո՛ւն,
Սեւեռարիր դէպի հորիզոնը մրրկայոյզ՝
Ուրկէ նոր արշալոյս մը կը ծարի,
Ցեղիդ անմահութեան տեսիլքը փառահեղ...
Ցիշտաւակի բիւրեղեայ սափորին վրայ խոնարհած՝
Քեզի համար կու լան մայրերը որդեկորոյս,
Եւ քոյրերը սուզի բանձր քողերուն տակ,
Քեզի համար կը մրմնջեն անիմանալի աղօրք մը սիրոյ...

Որովհետեւ քու շնորհիւդ է որ, արիւնիդ խորհուրդին շնորհիւ,
Հայաստանի վարդերը կը բռնկին արեւահուր,
Եւ աղբիւրներուն կարկաչը կը լուէ
Անդորրիկ ծոցը բռուր սափորներու,
Եւ կեա՛նքն է, կեա՛նքն է, Եօթնեղայրեան,
Որ Հայրենիքիդ ոսկի դոները կը բանայ
Մեր ցաւազին կարօտներուն առջեւ....



ՈՒՐՖԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

Գրեց՝ ԱԻԵՏԻՍ ԱՀԱՐՈՒՆԵԱՆ

Մեր վտարանդի ու հայրենազուրկ վիճակում յոգնած ենք օտար-ների տատասակոտ կարեկցութեան հայեացքներից: «Հալածական ու ջարդուած» ազգի չար համբաւը թունաւոր իժի պէս մեր աստանդական բեկորների կոչկոտուած կրունկներն է լիզում, մինչ անդին հայ ժողովրդի արիութեան, անձնազոհութեան ուազմական խոյանքի սքանչելի դրուագները մնացած են խաւարի մէջ:

Ահա Ուրֆայի աննախընթաց անզուգական հերոսամարտը, որ մեն-մենակ բաւական է մի պատմութիւն զարդարելու դարերի համար:

Մինչեւ այսօր հելլէնական Միսօլօնդին եղաւ թուրք բռնապետութեան դէմ ծառացած ժողովրդի ազատասիրական ըմբոստ ոգու խորհրդանշանը: Ցետ այսու Ուրֆան եւս պիտի բազմի առաջինի կողքին, որպէս հայ յեղափոխական պատմութեան փառքն ու պսակը:

Ինձ անծանօթ չէին Ուրֆայի 1915 թուի զինուած ապստամբութեան զրուագները: Կարդացի նորէն հեւ ի հեւ, չնչակտուր, որպէս հին-հին հայրերիս շիրիմներից բարձրացող զէնքի շառաչիւն, եւ հոգիս թունդ ելաւ:

Այս սեղմ ու հարկադրաբար հակիրճ տողերի մէջ անհնար է պարփակել հայկական Միսօլօնդիի - Ուրֆայի դիւցազնական խօլ յեղեղումները: Բաւական է վերյուշել սա թուականը՝ 1915.-

Եւ ահա փշրուած, արիւնոտած առաջին կարաւանները ցաւի ու արցունքի ծփանքով Ուրֆայի դռներն են ծեծում: Ուրիշ շատ քաղաքներ են անցել, շատ աւեր ու շէն գիւղեր: Ուրֆան է միայն, որ սանձակոտոր նժոյգի նման ծառս է ելնում զարհուրանքի ու եղեռնի այս տեսարանի առջեւ: Մօտիկ անցեալի ահեղ փորձն ունի:

1895-96-ի յիշողութիւնը:

ի՞նչ, դէպի անապատ քայլե՛լ այս անճար հնագանդ ամբոխների հետ՝ աւազների կիզիչ անգիտվեան մէջ անարգօրէն խողխողուելո՞ւ համար:

Երբեք, Ուրֆան սուսերամերկ կը ծառանայ թուրք բարբարոսութեան դէմ, արիւնարբու թշնամու կատաղութիւնը կը փշրի տասնապատիկ աւելի զոհեր խլելով նրանից եւ ապա թէ կ'ընկնի հերոսական մահով: Քաղաքի երեսուն հազար հայութիւնը մարդ ու կին, ծեր ու երիտասարդ պատանիներ ու մատղաշ աղջիկներ ու հարսներ, ամէնքը միասին ուխտուածների մի բանակ է: Ու 1915 թուի Սեպտեմբերի 29-ից մինչեւ Հոկտեմբերի վերջը:

Իւրաքանչիւր մարտիկ հրացանաձիգ թէ ոմբաձիգ լաւ գիտէ, որ պիտի մեոցնի գազանների այդ վոհմակը, որ կոչում է թուրք խուժան: Եւ պատնէներ են բարձրացած թաղ թաղի դէմ, կտուրից կտուր, անկիւնից անկիւն, ամէն մի պատի ճեղքից, ամէն մի թումբի տակից, ամէն քարի յետեւից գնդակ է շաչում եւ ոռումքն է բառաչում: Թշնամու գրոհին Ուրֆան պատասխանում է իր ընտիրների ամեհի գրոհով: Պատնէների վրայ հայ կտրիճների երգն է թընդում ուազմի որոտի հետ: Թշնամու չորս թնդանօթների աւերի դէմ հայ հերոսների մի ջոկատ յանդուզն ու կատաղի ելոյթ է գործում, որ շշմեցնում է թուրք հրամանատար փաշային:

Զեմ ուզում երկարել երկիւղած հիացմունքի այս տողերը: Ինչպէ՞ս չիշատակել սակայն հերոսական այս փաղանգի գէթ ամէնէն կարկառուն դէմքերը եւ առաջիններից առաջինը, ահեղն ու սքանչելին՝ Մկրտիչ Եօթնաղբարեան: Գայլ Վահա՞նն է վերածընուել արդեօք այս զարմանալի տղամարդի մէջ, թէ՞ աւելի հին դարերից մի առասպելական հերոս, որ գերեզմանից դուրս եկած՝ սուսերամերկ յանկարծ ցցւում է թուրքի առջեւ մոնչալով՝ «յետքաշիր արիւնոտ թաթդ, այս ես եմ ասում, վասնգի իմ ցեղս յաւիտենական է»:

Ահա իր պատկերը՝ լայնաթիկունք ու կուռ կազմուածքով երիտասարդ, նուրբ ազնուական դիմագծերով, մութ յօնքերի տակ թաղուած խորը, իմացական աչքերը, դաժան վճռականութեան փայլով եւ այս երկաթէ ունելիի պէս իրար վրայ սեղմուած ծնօտները, ուր մի բրոնզէ կամք է նստած: Ահա առաջնորդն ու ղեկավարը այդ հօր, աննկուն դիմագրութեան, որ նա պատրաստել է տարիներից ի վեր:

1895-96-ից թուերի Համիտեան զարհուրանքի օրերի ծնունդն

է, ինչպէս եւ բոլոր իրեն հետեւող ընկերները։ Հազիւ պատանի, մի հատիկ հոգ ունի՝ զինել հայ ժողովուրդը, մի հաւատամք ունի՝ հայրենիքի սէրը եւ նրա ազատութիւնը։ Տեսող է ծնուած եւ առաջնորդ, անակնկալների գաղտնիքը գիտէ եւ անծանօթ իրերի խորքն է տեսնում յստակօրէն։ Ցեղին սպառնացող վտանգն ապրում է բնազդորէն եւ օր ու գիշեր դադար չունի՝ կանխելու համար մթի մէջ սողոսկող Եղեռնը։ Իր համոզումները անդրդուելի են, ինչպէս եւ իր կամքը։ Իր որոշումների գործադրութեան մէջ յամառ է, ուղղագիծ եւ անգութ։ Թուրքին ճանաչում է իր մատների պէս, նրա անապատային հոգու բոլոր ծալքերը գիտէ, եւ նրա դէմ կուռում է ճիշդ նոյն զէնքերով, նոյն բարոյականով։

Իթթիհատի Սահմանադրութեան եւ թուրք Հուրիէրին նա հազիւ 20-ը անցած երիտասարդ, իմաստուն արիութիւնն ունեցաւ յայտարարելու, թէ սուտ է այդ բոլորը, հայ ժողովուրդը պիտի զինուի անընդհատ։ Եւ իր խօսքը պահեց։

Ուրֆայի հերոսամարտը իր եւ իր գործակից մի խումբ անվեհեր երիտասարդների պատրաստածն ու վարածն է։ Աննկարագրելի են իր կորի վարելու եղանակները եւ կորովը։ Իրապէս առասպելական մի հսկայ, որի խիզախ հոգին ամէն տեղ է եւ աչքը բոլոր դիրքերում։ Նրան հետեւում ու հնազանդուում է ողջ քաղաքի հայութիւնը որպէս պատգամախօսի։ Կոռուի վերջերին չար գնդակով մի ոտքը վշրուած՝ նրան պատգարակով դիրքից դիրք են պտտցում եւ նրա երեւալը բաւական է, որ հայ մարտիկների գրոհը մահասփիւու եւ թշնամու խուճապը անխուսափելի դառնայ։ Իր մահը նոյնչափ ահեղ է ու հերոսական, որքան եւ իր կեանքը։ Իր մտերիմ համհարզներն ու մարտակից կտրիճները ընկան իր շուրջը եւ տակաւին փամփուշտ ունի։ Փշրուած ոտքով յետին ճիզով խոյանում է թուրք զօրքերի վրայ, կրակում է աջ ու ձախ ու վերջին փամփուշտով իր փառաւոր անզուգական գոյութիւնը կնքում հսկայի մահով։

Ֆախրի փաշայի ցնծութիւնն այնքան մեծ է որ իր հրամանով բերդի բարձրութիւնից թնդանօթի 24 հարուածներ ծանուցում են թուրք խուժանին այս անզուգական առաջնորդին մահը։

Հայկական ամբողջ ազատագրական շարժումը, Հ.Յ. Դաշնակցութիւնը, որին անունով գործեց ու կոռւեց մինչեւ վերջը, երկրորդ Մկրտիչ Եօթնազբարեան չունի։

Եւ իր ընկերներն ու գործակիցները, ի՞նչ կեանքեր, ի՞նչ գեղեցկութիւն եւ ի՞նչ արիութիւն,

Ահա քրիստոսապատկեր Ռասթկէլէնեանը, Մկրտիչի մանուկ օրերի ընկերը, հետազային նրա զինակիցն ու աջ բազուկը։ Երազական անդրշիրիմեան դէմք, երկնքի կարօտն ունեցող սրբի պէս, փխրուն առողջութեամբ ու տկարակազմ, 40 աստիճան տաքու-

թեան մէջ թաց լաթը ճակատին՝ դիրքից դիրք է վազում, խրա-
խուսում ամրապնդում շարքերը:

Հոկտեմբեր 18-ի եղերոտ գիշերին ամենէն ահեղ ընդհարում-
ների մէջ ճակատից գնդակ առնելով ընկնում է: Թաղման ակա-
նատես մէկը ասում է. «Նա խաչէն նոր առնուած Քրիստոսի տեսք
ունէր, ճակատին՝ արիւնի պսակ»:

Ահա Գէորգ Ալահայտոյեանը, բարձրահասակ, թիկնեղ վիթ-
խարին, որ Վենետիկի Մարի կերպարանք ունի եւ որ զարկւում
է պատնշի վրայ: Ահա անզուփական Մկրտիչի եղբայրը՝ Մար-
գիս Եօթնազրարեան, իր աւագի գործակիցն ու համհարզը, որ
աննկարագրելի խիզախութիւններից յետոյ կոռւի վերջին զոհ է
գնում մի զագիր հայ մատնիչի դաւին եւ կախաղան բարձրանում:
Ահա Յարութիւն Սիմեան քաջարի մարտիկը, Արմենակ Ադդար-
եան, Լեւոն Զերչեան, Վաղարշ Մեսրոպեան, Գառնիկ Շամլեան
եւ քանի քանի ուրիշներ, մէկը միւսից գերազանց ու արի, մահու
վճռականութեամբ հզօր, որոնք իրենց անպարտելի առաջնորդի
հերոսական օրինակով պատնշների վրայ կնքեցին իրենց շքեղ
կեանքը կամ կոռւի վախճանից յետոյ պաշարուած այս կամ այն
տան մէջ մի քանի ընկերներով, թշնամիններին աւերած գործե-
լով՝ ընկան Հայոց Աշխարհի համար, որ այնպէս պինդ սիրեցին:

Ուրֆայեցին անձնատուր չի լինում երեք. նա գիտէ մեոցնել
ու մեռնել վիթխարիի մահով:

Ուրֆայեցի հայ կանայք ամբողջ այդ հերոսական դիմադրու-
թեան տեւողութեանը իրենց կորովով, իրենց տոկուն անձնութ-
րութեամբ եւ մանաւանդ անօրինակ քաջասրութեամբ ոչ միայն
ոչնչով յետ չմնացին իրենց եղբայրներից եւ ամուսիններից,
հապա եւ յաճախ գերազանցեցին նրանց, վասնզի հոգիների գեր-
մարդկային ճիգով կարողացան իրենց կանացի թուլութիւնն մին-
չեւ առնական անվեհերութիւնը բարձրացնել:

Նայեցէք այս երիտասարդ գեղուհին, փամփուշտակալների
ծանր բեռը մէջքին գօտեպինդ եւ կրծքին խաչաձեւ, մատաղ ու
նրբակազմ աղջկան քնքուշ տեսք ունի: Հայուհու իր չքնաղ աչքերի
մէջ խոժող վճռականութիւն կայ: Տիկին Եղիսաբէթ Եօթնազրա-
եանն է՝ Մկրտիչի կինը եւ արժանաւոր համհարզը:

Ահա այս միւսը, նոյնպէս զինուած, տիկին Սուլթան Սիմ-
եան, Ռաստկէլէնեանի քոյրը: Ահա Օր. Մարիամ Զիլինկարեանը,
Օր. Խանըմ Քեթէնճեանը, ահա աննման տիկին Խաթուն Գոնտու-

բաճեանը եւ քանի՛ քանի՛ ուրիշները, որոնք Ապօկալիապսեան այն գիշերներին մահու կատաղութիւնը հեգնեցին եւ հայ կնոջ պատիւն ու փառքը մինչեւ աստղերը բարձրացուցին:

Ու կ'ուզէի տիեզերքին չեփորել Ուրֆայի հերոսամարտը:

Ա՛հ, ի՞նչ տարերային, ի՞նչ փոթորկաշունչ ընդվզումներ, Եղեռնը հեգնող ի՞նչ գեղեցկութիւններ ու մահու քրքիջ, աղեխարշ ու հերոսական, ահարկու ողբերգական:

Ո՛չ, Ուրֆայի հերոսները ծնող ցեղը չի կարող կորչել: Եւ այս բոլորը կ'ուզէի ճաշալ աշխարհին, բարեկամին ու չարեկամին, բոլոր փարիսեցիներին ու Պիղատոսներին, բոլոր նրանց, որոնց պարանոցին մեր արդար արիւնը կարմիր օղակով է զրոշմուած: Եւ վիրաւոր զազանի պէս հոգիդ է մոնչում անհնարին ցաւ ու ցասումով, վասնզի այսքան զոհերից ու արիւնից, այսպիսի ահեղ ողբերգութիւնից յետոյ, նորէն Հայաստանի մեծ մասը եւ Ուրֆա, ոճրաճին թուրքի ոտների տակ են...

Պատմութիւնն ի՞նչ է: Բարբարոսութի՞ւն, ուխտադրուժ տմարդութի՞ւն, թէ՞ արդարութեան եւ իրաւունքի յաղթանակ: Այս հարցի պատասխանը պիտի տան մեր յետնոտդները, եւ զբա համարէ, որ պիտի սերտեն, որպէս ամէն լուսաբացի աղօթք, Ուրֆայի հերոսամարտի մեծ Դասը:

Եւ արդ, ո՛վ իմ վտարանդի եւ բախտակից եղբայրս, ուր եւ լինես, ինչ վիճակում եւ լինես, աղաչում եմ, դու որ Սարդարապատն ու Ղարաքիլսէն գիտես, կարդա՛ Ուրֆայի Հերոսամարտը, որպէսզի ճակատդ աւելի բարձր եւ թիկունքդ աւելի շիտակ պահես օտարների առաջ եւ ցեղիդ առնական առաքինութիւնը տարփողես հորիզոնից հորիզոն եւ զաւակիդ առջեւ չկարմրես, երբ նա մեր աւել հայրենիքի քարտէսի վրայ կունայ իր անմեղ աչքերի մէջ ահեղ հարցականով:

Պատմութիւն, ազգ եւ հայրենիք ո՛չ այլ ինչ են, եթէ ոչ իրար յաջորդող անթիւ սերունդների հերոսական թանձրացումն:

Մանօք - Մեծանուն գրագէտ Աւետիս Ահարոնեան, այս ներբողականը գրած է «Հայրենիք» ամսագրի 1933 Սեպտեմբերի թիւին մէջ: Կու տամբ յապաւումներով:

ԱՐԴԱՐԱՀԱՏՈՅՑ

Այսօր Ազգերու Դաշնակցութիւնը ցեղասպանութիւնը ոճիր կը նկատէ, քաղաքական ինչպիսի պայմաններու տակ ալ գործուած ըլլայ ան: Արդար ըմբռնում մը, որ ի յայտ կու գայ ազգերու իրաւունքները հաստատուն հիմերու վրայ զնելու ու անոնց գոյութիւնը թշնամիի ու բարեկամի քմահաճոյքէն անջատելու համար: Այսօրուան օրէնքը սակայն քանի մը տասնեակ տարիներ առաջ — Առաջին Համաշխարհային Պատերազմին — արդար ըմբռնում մը իսկ չեղաւ՝ շատ մը ազգերու կողմէ, երբ թուրքին կողմէ կը նիւթուէր հայկական եղեռնը:

Եթէ տէրորն ու սարսափի մթնոլորտը հաշտ չեն ընթանար քաղաքակրթութեան հետ, կը նուազեցնեն գաղափարական սրբութիւններու ոգին, սակայն հասկացողական կամ արդարութեան ին՞չպիսի միջոց մը անհրաժեշտ էր հայկական գիտակցութեան ու յաւերժացման պարտադրանքը ճառագայթելու մեր մէջ կամ այլուր, այդպիսի մահագոյժ օրերուն մէջ:

Եթէ սրտերը չխռովէին, մատները ծանրանային կապարը արձակելու քարերն ու հողը վրէժ պիտի աղաղակէին:

Ու՝

Վարդապետութեան սահմանուած անձ մը թերեւս, գթասիրտ հայր մը անկասկած՝ սրբութեան ինկարկու՝ եղան անգամի մը համար սատանային գործակից, սպաննելով ոճրագործ չեղան, ձերքակալուելով բանտարկուած չմնացին ու ապրեցան որպէս մարդ, հայ մարդ, բարձրաճակատ ու անվեհեր:

Հայկական եղեռնի եօթանասունամեակի տխուր յիշատակի այս օրերուն ամէն հայ ուրախութեամբ կը յիշէ ծիածանով եղերուած լուսանկարները սրբացած հերոսներու՝ Արամ Երկանեան, Սողոմոն Թէհլիրեան, Արշաւիր Շիրակեան, Ստեփան Մաղիկեան, Մի-

սաք Թորլաքեան, որոնք 1921 Մարտ 15-ին մինչեւ 1922 Յուլիս 25, իրենց վրէժի ու արդարութեան կապարներովը ութը յայտնի ոճրագործներ սպաննեցին հրապարակաւ:

Մնացեալ մահապարտները Մալթա կղզին տարուեցան, ուր անգլիական զրահաւորներ հսկեցին անոնց կեանքի ապահովութեան համար:

Պարտք կը զգանք հայոց նեմեսիսներու կեանքը ներկայացնել սեղմ դիմերով:

ԱՐԱՄ ԵՐԿԱՆԵԱՆ



Կարնեցի Է. ծնած 1900-ին: Եղեռնին ազատուելով հաստատուած է Կովկաս, ուր շարունակած է ուսումը: Մասնակցած է Բաշ Աբարանի ճակատամարտին: Հայաստանի Հանրապետութեան օրերուն ինքզինք կուսակցութեան տրամադրութեան տակ դրած է: 1919-ին Թիֆլիսի երեւանեան հրապարակին վրայ ահարեկած է Ղասիմբեկովը: Մէկ տարի ետք, Թիֆլիսի մէջ, Կալավնսկիի հրապարակին վրայ, ահարեկած է Սարաֆովը: Նոյն տարին, նոյն քաղաքին մէջ, նոյն հրապարակին վրայ վիրաւորած է Խան Մահմէտովը, ինքն ալ վիրաւորուած է, բայց կրցած է կոռւելով ազատիլ: Մեկնած է Պերլին ու 1922-ին Ուլանաշդրասիի վրայ, ձէմալ Ազմիի տան դրան առջեւ սպաննած է Տօքթ. Պէհաէտտին Շաքիրը:

Մինչեւ 1924ը կը մնար Ռումանիա: 1931-ին ամուսնացած է Պուէնոս Այրէսի մէջ: Հիւանդացած ու մեռած է 1934-ի Օգոստոս 2-ին, երիտասարդ տարիքին:

ԱՅՍՊԻՍ ՍՊԱՆՆԵՑԻՆՔ ԱՐԱՄ ԵՐԿԱՆԵԱՆԻ ՅՈՒԾԵՐԻՆ

Ապրիլ 17-ը: Զատկի յաջորդող երկուշաբթին է: Մեռելոցի օրը:

Պերլինն ալ այսօր կը ներկայացնէ այնպէս ինչպէս ամէն մէկ քրիստոնեայ քաղաք: Ամէն մարդ իր մեռելներուն այցի կ'երթայ,

փունջ մը ծաղիկով եւ աղօթքով մը թարմացնելով յիշատակը իր մեռելներուն:

Իսկ մենք, ժամանակացուցադրուած աշխատանքի ենք, մեր մեռելոցը փնտուելով: Որովհետեւ մեր մեռելները հեռու, հեռու անապատներու մէջ են: Եւ անոնք մեզմէ ծաղիկ չեն սպասեր, այլ ոճրապարտ գանկերու արիւնը:

Կը հաւատա՞ք երազներու: Ես կը հաւատամ: Յաճախ երազները գուշակութիւններ եղած են:

Պատմեմ ձեզի երազի մը մասին, որ այդ օր, երկուշաբթի, ան պատմեց մեզ:

«Այս գիշեր, երազիս մէջ տեսայ որ եկեղեցի եմ գացեր: (Խընդաց. մենք ալ խնդացինք, որովհետեւ գիտէինք թէ ան գործ չունէր եկեղեցիներու հետ):

«Տօն օր էր: Պատարագ կար: Պերլինի մէջ էր. եկեղեցին գերմանական: Բայց ճիշդ ու ճիշդ հայկական եկեղեցիի մը ներքնամասը. խորանները լուսավառ, մայր խորանին առջեւ պատարագիչը զգեստաւորուած հայ վարդապետի մը պէս, փալփլուն շուրջառ, թագ..., ծնծղայ, երգեցողութիւն եւ հայ լուսաւորչական ծիսակատարութիւն: Ժողովուրդը խոնուած կը հետեւէր արարողութեան, որ տեղի կ'ունենար գերմաններէն: Իսկ ես առինքնուած քաղցր երանութիւնով լեցուն, կը հետեւէի այս պատարագի արարողութիւններուն, առանց բառերուն ուշադրութիւն դարձընելու:

«Յանկարծ, լսեցի շատ յստակ բառերն ու եղանակը.

— «Ի վերին երուսաղէմ...»:

«Այս մեր եկեղեցիի մահերգն է... ճշացի եւ արթնացայ...»:

«Տղաք, պատրաստ եղէք, պատարագը պիտի կատարուի: Այս երազը ազդարարութիւններուն, ըսաւ, ճառագայթող դէմքով:

Ժամը հինգի ատեններն էր: Ճէմալ Ազմին իր փաշայական շօրօրուն քալուածքով տարեր էինք արդէն Ազմի պէյի տունը: Ժամը 6-ի մօտերը, Ուլանդշդրասէի երկայնքին կը հետեւէինք նաեւ Պէահէտտին Շաքիրին՝ իր կնոջ հետ: Ան ալ կը մտնէր Ազմի պէյի տունէն ներս:

Այս ժամուն ընտանիքի անդամներով այցելութիւն մը ենթադրել ու տար թէ այս գիշեր անոնք պիտի ըլլան միասին: Պիտի ճաշեն, պիտի ուրախանան եւ պիտի յիշեն այն օրերը, երբ իրենք ամբողջ թրքահայութիւնը գլխատեցին:

Եթէ ճիշդ էր մեր ենթադրութիւնը, այս գիշեր մենք նաև կը տօնէինք մեր մեռելոցը:

Պէտք էր հսկել ամենախիստ կերպով մինչեւ որ հաստատուէր այս ենթադրութիւնը: Եւ աչքեր, անթարթ աչքեր գամուածէին Ազմի պէյի դուռին:

Ահա գեղեցիկն տիկին թալէաթն ալ: Սուզի հետք չունի այլեւս: Ժապտուն է ու թեթեւ ինչպէս Ապրիլի այս արեւոտ օրը:

Ժամը ութն է արդէն: Ոչ մէկը դուրս ելած է այս դուռէն:

Ուրեմն ճիշդ է, ու անոնք ուրախ հաւաքոյթ ունին այս գիշեր: Իսկ երբորդ յարկի (Ազմի պէյի յարկաբաժնի) պատուհաններէն լոյս կը յորդի:

«Այս գիշեր պիտի վերջանայ, եւ ամէն գնով»:

Ահա վերջին ազգարարութիւնը, որ կ'ըլլար մեզի. որոշուելէ յետոյ կէտերը, որ պիտի բռնուէին, փողոցը ուրկէ տեղի պիտի ունենար փախուստը եւ անպայման, որոշ հեռաւորութենէ յետոյ թաքսիով հեռանալը մինչեւ ՌւնդէրԴէն-Լինդէն եւ փոխելով թաքսին, իւրաքանչիւրը իր սենեակը, յաջորդ օրը հանդիպելու համար իւրաբու:

Ճէմալ Ազմիի դուռին առջեւ տեղի պիտի ունենար պատարագը, երբ որոշ հեռաւորութեան վրայ ան կ'առաջնորդէր խումբը մինչեւ այդ կէտը, ուր մենք պիտի սպասէինք:

Գիտէինք որ նման հաւաքոյթներու անոնք վերջ չեն տարժամը 11-էն առաջ:

Ի՞նչ երեք ժամեր...:

Աւելի դանդաղ ու լեռնակշիռ քան Գրիւնվալդի գիշերն էր: Որովհետեւ վստահ գիտէինք թէ անոնք ահա այդ պատերուն ետեւն են եւ դուրս պիտի գան, պիտի գան անպատճառ: Ու կարծես մազնիսական ուժ մը գամած է ժամացոյցի սլաքը, սլաքը միսուած է կարծես սրտիս եւ անոր շուրջ սիրտս է միայն որ կը դառնայ կոտուքով:

Կարգապահութեան հակառակ քայլ մը, որ գուցէ խիստ հետեւանք ունենար, եթէ այդ գիշեր մեր յաջողութիւնը չքաւէր այդ զանցառութիւնը:

Զդիմանալով սպասումի դժոխային ձնչումին, թողուցինք կէտը, ուր պիտք է սպասէինք մինչեւ որ տեսնէինք իր անցքը դիմացի մայթին վրայէն, իբր ազգարարութիւն որ խումբը կու գայ արդէն եւ պատրաստ:

Ոչ մէկ տարակոյս որ անխուսափելիօրէն մեր ճամբային վրայ պիտի զիմաւորէինք զիրենք, որովհետեւ կը քալէինք դէպի Ազմի պէյի տունը, այն մայթին վրայէն ուրկէ խումբը պէտք էր առաջանար:

Կտրեցինք մայթը: Մեր ակնարկները զարնուեցան իւրաբու:

Հասկցանք իրար: Հրամանը վճռական էր: Եւ մենք կրկին մեր կէտերուն վրայ էինք:

Անցաւ խումբը մեր առջեւէն, երբ կը կտրէր փողոցը, որ երկու հարիւր քայլ հեռու ձէմալ Ազմիի դռնէն՝ կը բացուէր Ռւլանդի վրայ: Մենք դուրս կու գայինք՝ իրր կողմնակի փողոցէ դուրս եկող պատահական անցորդ:

Առջեւէն կը քալէր Ռուհսի պէյ, անպէտ տիպ մը, որ Տիկին թալէաթի հետ կը բնակէր եւ կը ծառայէր իրը հոգածու եւ քարտուղար: Ձէմալ Ազմիի եւ Պէհաէտափինի կիները շրջապատուած իրենց զաւակներով կը քալէին խմբովին, իսկ Տիկին թալէաթ, մէջտեղը ձէմալ Ազմիին եւ Պէհաէտափինին, տաք տաք եւ ուրախ խօսակցութեամբ կը հետեւէին խումբին:

Խումբը հասաւ դուռը:

Մենք անոնց կոնակը:

Տիկին թալէաթը դէպի առաջ հրելով եւ երկու գնդակ գանկերու մէջ գամել ակնթարթ մը միայն տեւեց:

Վայրկեանական քարացած լոռութեան մը յաջորդեց լալագին ողբուկոծ մը «պապա», պապա», պապա»...» երբ երկու դիակներ փոռւեցան իրարու վրայ:

Ի՞նչպէս եղաւ, չեմ գիտեր: Տեսայ միայն որ գետինը ճանկերու վրայ ինկած է նաեւ թ..., ատրճանակը թուած՝ ձեռքէն: Իսկ տիկին թալէաթ, հակառակ բոլորի վլվուկներուն եւ դիակներու վրայ թափուելուն, կը փորձէ բռնել թ...

Ատրճանակիս փողը իր կուրծքին ընկրկել տուաւ զինքը: Նորէն քայլ մը եւ բռնելու ճիգ մը: Կրկին սպառնալիք: Կրկին փորձ եւ կրկին սպառնալիք, մինչեւ որ սատանայի ճկունութեամբ թ... արդէն ցատկած էր:

Գնդակ մը էլեկտրական լոյսի լամբարին, որ սակայն վրիպեցաւ: Բայց մենք արդէն Լուտվիգշտրասէի վրայ ենք, երբ դեռ ուշ մնացող քանի մը անցորդներ դեռ չեն սթափած անակնալի քարացնող ներարկումէն:

Իսկ երբ վլվուկներ եւ օգնութեան աղաղակներ կը սթափեցնէին քարացած անցորդներն ու կը բացուէին պատուհանները, մենք արդէն դարձած էինք փողոցները, ուր այլեւս չէին հասներ լացերն ու ճիչերը:

Պերլինի փողոցները անսովոր ոչինչ ունէին, երբ թաքսին զիս կը տանէր դէպի Ռւնդէր-Դէն-Լինդէն եւ ուրիշ թաքսի մըն ալ ետ դէպի իմ սենեակը:

Այնքան թեթեւ կը զգայի, կարծես լեռ մը ինկած էր կուրծքիս վրայէն: Վստահ էի գնդակիս մահացութեան մասին:

Հատուցուած էր ուխտը հայ մեռելոցին:

(Հատուած՝ «Այսպէս Սպաննեցինք» գրքէն)



ՍՈՂՈՄՈՆ ԹԵՂԼԻՐԵԱՆ

Ծնած է 1896-ին: Ապրիլի 2-ին՝ Դարանաղեաց (Կամախ) գաւառի Վարի Բազարին գիւղը: Ինը տարեկանին ընտանիքով մեկնած է Երզնկա: Երբ կը ծրագրէ Գերմանիա մեկնիլ ուսումը շարունակելու համար, կը ծագի Համաշխարհային Առաջին Պատերազմը: Տեղի կ'ունենան կոտորածները: Իրենց 85 հոգինոց ընտանիքէն որեւէ մէկը չի գտներ:

1917 Ապրիլ 6-ին կը վիրաւորուի Սարըղամիշի մէջ:

1919-ի Դեկտեմբերին կ'երթայ Պոլիս Թալէաթը տեսնելու, բայց ան Պերլին մեկնած է: Կը լսէ մատնիչ Յարութիւնի մասին. ստուգելէ ետք թէ ան 250 հայ մտաւորականներու ցանկը պատրաստողն է, կ'երթայ անոր տունը ու տեղն ու տեղը կը սպաննէ զայն: Կ'անցնի Փարիզ, Ժընև, ապա Պերլին որպէս ուսանող: Կը տեսակցի ընկերներուն հետ. հետապնդումներով կը հաստատուի թէ Թալէաթը կը գործէ Ալի Սալեհ Բէկ անունով ու կը բնակի Հատիմբերգ թիւ 4 բնակարանը: Սողոմոն անոր տան գիմաց թիւ 37 սենեակը կը վարձէ ու առաջին անգամ կ'ուզէ սպաննել զայն, բայց գուռը չի բացուիր: 1921-ի Մարտ 15-ի առաւօտեան Թալէաթի իր բնակարանին պատուհանէն կը նայի ու ապա վար կ'իջնէ ու կը յառաջանայ Ուհլէնտի փողոցէն: Նոյն մայթին վրայ դէմ առ դէմ կու գան, Սողոմոն ատրճանակը հանելով կը պարպէ Թալէաթի գլխուն, սպաննելով հայկական կոտորածներու պատասխանատու, ներքին գործոց նախարար ու իթթիհատական կուսակցութեան պարագուիրը: Սողոմոն թէհլիրեան կը ձերբակալուի, բայց ազատ կ'արձակուի:

Կը մեռնի Ամերիկայի մէջ, 1960-ին:

ՄԱՅԹԻ ՎՐԱՅ ԻՆԿԱԻ ՀՐԵՇԸ (ՍՈՂՈՄՈՆ ԹԷՎԼԻՐԵԱՆԻ ՑՈՒՇԵՐԸ)

Գրի առաւ ՎԱՀԱՆ ՄԻՒԱԽՈՐԵԱՆ

Առաւօտը սովորականից շուտ ելայ. արեւի չողերը արդէն հասել էին դիմացի շէնքի պատուհանին: Հազիւ էի աւարտել թէյս եւ ուղում էի բազկաթոռը մօտեցնել պատուհանի եղրին, երբ յանկարծ դիմացի շէնքի պատշգամում տեսայ թալէաթին: Քարացայ. նա՞ էր արդեօք: Այս'...

Նա մէկ երկու քայլ առաջ անցաւ, ուշադիր զննեց մայթը՝ նախ վեր, ապա վար ու կարծես ինչ մտքրի ծանրութեան տակ գլուխը կախեց: Ըստ երեւոյթին թեթեւ չէր կեանքը, գործած անպատում ոճիրից յետոյ: Յամենայն դէպս, թէեւ անցել էր հինգ-վեց տարի, բայց վախը անբաժան էր մնացել նրանից: Իր լայն ուսերին կրում էր երկու հրապարակային մահավճիռներ, Պոլսոյ պատերազմական ատեանի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան: Առաջինը նրա համար, հաւանաբար, ունէր բարոյական նշանակութիւն. փոխանակ վեր հանելու իր «ազգանուէր» մեծ գործը, հարազատ երկրի մէջ հարազատները դատապարտում էին նրան մահուան, իբրեւ սովորական ոճրագործի: Բայց ժամանակը կարող էր այդ «թիւրիմացութիւնը» պարզել. ապագայ սերունդները կը հասկանային կատարած գործի արժէքը, եթէ... եթէ չինէր Հ.Յ. Դաշնակցութեան դատավճիռը: Այնուամենայնիւ, չկարողացաւ այդ կուսակցութեան բոլոր ղեկավարներին բնաջնջել: Բայց ո՞վ մնաց իր ճանաչածներից: Փաստօրէն մէկ հոգի. Գարեգին Փաստրմաճեանը: Զէ՞ր յիշում արդեօք իր վերջին զրոյցը նրա հետ...

Լծակի պէս հաստ գաստակը վեր տարաւ, ձեռքով ճակատը շփեց, ներս մտաւ: Նայեցի ժամացոյցին. 10-ն էր, Ուհանստ գնալու իր սովորական ժամը: Զէնքը առի վրաս, պատրաստ դուրս գալու: Յանկարծ նա յայտնուեց դուան մօտ ու փղի պէս ծանրօրէն սկսեց վար իջնել: Երբ դուրս ելայ փողոց, դիմացի մայթով արդէն բռնել էր Ուհանստի ուղին: Սառը դատողութիւնը ինձ ասում էր, որ այս անգամ անկարող պիտի լինի ազատուել ձեռիցս, բայց եւ յուղումը բազմալեզու ազաղակներով փոթորկում էր ինձ:

— «Հասի՛ր, վազի՛ր, անցի՛ր միւս մայթը, ու շեղակի կռնակից, մէջքի՛ն, գլխի՛ն, անցի՛ր փողոցը»...

Մայթից իջայ փողոց՝ յետեւը անցնելու համար, բայց յանկարծ մի բան յետ մղեց ինձ. հազար անգամ պարզուած բացորոշ

բանը այդ պահին մէկէնիմէկ կասկածելի թուաց . նա՝ է արդեօք . . .

— «Անցիր դիմացը, դիմա'ցը, դիմա'ցը, ուղղակի ճակա'տին, շո՛ւտ, շո՛ւտ, շո՛ւտ, վազի՛ր» . . .

Դիմացի մայթով հաւասարուեցի նրան, արագ քայլերով բաւական յառաջացայ . անցայ նոյն մայթը, ուսկից գնում էր նա: Յետ դարձայ: Մօտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձեւով՝ ճեռնափայտը անփոյթ ճօճելով: Մի կարճ տարածութիւն մնացած՝ զարմանալի անդորրութիւն համակեց էութիւնս: Հաւասարուելու վրայ Թալէաթը շեշտակի նայեց ինձ . աչքերի մէջ առկայծեց մահուան սարսուռը: Վերջին քայլը բեկուեց . մի քիչ թեքուեց որ խուսափի, բայց զէնքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մէկ եղաւ . . .

Թալէաթը հարուածից կարծես ցցուեց ու մի ակնթարթ հզօր մարմինը պրկուեց ձիգ, բայց երերուն, ապա՝ սղոցուած կառնու բունի պէս երեսի վրայ տապալուեց թնդիւնով . . . Քիչ զէնը մի կին ճշաց ու գետին փոռուեց . մի մարդ վազեց դէպի նա . . . Բնաւ չէի կարող երեւակայել, որ այդպիսի դիւրութեամբ գետին պիտի փոռուի գազանը: Մի վայրկեան մղում ունեցայ բոլոր գնդակները պարպելու մէջքին, բայց փոխանակ կրակելու ատարձանակս նետեցի: Սեւ, թանձը արիւնը վայրկենապէս լճացաւ Թալէաթի գլխի շուրջ, կարծես ջարդուած անօթից մազութ էր դուրս թափւում . . .

— Մարդ սպաննեց, լսեցի . . .

Նայեցի վեր, վար, դիմացը, ամէն կողմ մարդիկ կանգ առած՝ նայում էին ինձ . . .

— Մարդ սպաննեց, բռնեցէ՛ք, — ճշաց մէկը, ցանցաձեւ պարզելով դէպի ինձ ճեռքերը . . .

Բայց լճացող արիւնը կարծես դիւթել էր ինձ:

— Բռնեցէ՛ք, բռնեցէ՛ք, ճշացին ուրիշներ . . .

Ես անցայ նրանց մօտով . ոչ ոք փորձեց ինձ բռնել: Բայց երբ թիկունքից աղաղակները բազմացան, քարացած ջղերս յանկարծ թունդ ելան ու ես ինձ նետեցի հարեւան փողոցը, ի՞նչ անելու՝ չգիտեմ: Ահաւոր աղմուկով մարդիկ ինձ հետապնդեցին: Ես փախայ: Դիմացից եկող մէկը բռնեց ինձ . . .

Կարո՞ղ էի արդեօք խուսափել, հաւանաբար եթէ այդ մասին նախապէս մտածած եւ որոշած լինէի: Անմիջապէս ամբոխը զիս շրջապատեց: Զէի հասկանում, թէ ինչ են ուղում ինձնից . գոռում են, բռունցքները ճօճելով յարձակւում, այնինչ ես ոչ ոքի հետ գործ չունեմ: Մէկը ինձ քաշքեց, ուրիշներ սկսան անխնայ հարուածել . մի զինուած բռունցք իջաւ գլխիս . աչքերս մթնեցին . վարընկնելուց խուսափելով՝ չոքեցի . արիւնը ակօսում էր դէմքս . բազմաթիւ ճեռք ու ոտք էին իջնում վրաս . անզօր կատաղութեամբ պոռացի:

— Ի՞նչ էք ուղում . ես՝ հայ, նա՝ թուրք, ձե՞ղ ինչ . . .

Յանկարծ ամբոխը ճեղքուեց. մի ոստիկան ոտքի հանեց ինձ.
— Հայ են, թուրք են, խլրտում էր տեղի տուող ամբոխը:
Գլխից արիւն էր հոսում: Հասան ուրիշ ոստիկաններ: Ամ-
բոխը յետ քաշուեց: Ինձ դարձրին Հարտէնբերգ: Մայթի վրայ
նոյն դիրքում ընկած էր հրէշը: Ոստիկաններ, բազմութիւն, որոշ
հեռաւորութեան վրայ, բոլորուել են չորս կողմը:

Անցանք...

Գաղագած ոստիկանները նետեցին ինձ Շարլոտենբուրկի ոստի-
կանական մի խցիկը: Ապա յայտնուեց մի պաշտօնեայ, որ գլուխս
վիրակապերով փաթաթեց ու ինձ դուրս հանեց: Ինքնաշարժով
փոխաղբեցին գաղտնի ոստիկանատան բաժինը: Պաշտօնեանների եւ
ոստիկանների մի բազմութիւն կար այստեղ. մէկը ինձ ներս տա-
րաւ մի աւելի մեծ խուց...

Համակուած էի հոգեկան այնպիսի մի ներքին գոհունակու-
թեամբ, որի նմանը չէի ապրել երբեք: Արճիճի պէս վրաս ծանրա-
ցած տեւական մղաւանջը չքացել էր յանկարծ: Ամէն բան փոխուել
էր կարծես. կաշկանդուած հոգիս ազատ ու լայնարձակ թռչում
էր. կարծես էութեամբ ճերրազատուած՝ մտքերս շրջան էին անում
աշխարհի ծանօթ բոլոր անկիւններում: Տէ՛ր Աստուած, ո՛րքան
շատ բան կար մտածելու: Եւ սակայն, ամէն բանից ու տեղից մտքե-
րի մի-մի փշուր կայ գլխիս մէջ, որոնք փայլատակում են ու մա-
րում...

(Հատուած մը Ս. Թէհլիրեանի «Վերջիշումներ» գրքէն):

ԱՐԾԱԽԻՐ ՇԻՐԱԿԵԱՆ



Դեռ պատանի տարիքին Պոլսէն կ'անցնի
Հռոմ (1920-ին Պոլսոյ մէջ սպաննած էր Վահէ
իսհանը.՝ Եսայեան) ու կը հետապնդէ Սայիտ
Հալիմը, որուն վարչապետութեան շրջանին
էր որ 1915-ի կոտորածին որոշումը տրուած
էր: 1921-ի Դեկտեմբեր 5-ին կը ցատկէ սու-
րացող կառքի մը ելքին աստիճանին վրայ, կը սպաննէ Սայիտ
Հալիմը: Խտալական թերթերը կախարդական հերոսութիւն մը կը
նկատեն կատարուածը:

Հռոմէն կ'անցնի Պերլին նոյն առաքելութեամբ: Արամ Երկան-

հանին հետ կը հետապնդէ Պէհաէտտին Շաքիրն ու ձէմալ Ազմին։ Առաջինը իթթիհատի կեղրոնական մարմնի անդամ, իսկ երկրորդը Տրապիզոնի վալին։ 1922-ի 1-ին, Մեռելոցի օրը, Պոլսոյ նախկին ոստիկանապետին տունն են Պէհաէտտին Շաքիրն ու ձէմալ Ազմին։ Կէս գիշերին դուրս կու գան, իրենք կը մօտենան, Արամ Երկանեան Տիկ։ Թալէաթը առջեւ կը հրէ ու երկու գնդակ կը պարպէ Պէհաէտտինի գլխուն, իսկ Արշաւրի Շիրակեան՝ ձէմալ Ազմիին։ Արշաւրիին ոտքը սահելով գետին կ'իյնայ։ Արամ ատրճանակին փողը Տիկ։ Թալէաթին կ'ուղղէ, կ'ազատէ ընկերը։ Երկուքն ալ կ'ազատին։

ՍԱՅԻՏ ՀԱԼԻՄԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

Եւ յանկարծ վերէն, լսուեցաւ կառքի մը դզրդիւնը։ Մէկէն մարմնէս անծանօթ սարսուռ մը անցաւ, երբ տեսայ հսկայ ձիերը, որոնց բաշերը հովէն կ'ալեծփէին։ Կառքին մէջն էր Սայիտ Հալիմ փաշան՝ իր թիկնապահին հետ։ Փողոցին միւս ծայրը նայեցայ։ Մ. դեռ հասած չէր։ Վայրկենապէս «ցտեսութիւն» ըսի Հելենային, պատուիրելով որ չուտ ներս մտնեն, քանի որ «Հայրս» կու գար։

Անմիջապէս քալեցի միւս մայթը, որպէսզի լաւագոյն դիրքով մը ահարեկումը կատարեմ։ բայց քանի մը ակնթարթ ուշացած ըլլալուս, քիչ մնաց ձիերու տակ մնայի։ ձեռքս վերցուցի, բռուցքս ցցած։ ձիերը խրտչեցան եւ ծառացան։ Այդ իրարանցումի մէջ, արագ ոստումով մը անցայ եւ ցատկեցի կառքին վրայ, կոխելով ոտնատեղին։ Մէկ ձեռքով բռնեցի կառքին յենարանը, քիչ մը երերացի բայց հաւասարակշռութիւնս կրցայ պահել։ Մինչ թիկնապահը կառապանին կը նայէր ու բաներ մը կ'ըսէր, երեւի հասկընալու համար ձիերու խրտչիլը, Սայիտ Հալիմ փաշային աչքերը հանդիպեցան աչքերուս։ «Երէն» ըսաւ թիկնապահին։ Այս եղաւ Սատրազամին վերջին բառը։ Աչքերը սարսափով լեցուն էին՝ երբ ատրճանակիս փողը ուղղեցի աջ քունքին եւ կրակեցի։ Երկրորդ փամփուշտի մը հարկ չմնաց։ Խոպոտ ձայն մը եւ փաշան նստած տեղէն տապալեցաւ կառքին մէջ, գլուխը իմ կողմս, գրեթէ ոտքերուս տակ։ Կառքը դեռ կ'արշաւէր։

Թէվֆիք Ազմին, առաջին շփոթէն սթափած, ատրճանակ մը հանեց ու կը պատրաստուէր կրակել, երբ ատրճանակիս փողը անոր ալ ճակատին ուղղելով, գոռացի թուրքերէնով։

— Աթ աշաղը, կեպերթիրիրըմ.՝ նետէ՛ զէնքդ, կը սատկեցընեմ...

Հնագանդեցաւ եւ ատրճանակը կառքէն դուրս նետեց, ահա-

բեկ դէմքով։ Ատրճանակիս կոթովը այս անգամ սկսայ հարուածել կառապանին կոնակէն, պոռալով իտալերէն։ «Ասքեթա, ասքեթա»։ «կեցի՛ր, կեցի՛ր»։ Խեղճ կառապանը վախէն կը դողար եւ յուսահատական ճիշերով զիս վկայութեան կը կանչէր, ըսել ուղելով։ Տե՛ս, կեցնել կ'ուզեմ, բայց ձիերը չեն կենար։

Կը վերյիշեմ տակաւին, տարօրինակ ու անհաւատալի տեսարան մըն էր։ Զիերուն խելակորոյս վազքը, փաշային կախ ինկած գլուխը, որ կը ճօճէր կառքէն դուրս, սարսափահար թիկնապահը, որ ճեռքերը վեր՝ նստած կը մնար մոմի պէս, խուճապահար կառապանը. եւ ես, մէկ ոտքս կոխելիք տեղին վրայ եւ միւսը ներս ու ատրճանակը ճեռքս։ Ուժգին հովէն վերարկուս կը ծածանէր կոնակիս վրայ, հսկայ թռչունի մը ճեւը տալով ինծի։ Այս պատկերը, որ կ'ամբողջացնէր գէմքիս իջած սեւ գլխարկս, անցորդներէն ոմանց երեւակայութիւնը գրգուած էր եւ հետագային ոստիկանական հարցաքննութեան ընթացքին, առիթ տուած էր անոնց ըսելու թէ սպաննողը ուրուական մըն էր – Ֆանթոմա։

Կառապանը չյաջողեցաւ կեցնել ձիերը, որոնք վազքը շարունակեցին մինչեւ փաշային տան առջեւ եւ ինքնարերաբար կանգ առին։ Դրան առջեւ, խափշիկ ծառան մեքենաբար ճեռքը ճակատին տարաւ, «թեմեննահ» ընելու ճեւով, բայց փաշային ինկած գլուխը տեսնելով, այդ դիրքին մէջ քարացած մնաց, ապշահար։ Առանց կարեւորութիւն տալու ծառային, վար ցատկեցի կառքէն եւ ատրճանակս ցցած թեւովս լայն շարժում մը գծեցի շուրջս, թէ՛ սարսափ ճգելու եւ թէ՛ փախուստիս ուղղութիւնը որոշելու համար։

Բազմութիւնը շատցած էր։ Գործէ մեկնող բանուորները, որոնցմէ շատերը տեսած էին դէպքը, հետզհետէ կը մօտենային կառքին. շրջանակ մը սկսած էր կազմուիլ, որ կը գոցէր փախուստիս ճամբան։ Վայրկեան մը տատամսեցայ։ Ի՞նչ պէտք է ընէի, եթէ այդ իտալացիք յարձակէին վրաս։ Շուրջս նայեցայ. խումբ մը բանուորներու քով կեցած էր նաեւ Գելենան եւ պիշ-պիշ կը նայէր ինծի։ Մ. մէջտեղ չկար։

Փողոցին ճիշդ մէջտեղը սպառնալից շարժումներով մէկ երկու շրջանակ եւս ըրի ու մօտցայ ճամբաս բռնող բանուորներուն, որոնք եւս, սպառնալից, մտադրութիւն ցոյց չէին տար անցք բանալու. յետոյ գոչեցի։

— Սպանութիւնը քաղաքական է... Ասիսիանթօ փոլիթիքօ. ճեզ չի հետաքրքրեր... ճամբայ բացէ՛ք... .

Ամբողջ ուժովս կը պոռայի, բայց շարժող չկար։ Այս անգամ պոռացի։

— Քաշուեցէ՛ք, եթէ ոչ բոլորդ ալ կը հնձեմ։

Յուսահատական ժեսթով մը բայց միայն վախցնելու նպատակով կրակ բացի, երկու զնդակ պարպելով գետնին. սալաքարերը

կտոր կտոր եղան, սարսափի մատնելով հետապնդող բազմութիւնը. փողոցին երկու կողմէն փախող-փախողի:

Ալ պողոտային կ'իշխէի: Արագ վազեցի եւ վայրկեան մը աչք նետեցի ետեւս: Սայիտ Հալիմին կառքը մինչեւ հոն եկած էր եւ թիկնապահը անընդհատ կը պոռար.. «Բոնեցէ՛ք, բոնեցէ՛ք»: Պահ մը առաջ սարսափի մատնուած ժողովուրդը կրկին ետեւս ինկած էր. երկար էր փողոցը եւ հալածողներու խումբը կրնար հասնիլ ետեւէս, նոր փողոց մը չմտած: Օգտուելով հալածողներուն վայրկենական դադարէն, հանեցի վերարկուս, որ սաստիկ կը նեղէր զիս եւ ազատ շարժումներս կ'արգիլէր: Շարունակեցի վազել եւ դարձուածքի մը վրայ տեսայ խոչոր բանուոր մը որ միւսներէն աւելի արագ կը վազէր ու գլխարկս բարձր բռնած էր գրօշակի մը պէս:

Նոմենթանան հանրակառքի պողոտան էր: Իրարանցումն ու պոռչտուքները կը շարունակուէին եւ անցորդները, անտեղեակ եղելութեան, կանգնած կը դիտէին ու բան մը չէին հասկնար փախուստէս: Այդ միջոցին զոյգ հանրակառք մը կը հասնէր. ոստումով մը առջեւէն անցայ, յաջողելով պողոտան կտրել. մինչ բազմութիւնը միւս կողմը կը մնար անշարժացած: Կը յուսայի վտանգը հեռացուցած ըլլալ, բայց գլխարկս պահող անիծեալ բանուորն ալ ետեւէս կու գար յաջողած ըլլալով պողոտան կտրել: Պէտք էր ամէն գնով զայն չէզոքացնել:

Առաջին փողոցը դառնալուս պէս կանգ առի եւ պատին փակայ ու սպասեցի: Հետապնդողը կու գար եւ իր կարգին փողոցը պիտի դառնար, երբ անակնկալ կերպով դիմացը ելայ ու ատրճանակը փորին սպառնացի թէ զինքը պիտի սպառնեմ, եթէ անմիջապէս ետ չդառնայ: Վտանգաւոր փորձ մըն էր ըրածս, բայց ուրիշ ճար չունէի: Մարդը տատամսումի վայրկեան մը ունեցաւ. ոչ կը յարձակէր, ոչ ալ կը նահանջէր:

— Լաւ նայէ աչքերուս, ըսի իրեն, ատրճանակս առանց փորէն հեռացնելու. ոճրագործի դէմք ունի՞մ, ես ոչ մարդասպան եմ, ոչ ալ աւազակ: Մեռցուցած մարդս հրէշ մըն էր. մեղք կ'ըլլայ որ պարապ տեղը գուն մեռնիս եւ ես ալ ձերբակալուիմ: «Ասիսիանթօ փոլիթիքօ»: քանի մը անգամ այս խօսքը կրկնեցի եւ աւելցուցի.. կորսուէ՛...

Զեմ դիտեր, բառե՞րս աւելի համոզիչ էին թէ մարմնին սեղմուած ատրճանակիս փողը: Մարդը հրաժարեցաւ զիս բռնելէ եւ ետ դարձաւ. փախուստա շարունակեցի:

Դժբախտաբար, այդ անակնկալ հետապնդումներուն եւ իրարանցումին պատճառով շեղած էի նախօրօք ճշդուած փախուստիս ուղեգծէն, եւ շուտով ինկայ անել փողոց մը: Ուրիշ ճամբայ մը գտնելու յոյսով վերադարձայ. բոլոր քառուղիներու վրայ Գարա-

պինիէր-հեծեալ ոստիկաներ կեցած էին: Մուսոլինիի մօտալուտ յեղափոխութեան օրերն էին: Բարեբախտաբար այդ ոստիկանները բոլորովին այլ պարտականութիւն ունէին եւ առանց հրամանի չէին կրնար իրենց տեղերէն շարժիլ: Տեսանելի հետապնդողներ չկային, սակայն ետեւի փողոցներէն կը լսուէին բացագանչութիւններ:

- Ա'յս կողմէն գնաց...
- Զինուած է, զգուշացէ՛ք...
- Վտանգաւոր մէկն է...

Այս կարգի խօսքեր ըսելով, հասկցայ թէ ազատ չէի տակաւին եւ վտանգը հեռացած չէր: Պարտէզի մը պատին առջեւ հասած էի: Պատը հասակէս երկու անգամ բարձր էր եւ վրայէն ցատկել կարելի չէր: Պատին մօտ սակայն կար հեռածայնի ձող մը, անյաջող մէկ երկու փորձէ վերջ, յաջողեցայ շոլլուիլ վեր եւ պարտէզ ցատկել: Շան հաջոցէն գիրուկ խոշորակազմ կին մը երեւցաւ ու բացատրութիւն պահանջեց պարտէզին մէջ գտնուելուս մասին: Նախ կարեւորութիւն չտուի եւ չպատասխանեցի, բայց վրայ հասաւ նաեւ ամուսինը, որ նոյն հարցումը կրկնեց՝

— Զսեցի՞ր որ մարդ մը սպանուած է գուրսը, ըսի զայրոյթով, եւ ցոյց տուի ատրճանակս... ասիսիանթօ ըսի.

Սարսափահար լոեցին:

— Նայեցէք, որ ձեր շունը խելօք կենայ եւ շղթան չքակէք...
Եւ պարտէզին խորը յառաջացայ, ուր դուռ մը նշմարած էի: Պարտէզին ետեւէն ալ առուակ մը կ'անցնէր, հաւանաբար մեծ գետին մէկ թեւը, որ քանի մը դարձուածքներէ վերջ կ'երթար միանալու գետին: Իբրեւ կամուրջ, տախտակ մը նետած էին մէկ ափէն միւսը: Անցայ եւ տախտակն ալ քանդելով ջուրը նետեցի:

Մարզական կամ սկառուտական վագքով քիչ մը յառաջանալէ վերջ, պատիկ փողոցէ մը եւ ուրիշ կէտէ մը կրկին մտայ նոմենթանա փողոցը: Անկիւն մը հողի կոյտ մը կար, երեւի նորոգութեան համար: Ամէն կողմ ալ շինութեան գործիքներ: Վայրկեան մը կեցայ, շուրջս ուշադրութեամբ զննեցի, յետոյ ատրճանակս իրեցի հողին մէջ:

Այլեւս ազատ նկատեցի ինքզինքս...

(Հատուած մը Արշակի Շիրակեանի
«Կտակն էր նահատակներուն» գրքէն)



Պետրոս Տէր Պողոսեան
և Ստեփան Շահիկեան

ՍՏԵՓԱՆ ՄԱՂԻԿԵԱՆ

Ծնած է Խոտքջուրի Մոխրկուտ գիւղը, 1886-ին, հացագործ հօրմէ: Կրթութիւնը ստացած է Տրապիզոնի Ֆրերներու վարժարանին մէջ: 14 տարեկանին ծնողքը զինքը ամուսնացուցած էն, որպէսզի պանդիստութեան չերթայ:

Համաշխարհային Առաջին Պատերազմին, Ստեփան Մաղիկեանը կը գտնուէր Խարկով (Ռուսաստան), մօրեղբայրներուն քով: Անկէ կ'անցնի Կովկաս միանալու համար կամաւորներուն: Հայաստանի խորհրդայնացումէն ետք մնաց հոն իրականացնելու համար չիրագործուած մահապատիժներ: Էնվեր կրցաւ ազատիլ, բայց ձէմալ փաշան ինկաւ իր գնդակներով 1922-ի Յուլիս 21-ին, Թիֆլիսի մէջ: Զեկայի կողմէ ձերբակալուելով անհետ կորած է:

ՅԱԿՈԲ ՄԵԼՔՈՒՄՈՎ ԱՀԱԲԵԿՈՒՄ Է ԷՆՎԵՐԸ

Վերջերս Հայկ Հայրապետեան հանդիպում ունեցած է ծերունագարդ յեղափոխական և Էնվերի ահարեկիչի՝ Յակոբ Մելքումովի հետ, որ հակառակ իր յառաջացած տարիքին՝ սիրով պատմած է այն վրէժխնդրական յուզումը, զոր ան ունեցած է ահարեկելով Մեծ Եղեռնի դահիճներէն մին: Ստորեւ՝ հատուածներ այդ զրոյցէն.

Յակոբ Մելքումովը ծագումով Ղարաբաղցի է, բայց աշխատանք որոնելու, ուսում ստանալու նպատակով պատմանի հասակում ընկել է Աշխարաղ: Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, մարտնչել Արեւելեան Պրուսիայում: Վիրաւորուելուց եւ ապաքինուելուց յետոյ մեկնել է Թուրքական ռազմաճակատ: Հեծեալ գնդի կազմում՝ հինաւուրց Կարինի մօտ կոռւել է թուրքերի դէմ, մարտնչել Վանի, Բաղէշի համար: Դարձել է սպայ: 1920 թուականին Յակոբ Մելքումովին ուղարկում են թուր-

քեստան, որտեղ դաժան կոիւներ էին մղւում բասմաչների եւ յեղափոխութեան միւս թշնամիների դէմ:

Թուրքեստանի առաջին հիսարեան յատուկ հեծեալ բրիգադի նախկին հրամանատար Յակոբ Մելքոնմովը երկրորդ անգամ պարգևեատրում է՝ 1921 թուականի հիսարեան ուազմարշաւի ժամանակ մատուցած մարտական աչքի ընկնող ծառայութիւնների եւ 1922 թուականին էնվէր փաշայի հրոսակախմբի ջախջախման համար:

Ես հիմա կը պատմեմ էնվէրի, աւելի ճիշդ՝ նրա սատակելու մասին:

Այս մտագարը ամուսնացել էր թրքաց սուլթանի դստեր հետ, ուստի եւ առանձնակի դիրք ունէր մահմեղական Արեւելքում: Պատերազմում թուրքիայի պարտութիւնից եւ զինուորական տրիբունալի կողմից մահուան դատապարտուելուց յետոյ փախաւ երկրից: Երկու տարի թափառեց Արեւելքի երկրներում՝ նոր հնարաւորութիւններ փնտուելով արկածախնդրութեան համար: 1921-ի նոյեմբերին էնվէրը դարձաւ Բուխարայի զինուած ուժերի գլխաւոր հրամանատար: Բուխարայի հանրապետութեան նազիրների խորհրդի նախագահ, ժողովրդի կատաղի թշնամի ֆայզուլահ Խոջանդի հոգած հետ միասին էնվէրը հակայեղափոխական խռովութիւն է նախապատրաստում Բուխարայում...

Էնվէրը գեռ անկողնում էր, երբ մեր սրերը փայլատակեցին նրա լուսամուտների տակ: Առանց խալաթի ու բոպիկ նա իրեն նետեց նժոյգի վրայ եւ սուրաց դէպի լեռները: Զէ՛, դու իմ ձեռքից չես պրծնի, բորենի..., քո խղճի վրայ է իմ ժողովուրդի արիւնը... Քսանհինգ վերատ հետապնդելուց յետոյ նրան բռնացրինք Զաղան ղըշայում: Արիւնահեղ ձեռնամրտում վերջ տուեցինք ուղղափառ մարդասպանների ամբողջ հորսակախմբին: Սատկեցրինք նաեւ հրոսակապետին՝ «հուլամի բանակի հրամանատարին», էնվէրին:

— Այո, մենք էնվէրին վերջ տուեցինք 1922 թուականի Օգոստոսի 4-ին, Զաղան ղըշայում, առաւօտուայ նամազից յետոյ, մզկիթից ոչ հեռու...: Այսպիսով, թուրքական զինուորական տրիբունալի դատավճիռն ի կատար ածուեց Բեռլինում, թիֆլիսում եւ Զաղան ղըշայում:



Յակոբ Մելքոնմով



ՄԻՍԱՔ ԹՈՐԼԱՔԵԱՆ

Տրապիզոնի մօտ կիւշանա քաղաքը ծնածէ: Փոքր տարիքին մեծ հետաքրքրութիւն ունեցած է ազգային եւ յեղափոխական կեանքի հանդէս: Հայկական եղեռնէն ամիս մը առաջ կուսակցութեան գերագոյն մարմնին մէկ նամակը Կովկաս կը տանի: 1916-ին

Պաթում է ու ապա՝ կամաւոր: Թուրքերու հետ կոռուի ժամանակ կը վիրաւորուի: Ապա կ'անցնի Պոլիս, ուր ընկերներուն հետ հետապընդէ Պաքուի հայոց կոտորածի պատասխանատու Զիւանջիրը, որ Ատրպէյճանի կառավարիչն էր: Գտած էր բնակարանը՝ Բերաթալաս մեծ հիւրանոցը: Ընկերներով ամէն օր սրճարանը նստած կը հետեւին Զիւանշիրի ընթացքին:

1921-ի Յուլիս 8-ի երեկոյեան, երկու ինքնաշարժներ կանգ կ'առնեն, 4-5 հոգի դուրս կու գան: Քիչ ետք հիւրանոցէն ելլելով կը մտնեն Փըթի Շանի պարտէզը: Բացօթեայ թատրոն մըն է: Միսաք ալ կը մտնէ պարտէզ, բազմութիւնը խռնուած է, դժուար է մոտենալ, կը սպասէ դրան առջեւ: Երբ ժողովուրդը կը սկսի մեկնիլ, Զիւանշիր կը քալէ: Դրան առջեւ կարելի չըլլար հաշիւը մաքրել: Դուրսը՝ մօտեցած են իրարու: Միսաքին հասակը հազիւ կը հասնի Զիւանշիրի կողին, բայց Զիւանշիրը ետ կը դառնայ ու կը բռնէ Միսաքին երկու ձեռքերէն ու առիթը աւելի յարմար կ'ըլլայ կրակելու կուրծքին: Կը փախչի, բայց կասկածելով ետ կը վերադառնայ, կը հաստատէ անոր մեռած ըլլալը: Կը ձերբակալուի ու ազատ կ'արձակուի:

ՊԵՅՊՈՒՏ ԽԱՆ ԶԻՒԱՆՇԻՐԻ ԱՀԱԲԵԿՈՒՄԸ

ՄԻՍԱՔ ԹՈՐԼԱՔԵԱՆ

Օր մը լսեցինք, թէ Ատրպէյճանի յայտնի Աղայեւը Պոլիս եկած է: Այս մարդը հետապնդելու վրայ էինք, երբ Պոլիս եկաւ նաեւ Պէյպուտ Խան Զիւանշիրը, Ատրպէյճանի ներքին գործերու նախարարը, ջարդերու յայտնի կազմակերպիչ ու հայակեր, Ատրպ-

պէյճանի թալէաթը: Եկած էր իբրեւ պոլչեւիկեան առեւտրական ներկայացուցիչ: Թերեւս այս պատրուակի տակ դուրս էր ելած Պաքուէն եւ իր հարստութիւնը դուրս հանած: Անոր գալովը Աղայեւը մոռցանք:

Զինքը առաջին անգամ տեսնողը եղաւ Արրահամ Գիւլիսանդեանը, որ Պաքուէն անձամբ կը ճանչնար: Արրահամը լուրը բերելուն պէս՝ Հետապնդումը սկսաւ: Այս գործը յանձնուեցաւ երուանդ Ֆընտըքեանին, Յարութիւն Յարութիւնեանին եւ ինձի: Առաջին երկուքը պիտի մասնակցէին միայն Հետապնդումին. ահաբեկումի գործը պիտի կատարէի ես: Հետապնդումի մեր աշխատանքներուն սկզբնական շրջանին, մեզի օգնեց նաեւ Հրաչ Փափակեան:

Առաջին քանի մը օրերը յաջողեցանք իր բնակած տեղը ստուգել: Կ'ապրէր Բերա Բալաս մեծ հիւրանոցը: Իր տրամադրութեան տակ ունէր երկու ինքնաշարժ. շտապելով դուրս կու գար հիւրանոցէն, կը նստէր ինքնաշարժ ու կ'անհետանար: Որոշ ժամեր չունէր հիւրանոցէն ելլելու կամ հիւրանոց մտնելու: Այս պատճառով ալ դժուար էր զինքը յարմար առիթի մը բերել եւ զարնել:

Հետապնդողներս Բերա Բալասի մուտքին նայող հրապարակի սրճարաններու պատուհաններուն մօտ կը նստէինք առաւօտ կանուխ: Նարտ (թաւի) եւայլն կը խաղայինք եւ մինչեւ երեկոյ կը դիտէինք, յաճախ փոխնիփոխ, որ տեսնէինք իր երթալը կամ գալը: Այսպէս անցաւ շարաթ մը: Որեւէ դրական արդիւնքի չկրցաք հանդի:

1921 Յուլիս 18-ին, երեկոյեան երկու ինքնաշարժներ եկան ու կանգ առին հիւրանոցի դրան առջեւ: Բարձրահասակ, փափախը գլխուն՝ Ձիւանշիրը դուրս եկաւ 4-5 հոգիի հետ միասին ու բարձրացան հիւրանոց: Ուշադիր կը նայէինք: Քիչ վերջ դուրս եկան հիւրանոցէն բոլորը միասին եւ մտան մօտի Փըթի Շանի պարտէզը, յառաջացան դէպի ամենածայրը, ուր բացօթեայ թատրոն կար, նստեցան պիւֆէի մօտ:

Որոշեցինք, որ յարմար վայրեանը եկած է: Յարութիւնեան, որուն գործը աւարտած էր, մեկնեցաւ. Երուանդ Ֆընտըքեանի հետ մտանք պարտէզ, բազմութիւնը խոնուած էր, դժուար էր շարժիլը. կարելի չեղաւ յառաջանալ ու իր նստած տեղը զարնել: Ստիպուած նստանք մուտքի դրան մօտ զետեղուած նստարանի մը վրայ եւ որոշեցինք որ գործի անցնիմ դուրս գալէն ետք, հիւրանոցի մուտքին:

Երկար սպասելէ ետք, ժողովուրդը խուռներամ սկսաւ դուրս գալ: Ձիւանշիր արդէն անցեր էր մեր առջեւէն: Ամբոխի խոնուածութեան պատճառով չկրցայ հասնիլ մօտը, շատ որոշ կը տեսնէի զինք: Դէպի հիւրանոցի մուտքը կը մօտենար, որուն 50-60 մետր

արդէն մօտեցեր էր: Դժուար էր ժողովուրդը եւ ճամբուն երկու եղերքներուն շարուած բազմաթիւ ինքնաշարժները ճեղքել ու անցնիլ: Մտածեցի, որ այս արգելքներով պիտի չկարնամ հասնիլ իրեն: Ուստի, ինքնաշարժներու մէջտեղէն արագ արագ մօտեցայ:

Այժմ արդէն հազիւ 30 քայլ հեռու էի իրմէ, նկատեցի որ գլուխը ետ դարձուց ու սկսաւ շուրջը նայիլ, ապա նորէն շարունակեց ճամբան: Կասկած արթնցաւ մէջս թէ թերեւս կասկածած է ու պիտի խուսափի: Ուստի, ամէն կերպով պատրաստ զգացի ինքզինքս, հոգեպէս ու մարմնապէս պինդ ու անխռով: Եւ հազիւ գլուխը դարձուցած պիտի քալէր, յաջողեցայ հասնիլ քովը: Քաշեցի ատրճանակս: Շատ երկարահասակ մարդ էր, մնացի ցած. պարտաւորուած զարկի կողքէն, փոխանակ գլխէն, ատրճանակիս փողը գրեթէ հագուստին կպած: Ուրիշ կերպ չէր ըլլար. ետեւս ինքնաշարժ կար, կողքերը ժողովուրդ, ինքն ալ դիմացս: Ազատ շարժելու հնարաւորութիւն չունէի:

Առաջին գնդակին չինկաւ. միայն ժողովուրդը քիչ մը բացուեցաւ: Ընդհակառակը, շտկուեցաւ եւ երկու ձեռքերս կրցաւ ամուր բռնել, քանի որ ետ քաշուելու կարելիութիւն չունէի: Ձեռձերս բռնելը շատ լաւ եղաւ, որովհետեւ, դարձաւ դէպի ինձի ու կուրծքը առաջս եկաւ: Այս անգամ երկու գնդակ եւս տեղաւորեցի կուրծքին: Ինկաւ:

Երբ ուզեցի փողոցի անկիւնը դառնալ, ականջիս հասաւ Զիւանշիրի ձայնը, որ իմտա՛տ (օգնութիւն) կը պոռար: Կէս գիշերուան ժամը 1-ի ատեներն էր: Կասկած արթնցաւ մէջս, թէ մեռած չէ: Յանկարծ միտքս ինկաւ երազս, որ տեսեր էի քանի մը օր առաջ եւ ընկերներուս պատմած:

Երազս հետեւեալն էր: Զիւանշիրին յանկարծ կը հանդիպիմ գիշերը փողոցին մէջ: Կը քաշեմ ատրճանակս կրակելու, բայց կրակ չ'առներ: Զիւանշիր նստած է ճերմակ ձիու մը վրայ եւ զիս կը հալածէ. ձին առջեւի ոտքերով կը յարձակի վրաս, ետ կը քաշուիմ: 80-100 քայլ ետ քաշուելէ ետք տեսայ որ չեմ կրնար ազատիլ, սկսայ բարձրանալ տունի մը սանդուխներէն վեր ու մտայ ներս. Զիւանշիրն ալ ձիով բարձրացաւ ու մտաւ ետեւէս: Այս անգամ սկսայ ատրճանակիս փոպով ձիուն զարնել ու ետ ընկրկիլ: Այսպէս դասայ մինչեւ պատը եւ այլեւս ետ երթալիք տեղ չմնաց: Զիւանշիր մօտեցաւ, ձին երկու ոտքերը վերցուց որ իջեցնէ գըլխուս. ես ալ ատրճանակի փողը վերցուցի որ զարնեմ, փողը վերածուեցաւ գաւազանի եւ տակաւին հարուածը չիջեցուցած՝ քրտինք ջուրի մէջ արթնցայ:

Այդ երազը տղոց կողմէ մեկնուեցաւ իբրեւ գործիս անյաջողութիւն:

Ահա այս երազի վերյիշումով, անկիւնը չդարձած, երբ ձայնը

ականջիս հասաւ, մտքովս ըսի. «մեռած չէ, վերադառնամ, ու վեր-ջացնեմ»:

Ետ դարձայ դէպի դիակը: Երբ մօտեցայ, գլուխը հաւաքուած էին 20-30 հոգի: Բոլորն ալ քաշուեցան ատրճանակը ձեռքս տես-նելով: Մօտեցայ եւ գետինը փոռւած Զիւանշիրի գլխուն վրայ կեցայ: Կուրծքին գնդակ մըն ալ պարպեցի: Ապա շուրջս նայեցայ, եւ տեսայ որ 4-5 ոստիկաններ, ատրճանակներ ձեռքերնին, բռնած էին այն անկիւնը, ուրկէ կրնայի փախուստ տալ:

Մտածեցի, թէ ասոնց մէջէն այդ ճամբռվ ողջ ազատիլ անկա-րելի է: Որոշեցի կտրել փողոցը, դիմացը անցնիլ ու բարձրանալ թերա: Բայց ինքնաշարժները շատ էին, խիտ առ խիտ շարուած՝ թերա թալասի վարի անկիւնէն մինչեւ Փըթի Շան: Ասոնց մէջտեղերէն ալ անցնիլ կարելի չէր: Նկատեցի վրան բաց ինքնաշարժ մը: Ժողո-վուրդէն շատեր կծկուեր կամ պառկեր էին ինքնաշարժներու կող-քին:

Երբ անցայ միւս կողմ, պառկած մարդոց վրայ ինկայ եւ տա-կաւին ոտքերս գետին չհասած, չորս հոգի բռնեցին զիս: Բռնող-ներէն մէկը սպանուողին եղբայրն էր, ուժգին բռնեց մէջքէս, առջեւէս: Գնդակ մը պարպեցի, որ աչքին վերի ոսկորները փշրեց ու անցաւ: Զինկաւ: Թէեւ արիւնահոս էր եւ արիւնը վրաս կը հո-սէր, բայց մէջքս չճգեց: Եթէ ձգած ըլլար, թերեւս միւս երեքն ալ սատկեցնէի ու ազատէի:

Ատրճանակիս մէջ մնացեր էին չորս փամփուշտներ: Նորը լեց-նելու հնարաւորութիւն չունէի, վայրկեանապէս ինքղինքիս եկայ, չուզեցի բարդացնել խնդիրը եւ հաշտուեցայ յանձնուելու գաղա-փարին հետ: Թեքուեցայ բազուկս դրի ինքնաշարժի կողքին, հատ մը կրակեցի օդին մէջ ու սպասեցի:

Այդ պահուն, թուրք ոստիկան մը մօտեցաւ, բռնեց ճախ բա-զուկս եւ կ'ուզէր ատրճանակս ձեռքէս առնել: Լսի. «Զփորձես, թէ ոչ շան նման կը սատկեցնեմ»: Այսպէս լարուած կեցած էինք, երբ հասան ֆրանսացի ոստիկանները:

Ատրճանակս յանձնեցի անոնց: Եւ ահա սկսաւ ծեծը, հասնողը սկսաւ զարնել: Ժողովուրդն ալ խոնուեցաւ, քաշող քաշողի: Մինչեւ ոստիկանատուն քաշկուտեցին: Երբ հասանք թրքական ոստիկանատուն, վրաս զրեթէ հազուստ չէր մնացած: Ներս մտնե-լուս պէս առին զիս իրենց մէջտեղը եւ սկսաւ փառաւոր տեսակն տփոց մը: Մէկը կը զարնէր ուժգին, կ'իյնայի: Երբ կ'ելլէի, ուրիշ մը կը զարնէր: Ի վերջոյ, ուշաթափ եղայ եւ ինկայ, երբ տակափն իրենց կօշիկներով կը զարնէին:

Քիչ յետոյ, սթափեցայ եւ աչքիս տակէն դէպի դուռը կը նա-յէի, թէ ո'վ ներս պիտի մտնէ: Ֆրանսափ զինուորական մը, ձեռքը հաստ փայտ մը, ներս մտաւ: Միւսները մէկդի քաշուեցան: Թուրք

ոստիկանապետը նստած էր իր պաշտօնատեղին ու անտարբեր կը դիտէր կատարուածը: Այս միջոցին թուրք գաղտնի ոստիկան մը մօտեցաւ անոր եւ ըսաւ. «Պաշտօնատանդ մէջ մարդ կը մեռցնեն եւ իշու պէս անտարբեր նստած ես ու չես միջամտեր»: Ոստիկանապետը շշմած, յանկարծ տեղէն վեր ելաւ, եւ երբ ֆրանսացի զինուորականը բարձրացուցած ձեռքի փայտը պիտի իջեցնէր գլխուս, բռնեց դաստակէն ու ըսաւ. «Այստեղ պաշտօնատեղիս է. Իրաւունք չունիք մարդ ծեծելու կամ սպաննելու: Մեռնողը թուրք մընէ, զարնողն ալ հայ ըլլալու է եւ հաւանական է որ մեր հպատակներէն: Այս գործը մեզի կը պատկանի: Մի՛ խառնուիք»:

Այլեւս ծեծը դադրեցաւ: Խելքս քիչ մը գլխուս եկաւ: Ոտքի հանեցին եւ աթոռի մը վրայ նստեցուցին, դիմացս ոստիկանապետը նստաւ, առջեւը թուղթ ու գրիչ:

(Հատուած մը «Օրերու Հետ» գրքէն):



Գործ՝ Հրայր Շրիբեանի



ԱՆԴՈ ԹՈՒԼՈՒՄՃԵԱՆ
Anto Touloumjian
(1945-1976)

“Հերոսը այն չէ, որ արած ու չարած գործերով հերոս լինելու յետևէն ընկած է: Բուն հերոսը այն է, որ կը հետապնդէ իր նպատակը կեանքն ու մահը խառնելով իրար, բայց առանց գիտակցելու, որ ինքը հերոս է:”

ՌՈՒԲԵՆ

ԱՆԴՐԱՆԻԿ ԹՈՒԼՈՒՄՃԵԱՆ
(1945-1976)

Նահատակ Անդրանիկ Թուլումճեան՝ որդին՝ Տէր և Տիկին Ներսէս Թուլումճեաններուն, ծնած է Պէյրութ, 12 Ապրիլ 1945-ին:

Յաճախած է Պուրճ Համուտի Ազգային Ս. Քառասնից Մանկանց և Հայ Աւետարանական վարժարանները:

Պատանի տարիքէն՝ կեանքի ասպարէզ նետուած, միաժամանակ ազգային ոգին զինք մղած է անդամագրուելու Հ.Յ.Դ. պատանեկան միութեան մէջ և ապա արժանաւորապէս անցած է շարքերը:

Անդրանիկ, հազի երիտասարդութեան սեմին կոխած՝ անհուն սէր մը ունեցած է դէպի իր սիրած ժողովուրդը և իր անուան վայել մարտու-

նակութեամբ, մեծ հաւատքով եւ նուիրումով, իր ընկերներով մարտնչած է՝ Լիբանանեան քաղաքացիական պատերազմի ընթացքին, հայութինը պաշտպանելու անիմաստ եւ հայադար գրոհներուն դէմ:

Համակրելի, լուռ, ժպտադէմ, բոլորին կողմէ սիրուած եւ առիծասիրտ Անդրանիկ՝ կազմակերպչական կամքով օժտուած՝ մեր այն մարտիկներէն հանդիսացաւ, որոնք, մեր երկրորդ Հայրենիքին, Լիբանանին մէջ կայք հաստատած մեր ազգային ֆիզիքական գոյութեան սպառնացող վտանգին դէմ ծառացան: Իբրև զինեալ դեկավար մը, հոչակուցաւ անձնազոհութեան մարմնացուն եւ մահուամբ խսկ՝ իր գաղափարական սրբութեան ծառայելու հաճուքով ապրելու ուխտը կատարեց:

1976-ին, Պուրճ Համուտի մէջ, իրեն կը տեղեկացնեն, որ զինեալ բախումի մը ընթացքին ինկած էր իր զինակիցներէն մէկը: Անմիջապէս կը մեկնի դէպքին վայրը, քննութիւն մը կատարելու, սակայն, այս անգամ անարգ գնդակ մը կու գայ զգետնելու նորօրեայ ֆէտայիներու սերունդի այս երախտաշատ ներկայացուցիչը: Հարուածը մահացու էր եւ իր պարտականութեան վրայ կը նահատակուի Անդրանիկ Թուղթմնեան:

Այս մահը տեղի կ'ունենայ Յուլիս 25, (Խանասորի արշաւանքի տարեդարձին), 1976.

Վերջ գտաւ անոր ֆիզիքական կեանքը, բայց հայ երիտասարդներու քաջարի խիզախումներու պատմութեան մէջ արձանագրուեցաւ Անդրանիկին, Անդրանիկներուն հերոսացումով կերտուած յաւերժական անունը, անունները:

Անդրանիկ եւ իր քաջարի ընկերները, հետեւելով մեր դիցազուններու լուսապայծառ օրինակին, գիտցան մահուան նայիլ բաց ճակատով, կենալ անոր դէմ եւ իրենց արեամբ, իմացեալ մահուան գաղափարականով հայութեան ընծայել միիթարութեան, վճռակամութեան եւ յաւերժութեան ոգին:

Եւ, Անդրանիկներուն անմոռանալի յիշատակը կը դառնայ մեզի համար ամենօրեայ հաւատք, կը դառնայ յուշակորող, յուշամատեան եւ կը շարունակէ շղթան այն դիցազնամարտերուն, որոնց շղթան ըլլալու արժանիքով կը գրաւէ այս մատեանին մէջ իր տեղը:

Սիրելի Անդրանիկներ, դուք նահատակուեցաք, որ մենք ապրինք, դուք պիտի ապրիք մեր շունչին, կեանքին, արեան տրոփներուն հետ եւ պիտի մասնակցիք ապագայ վճռական ճակատամարտներուն:

Փա՛ռ ձեզի:



ԱՂԲԻՒՐՆԵՐ

Այս հատորի պատրաստութեան ընթացքին, բացի արդէն իսկ գրութիւններուն տակը դրուած աղբիւրներէն, կը յիշատակենք այն գիրքերը, որոնցմէ օգտուած ենք:

Հինգ հերոսամարտներու համազրումը մենք կատարած ենք, օգտուելով 1982-ին Թեհրանի մէջ, «Ալիք»-ի կողմէ լոյս տեսած «Մեծ Եղեռնի Հերոսապատում - 1915 թուի ինքնապաշտպանական Հերոսամարտները» հատորէն, որ արեւելահայերէն վերհրատարակութիւնն է Պեյրութի մէջ «Ազգակ»-ի կողմէ հրատարակուած համանուն հատորին:

• Շապին-Գարահիսարի հերոսամարտին նուիրուած վկայութիւններն ու բոլոր նկարները առած ենք Արամ Հայկազի «Շապին-Գարահիսար ու իր Հերոսամարտը» հատորէն (Նիւ Եորք, 1956):

Ընդհանրապէս նկարներու եւ պատմական ստուգումներու համար դիմած ենք հետեւեալ հատորներուն.

1. Միքայէլ Վարանդեան, «Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութիւն», Ա. Հատոր (Պարիզ՝ 1932) եւ Բ. Հատոր (Գահիրէ՝ 1950):

2. Անդրանիկ Անդրէսեան, «Պատմութիւն Ռամկավար Ազատական Կուսակցութեան Ամերիկայի Շրջանակի» (Լոս Անձելլու՝ 1981):

3. Գերսամ Ահարոնեան, գործակցութեամբ Նազարէթ Թօփալեանի, «1915-1965՝ Ցուշամատեան Մեծ Եղեռնի», (Պէյրութ՝ 1965):

4. Վեր. Տ. Անդրէսեան, «Զէյթունի Տարագրութիւնը եւ Սուէյտիոյ Ապստամբութիւնը», Բ. տպագրութիւն (Զալէպ՝ 1935):

5. Արամ Սահակեան, «Դիւցազնական Ուրֆան եւ իր Հայորդիները» (Պէյրութ՝ 1965): Այս հատորէն առած ենք նաև Ուրֆայի հերոսամարտին նուիրուած վկայութիւնները:

6. Կ. Սասունի, «Պատմութիւն Տարօնի Աշխարհի», (Պէյրութ՝ 1957):

«Արդարահատոյց» բաժնին համար օգտուած ենք օրացոյցերէ եւ թերթերու այլազան կտրօններէ:

ԱՐՄԷՆ ՏՕՆՈՑԵԱՆ

Կողքի գծագրութիւն՝
Նկարիչ՝ Յարութիւն Դոնդոնեանի

**«ՆԱԽԱՍՏԵՐԴ»-Ի ՄԱՏԵՆԱԾԱՐԷՆ
ԼՈՅՍ ՏԵՍԱՇ ԵՆ**

ԳԻՒ


- 1. «Սիրոյ Մատեան», մօտ 85 հայ բանաստեղծներու սիրային երգերու համարածոյ:**
Խմբագիր՝ Արմեն Տօնյեան\$ 6.00
- 2. «Մարդք Փակագծի Մէջ», բանաստեղծութեանց ծաղկելիունց: Հեղինակ՝ Արշակ Մկրտիչ (սպառած)\$ 7.00**
- 3. «Եղծանիչ Դեղանիթերի Մոլորին», Drug Abuse. Հեղինակ՝ Վարդգևս Ֆրանգեան\$ 6.00**
- 4. «Յուշարձան Նահատակ Հայ Մտաւրականութեան».
Թէոդիկ: Բ. տպագրութիւն յաւելուածական բաժնով.....\$ 15.00 (սպառած):**
- 5. Ցեղասպանութեան Գունաւոր Քարտէզ (laminated), (սպառած)\$ 3.00**
- 6. Հատընտիր
Վահրամ Հաճեան\$ 5.00**
- 7. Հերոսամարտներ, Արդարահատոյց,
Կազմեց եւ խմբագրեց Արմեն Տօնյեան\$ 15.00**

PUBLISHED BY NAVASART FOUNDATION, INC.

515 W. Broadway, suite D

Glendale, Ca. 91204

U.S.A.



NAVASART Publishing House
204 E. Chevy Chase, Suite 6
Glendale, California 91205 - U.S.A.

Tel: (818) 241-5933
Fax: (818) 241-6515